

ԱՐԴԻ ԱՆՀԱՒԱՏՈՒԹԻՒՆԸ

❖ ՔԱՐՈՉՆԵՐ

ԱՆՀԱՒԱՏՆԵՐՈՒ ԳԼԽԱՒՈՐ

ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԵՄ



ՄԱՐԶՈՒԱՆ

ՏՊԱԳՐ. ՆԵՐՍՈ ԵՒ ԱՐԱՊԵԱՆ

1910

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE 1958

28
U-51


ԱՐԴԻ ԱՆՀԱԿԱՏՈՒԹԻՒՆ

ՔԱՐՈՉՆԵՐ

1969

ԱՐԴՅՈՒՆԱՑՆԵՐՈՒՄ ԳԼԽԱԿԻԾ

ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԴԷՄ



ՏՊԱԳՐ. ՆԵՐԱՅՈՒԹ ԵԴ ՍՐԱՎԵԱՆ

1910

ՆԱԽԱԲԱՆ

Անհաւատներու այլազան տեսակները կան: Ոմանի իրենց վասքար բարեկեն եւ մոլեկան ունակութիւններեն եւ կիրեներեն բռնադատուած կր մերժեն Քրիստոնեութեան բացայաց նշանաւութիւնները, կր հակառակին Քրիստոնեութեան, վասնզի Քրիստոնեութիւնը կր հակառակի իրենց ապականուած բարեին եւ չար ունակութիւններուն, իրենց անձնասիրութեան, փառասիրութեան եւ Եւկրանիաց կիրեներուն, ինչպէս Անգղիացի ազնուական անհաւատ մը Քրիստոնեութեան դառնալէ վերջ կր գոչեր, «Ապականուած սիրու, ապականուած սիրու մեծ առարկութիւն է Սբ. Գիրեին դիմ:» Այս կարգի անհաւատներու համար Քրիստոնեութեան ամենէն զօրաւոր փասերը նշանակութենէ զուրկ են եւ չեն կրնար համոզել զանոնք: Աւրիշ կարգ մը անհաւատներ պալ, կասկածոս եւ խորամանկ սկեպտիկներն են, որոնք յամառօրէն եւ քենամական ոգիով բացայստօրէն կր ծաղրեն եւ կ'երգիծաբաննեն Քրիստոնեութեան նկանայտնի նշանաւութիւնները եւ անհիմն վարկածներով կր պղտուեն սզէս միտերը: Այս կարգի անհաւատներու գամանած աջ Քրիստոնեութեան հզօրազոյն ապացոյցները անհշանակ բաներ են, եւ անկարոյ՝ համոզելու զանոնք: Կան ուրիշ կարգի անհաւատներ ալ, որոնք կր մերժեն Քրիստոնեութեան նշանաւութիւնները,

վասնզի տեղեակ ևն սոսկ անհաւատական վարկածներու եւ առարկութիւններու, եւ բոլորովին սգէս՝ Քրիստոնեութեան հիմնական փաստերուն նկատմամբ։ Ասոնք պատրաստ են ընդունելու ամեն նույրութիւն՝ զոր կը գտնեն։ Ասոնց համար յոյս կայ, եւ Քրիստոնեութեան ապացոյցները օգտակարութենէ զերծ չեն ըլլար, երբ կը մատուցուին անոնց։

Բնութիւնը լեցուն է բաղսնիքներով, բայց ան նիշ չըներ բացատրելու համար իր գաղտնիքները, այլ կը բոլոր մարդուն միտքին որ երեւան բերէ զանոն։ Օդը մարդուն կեանքն է, բայց չի սորվեցներ թէ ինիք կը բաղկանայ բըրուածին, բորակածին եւ ուրիշ կազերէ։ Մարդը չի կրնար ապրիլ առանց լոյսի, բայց լոյսը չի բացատրե թէ ինիք եօրը զլիսաւոր գոյներ ունի։ Աչխարհը լեցուն էր ելեմտականութեամբ, բայց մարդը շատ ուս կրցաւ հակինալ անոր գոյութիւնը եւ գործածութեան մեջ դնել զայն։ Բատիումը կար աչխարհի վրայ, սակայն Մատամ Քիւրի կրցաւ երեւան բերել զայն։ Նոյնապէս Քրիստոնեութիւնը չի բանադատե մարդը տեսնելու եւ բնդունելու իր նրամարտութիւնները. ան կը բոլոր մարդուն ողիղ դատողութեան եւ ազատ կամի՞ն։ Ասու համար սկեպտիկներ չեն ուզեր իրենց աչերը վեր վերցնելով տեսնել ամպերու վրայ գոյնզգոյն ծիածանը, եւ միեւնոյն ատեն կը զոյնի թէ չկայ ծիածան։ Անգղիացի Տիւկալ Մրիւրը իմաստաւոր կ'ըսէ, «Չափազանց սկեպտականութիւնն ևս բացարձակ դիւրահաւանութիւնն պակասամութեան զաւակներ են։» Մերաններ չափազանց դիւրահաւանութիւնն իսոյս տալու համար կ'երթան կ'իյնան չափազանց սկեպտականութեան անել բաւիղին մեջ։ Բայց ինչպէս չափազանց դիւրահաւանութիւնը նախապաշտում մ'է, նոյնպէս չափազանց

սկեպտականութիւնը ուրիշ բան չէ, բայց եթէ՝ սոսկ նախապահառում մը: Մարդուն միտքը՝ որ կը տարութերի ժարունակ դիւրահաւանութեան էւ սկեպտականութեան միջեւ, այսօր իր վրանը կը ջանայ հաստատել սկեպտականութեան սահմաննին մեջ: Ցաւալի է բաել թէ կրօնի բողին տակ երեւան եկած մասպահանութիւններ ալ աւելցուցած են սկեպտիկներու թիւր: Ոչ թէ սկեպտականութեամբ նախապահառուած այլ անաշառ միտքը կրնայ տեսնել էւ ուղիղ դատել Քրիստոնեութեան բացորու ապացոյցները: Մբագոյն ակնոցով նայողը ամեն բան մուր կը տեսնէ: Պէսք է փոխել ակնոցը, եւ ներմակ, մատուր ակնոցով նայիլ յսակօրէն տեսնելու նամար Քրիստոնեութեան զօրել ապացոյցներ:

Անգամ մը Հայ երիտասարդ մը՝ որ բարձրագոյն դպրոցի մը առակերտն էր՝ կ'ըսէր, «Աստուած չկայ, Քրիստոս հասարակ մարդ մ'է Պուտտայի եւ Կոմփուկիոսի նման, Կրօնի չկայ, Սբ. Գիրքը ուրիշ գիրքերէ չի տարբերի բնաւ, մարդի չունի հոգի, հետեւաբար չկան նաեւ երկինք եւ դժոխվ:» Այդ երիտասարդը կարդացած էր անհաւասներու գիրքերը. բայց չեր կարդացած անոնց իբր պատասխան գրուած գիրքերը. միակողմանի բնիքեցումով մը միակողմանի եւ թերի համոզումներ գոյացուցած էր իր մեջ, ինչպէս այսօր շատեր կ'ուզեն կարդալ անհաւասական գիրքեր, բայց չեն ուզեր կարդալ Քրիստոնեութեան սույգ փասերը, մանաւանդ Սբ. Գիրք՝ որ համոզիչ եւ անհերթիլի փասերով կ'ապացուցան: Քրիստոնեական նւյարտութիւնները: Անհաւատմերը իրենց անհաւատական պնդումներուն մեջ անկեղծ բլալու համար պարտին կարդալ նաեւ Սբ. Գիրքը եւ Քրիստոնեութեան ապացոյցները: Սակայն անհաւատներ անհաւատութեան անել խաւարը

Քրիստոնեութեան պայծառ լոյսեն աւելի կը սիրեն, «զի
են զործք իւրեանց չարութեան։ Զի ամենայն որ զշար
զործէ՝ ատեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յան-
դիմանեսցին զործք նորա»(Յովհ. Գ 19—20):

Յիշեալ Հայ անհաւատին խօսերը նշանակած էի,
եւ 1909ի վերջերը առիք ունեցայ բարողել այդ նիւթե-
րուն վրայ։ Այսօր նոյն բարողները կուտամ հրատարակու-
թեան, եւ երե կարենամ սոյն հրատարակութեամբ գեր
մի բանիներու անհաւատական սխալ զաղափարները
ուղղել, եւ մեր լուսահոգի նախնիներու, Լուսաւորիչի,
Վարդանի, Շնորհալիի, պահածած հաւատքին մեջ ամրա-
պնդել զանոնք, առով իսկ նպատակիս նասած պիտի նկա-
տեմ ինիգիլիս։

3 Օգոստ. 1910

ԿԱՐԻՆ

Երեց Հայ Աւետարանական Եկեղեցին

Կ. ՅՈՎՀԱՆՆ. Յ. ՍԻՆԱՆԵԱՆ



Офф, Мирон Григорьевич
г. Знаменск г. Уральской



ԱՐԴԻ ԱՆՀԱՒԱՏՈՒԹԻՒՆԸ

«Տեսէք, եղբարք, զուցէ երբէք լինիցի յումնք
ի ծէնչ սիրտ չար անհաւառութեան՝ ապստամբ լինել
յԱստուծոյ կինդանւոյ» Եբր. Դ. 12:

Պատիքքինք Սահմանադրութիւնը վար առաւ-
գիմակները չասերու կեանքերուն վրայէն և ե-
րեան հանեց անհաւառաների։ Սակայն հարկ չկայ վրդովի-
լու։ Թէ մոխիրի առկ պահուած կրակը, անհաւառու-
թիւնը, դուրս եկաւ այբելու, ջնջելու և վեասելու համար
տգէտ միաքերը։ բայց միւս կողմէն կրօնասիրութիւնը և
եկեղեցասիրութիւնը աւելի մեծ զարկ պիտի ստանան։
և գոնէ ա'լ յայանի պիտի րլլայ թէ որո՞նք կրօնա-
կան են և որո՞նք անկրօն։ որո՞նք հաւատացեալ են և
որո՞նք՝ անհաւաս։ Քարլայլ կր գոչէ, «Կրօնքը անանցա-
նելի է, մի՛ խռովիք անհաւատութենէ. կրօնքը անանցա-
նելի է. քիչ մը յարդի ծուխ կրնայ ծածկել տեսութենէ
երկինքի լուսաւորները։ բայց անսնք կր մնան հնն և
կրկին կ'երեխն»։ Սպունգը քանի որ կառչած կը կենայ
ժայռի մը վրայ՝ կ'ապրի։ Անհաւատութիւնը չի կրնար վր-
նասել Յիսուսի կրօնքին։ դարերու փորձառութիւնը նոյն

բանիր ապացուցած է : Յիսուսի կրօնքը նոյն իսկ Յիսուսի , դարերու Վէմին , վրայ հիմնուած է : Ի զուր , ուրիմն , անհաւասաւթեան հավեր կը զարնեն կործանելու համար վայն :

Մեր բնաբանը կը մատնանշէ անհաւասաներու ապլ սասամբութիւնը կենդանի Ասատ ծմէն . բայց արդի անհաւաներ չառ բաներէ կ'ապասամբին :

Ա . ԱՐԴԻ ԱՆՀԱՒԱԾՆԵՐ ԿԲ ՄԵՐԺԵՆ . — 1 . Աստուծոյ գոյութիւնը . — Եթէ արդի անհաւասաներու արաօնութիւն արուեի , պիտի յարձակին Ասատ ծմէն վրայ , և զԱյն իր գահէն վար առնելսվ պիտի զոչեն . «Վար , վար , Դուն Ասատւած չես . և իրաւունք չունիս գահին վրայ բազմելու :» Սակայն մեծ գիտուններ կ'ընդունին Ասատ ծմէն գոյութիւնը : Լապրիւէր կ'րաէ . «Ճատ հետաքրրքիր պիտի բլայի անենել այն մարդի՝ որ համոզուած է թէ Ասատւած չկայ . զէթ պիտի բաէր ինձ անյաղթելի պատճառը՝ որ զինքը համոզած է :» Նեւատն , Անգղիսյի մեծ փիլիսոփան , կ'րաէ , «Ասատւած սաեղծեց նիւթի յատկութիւնները . և կը վայելէր որ նա՝ որ սաեղծեց զանոնք՝ կարգի զնէր նաև :» Դարձեալ՝ «պնդել թէ նին մարմիններէ նոր մարմիններ կազմուեցան , առանց ձեռնտուութեան Ասատւածային զօրութեան , յայտնապէս անտեղի է :» Ակասիզ բնութեան գործերուն վրայ խօսելով կ'րաէ , «Յայտնի է թէ այս բաները եղան խելքով և խորհուրդով :» Դարձեալ՝ «Ասոնք իմաստուն և խոհուն միաքի գործեր են :» Ֆրանսիզ Պագոն կ'րաէ թէ ինք աւելի դիւրութեամբ կրնայ հաւատալ Թալմուտի առասպելներուն քան թէ րնդունիլ թէ այս տիեզերքի կազմութիւնը առանց միտքի կատարուած է : Տիւկալտ Սթիւրրթ կ'րաէ , «Գոյութիւն ունեցող ամեն բան

պարագի ունենալ պատճառ մը : Մասնաւոր որպիշնք մը
յառաջ բերող միջոցներու բազագրավթիւն մը կ'ենթադր -
րէ միաք մը :» Անհաւատ մը խմբակի մը մէջ լսու թէ
ամէն բան գիպոււածով եղած է և աչխարհն ոլ առնելի
մը պէս մէկ զիշերուան մէջ բուսած է յանկարծ : Ան -
գիւն 13 աւարե՛րան աղջիկ մը հարցուց, «Կ'ուզէի զիա -
նալ, պարոն, թէ սերմը ուսկի՞ց եկաւ :» Անհաւատը
պապանձեցաւ : Ամբողջ ամեզերքը կ'ապացուցանէ Աս -
տածոց գոյութիւնը, վասնզի Աստածոց արտայայտու -
թիւնն է : Տիեզերքը հայելի մէ, որուն մէջ կարելի է
տեսնել զԱստուած : Մարդկային գիտակցութիւնն ալ կր
հաստատէ Ամենակարող Աստածոց մը գոյութիւնը : Թո՛ղ
անզգամը իզուր գոչէ իր չար սիրախն մէջ թէ «Աստ -
ուած չկայ :»

2. Յիսուսի Աստուածութիւնը.— Եթէ արդի անհա -
ւատներու թոյլ արուել, պիտի կործաննեն Բեթլէ՛էմի Մր -
սուրբ, պիտի յարձակին Գովզովայի Խային վրայ և զայն
վար նետելով կտոր կառը պիտի լնեն : Սակայն այդ ան -
հաւատներու հակառակ լսեցէք ի՞նչ կ'լսեն մեծ միտքեր :
Լորտ Մանկոլէյ կ'րսէ, «Մարդկային մարմին առնող,
մարդոց մէջ շրջող, գլուխը մարդկային լանջքի վրայ
դնող, մարդոց գերեզմանին վրայ լացող, մսուրի մէջ
ննջող, խային վրայ արիւն թափող Աստուծոց առջև ցըր -
ուեցան և փոշիացան Հրեաներու աղանդներուն նախա -
պաշարումները, Յոյն փիլիսոփաներու դպրոցներուն տա -
րակոյսը և հպարտութիւնը, Հռոմէական իշխանութեան
գաւոզանները և լեգէոններու սուրերը :» Ճան Մթիւ -
րրի Միլլ Անգլիացի անհաւատներու կարողագոյններէն
մին, սա յայտարարութիւնն ըրած է, «Անօգուտ է ըսել
թէ Աւետարաններու մէջ նկարագրուած Յիսուսը պատ-

մական անձ մը չէ . . . Յիսուսի աշակերտներէն կամ հաւատացողներէն ո՞վ կարող էր Անար վերագրուած խօսքերը հնարել . կամ Աւետարաններու մէջ յայտնուած կեանքը և նկարագիրը երեւակայել : Անշուշտ ո՞չ՝ Գալիլիացի ձկնորսները , ո՞չ՝ սուրբն Պօղոս . . . նոյնպէս ո՞չ՝ նախնի Քրիստոնեայ մատենագիրները . . . Յիսուսի կեանքը և խօսքերը անձնական բնաւախպութեան (originality) համուամոնք մը ունին խոր նրբաւեսութեան մը հետ միացած . . .» Ծովեզերքը աւագի վրայ գտնուած հետքը դժուար չէ որոշել թէ մարդո՞ւ թէ անտառնի հետք է : Յիսուսի Աստուածութեան հետքերը կան Աւետարաններու . մէջ : Նայեցէ՛ք Նայինի դրան առջեւ կատարուած պատանիին յարութեան , և ինդրեմ լսէք թէ մարդո՞ւ թէ Աստուածոյ գործ է : Դիատեցէ՛ք Բիւթանիոյ գերեզմանէն Դագարտոսի յարութիւնը , և լսէք թէ մարդո՞ւ թէ Աստուածոյ գործ է : Տեսէ՛ք բազմաթիւ կոյցերու . կաղերու . բրոտներու . և ամենազգի հիւանդներու բժշկութիւնները , և լսէ՛ք թէ մարդո՞ւ թէ Աստուածոյ գործեր են : Յիսուսի հակառակ չեն . ինչպէս կը կարծեն ոմանք , այլ իր Աստուածութեան յայտնութիւնները : Հրաշքները բնութեան հակառակ չեն . ինչպէս կը կարծեն ոմանք , այլ արդիւնքներ՝ որոնք արտադրուած են բնութեան զօրութիւնները գործածելու . կարողութիւն ունեցողի մը ձեռքով : Մարդու այդ զօրութիւնները գործածելով յառաջ կը բերէ այնպիսի արդիւնքներ՝ զորս անբան անասուններ չի կրնար արտադրել : Արդի գիւտերը Ադամի համար հրաշքներ են : Յիսուս գործածեց բնութեան զօրութիւնները և յառաջ բերաւ այնպիսի արդիւնքներ՝ որոնք հրաշք կը կոչուին , վաճազի մարդը չի կրնար յառաջ բերել նոյն արդիւնքները : Բժիշկը հեւանդի մը

րագկերակը քննելով կր հասկնայ հիւանդութեան աստիճանը : Յիսուսի հրաշքները ուշադիր քննադներ կր հասկնան թէ Յիսուս Աստուած է :

3. Քրիստոնեական Կրօնը .— Եթէ անհաւատներ թոյ-
լարուին , բնաջինջ պիտի բնեն Քրիստոնէական կրօնքը :
Հարիւր սարի սուաջ Ֆրանտացիներ ուզեցին ջնջել կրօն-
քը . շաբաթուան օրերուն անունները և թիւր փոխեցին .
10 օր լրին կիրակին վերցնելու համար . նեակարար
Ֆրանտաց քիչ մնաց պիտի կորանցնէր իր իշխանութիւնը :
Քրիստոնէական կրօնքը ջնջել աշխարհն կր նշանակէ
աշխարհը դարձնել սպանութեան , ջնութեան , գողու-
թեան , յափշտակութեան . կորիւր և պատերազմի թա-
տերավալը մր . կը նշանակէ աշխարհը տանիլ նախկին
խռուար գումերուն մէջ : Ի՞նչ պիտի լըլայ աշխարհը . եթէ
արեւր ջնջուի . նոյն վիճակը պիտի ստանայ բարոյական
աշխարհը , եթէ ջնջուի Քրիստոնէական կրօնքը : Սա-
կայն կրնան անհաւատաներ ջնջել կրօնքը : Եթէ ծխա-
նի ծուփը կրնայ ջնջել արեւր . անհաւատներ ալ կրնան
ջնջել Քրիստոնէական կրօնքը : Խուլս ամպեր երբեմն կը
ծածկեն արեւր . բայց արեւ ամպերու ետևն է իր ուկե-
գոյն ճառագայթներով , և կը շարունակէ իր ընթացքը
անյոլդոլդ քայլերով : Քրիստոնէական կրօնքը կը շա-
րունակէ իր ընթացքը . իկուր անհաւատութեան ամպեր
կր ջանան ծածկել անոր երեսյիր : Մարդ մը կրնայ գո-
ցել իր աշքերը և գոշել թէ արեւ շկա՛յ . բայց արեւ տե-
ղին է : Անհաւատաներ չեն ուզեր տեսնել Քրիստոնէա-
կան կրօնքը , բայց ան կը կենայ իր տեղը : Մեր ազգը
ընաջինջ ընելու սպառնացող ոյժը արտաքին ըլլալէ ա-
ւելի ներքին է , նոյն իսկ կարգ մր սկեպտիկ Հայերու
անհաւատական պայքարը՝ կրօնքի դէմ : Որդը կարկու-

աէն աւելի կր վնասէ պարզաբառու ծառին։ Նոյնպէս արդի անհաւասներ արաւաքին թշնամիներէ աւելի կր սպառնան մեր ազգին դոյց թեան։

Քրիստոնէական կրօնքին ջնջումը կր նշանակէ կիւներու սուրբացումը։ Ի՞նչ էր կիներու վիճակը Քրիստոնէութենէ առաջ, բայց եթէ՝ պարզապէս գերաւթիւն։ Արիստոտէլ, Յոյն փիլիսոփան, յստծ է, «Կին մը ստանայէն աւելի գէջ է»։ Նայեցէ՝ քնայն խակ այսօր Ավերիկացի, Զինայի, Հնդկաստանցի կիներուն։ Հնդկաստանի մէջ եթէ կին մը ունելինդրէ երաժշտութեան մը, կամ իր ամսւսինին բացակայութեան առեն գուրս նայի պատուհանէն, ամսւսինը խելոյն կ'արաւաքաէ զան իր առանէն։ Հնդկաստանցի կինը չի կրնար կերակուրի առեն սեղանակից լլալ իր ամսւսինին հետ, այլ անոր ունելէն վերջ պիտի ուտէ տուանձին։ Քրիստոնէական կրօնքը իր մուտ գտած անդին մէջ բարձրացուցած է կիներու, և զանոնք հաւասար լրած է այրերու։ Եւ ուր Քրիստոնէութեան կեղեւր մասծ է և ո՛չ սպին, հսկ տակուին անսակ մը գերաւթիւն կայ կիներու մէջ։ Արքան լաւ հասկցուի Քրիստոնէական սպին, այնքան կիներ պիտի բարձրանան։ Ի՞նչ պիտի լլայ կիներու վիճակը, եթէ ջնջուի Քրիստոնէական կրօնքը, բայց եթէ՝ գարձեալ գերութիւն և ստորնացում։

Քրիստոնէական կրօնքին ջնջումը կր նշանակէ մարդոց անբարոյացումը։ Ի՞նչ էր մարդոց վիճակը Քրիստոնէութենէ առաջ—անբարոյացում։ և ի՞նչ է այսօր այն երկիրներու վիճակը՝ ուր Քրիստոնէութիւնը մասծ չէ տակաւ ին—անբարոյացում։ Առանց Քրիստոնէութեան մարդեր կր միաբանին մեղքի, չարութիւններու մէջ։ Քրիստոնէութիւնը իր լոյսով ցոյց կտւառ մարդուն իր

լնական դիրքը և կացութիւնը մեղքի մէջ . և կ'ոռաջ-
նորդէ մարդը բարոյական մաքրութեան և սրբութեան :
Հետեաբար ջնջել Քրիստոնէական կրօնքը կր նշանակէ
միսրամարդք մեղքի և տպականութեան մէջ . կր նշա-
նակէ անբարոյացնել զայն : Եթէ անհաւասներու ար-
աօնութիւն տրուի , պիտի յարձակին եկեղեցիներու վր-
յայ և պիտի վերցնեն զանոնք մէջանդէն . պիտի յարձա-
կին կիրակիին վրայ և պիտի անհետացնեն զայն իր բո-
լոր պաշտամունքներով . պիտի յարձակին սրբանոցներու ,
հիւանդանոցներու և ուրիշ բազմատեսակ բարեգործական
հաստատութիւններու վրայ՝ քանի որ Քրիստոնէական
հոտ կր բուրեն՝ և բնաջինջ պիտի լնեն զանոնք : Եւ
այս չի նշանակեր ոտորնացնել , անբարոյացնել մարդերը :

4. Սռւրբ Գիրը.— Եթէ անհաւատներու թող տրուի , կատր կատր պիտի լնեն Սր . Գիրքը և հովին պիտի
տան զայն : Եւ սակայն Մաքս Միւլլը կ'րսէ . «Իրա-
կան առեզրուածր այն չէ թէ ի՞նչպէս յայտնութիւն մը
կարելի է , այլ թէ ի՞նչպէս քող մը ձգուած է արարու-
ծին և Արարիչին միջե , բնդմիջելով մարդկացին միտքին
Աստուածային ճշմարտութեան ճառագայթները :» Տօքմ .
Նէնսըն կ'րսէ . «Քրիստոնէական կրօնքը բացարձակապէս
եղական է իր քաւութեան վարդապետութեամբ . իր փրր-
կութեան պայմաններով . իր միութեամբ անձնական
Փրկիչի մը հետ . և իր փրկարար Աւետարանին պարու-
նակութիւններով :» Ժան Ժագ Ռուսսօ կ'րսէ . «Աստ-
ուածաշունչի վեհափառութիւնը կը հիացնէ զիս . Աւե-
տարանի սրբութիւնը կը խօսի պիտիս : Տեսէ՞ք փիլի-
ստիաններու գործերը իրենց բոլոր պիրճութեամբ ո՛քան
փոքր են անոր քով : Կարելի է որ Գիրք մը ա'յնքան
վսեմ և ա'յնքան պարզ մարդկացին գործ ըլլայ :» Մոն-

թէսքիէօ կր կոչէ Աւետարանիր «Առառածմէ մարդոց շբ-
նորհուած պարզեներան աղնաւագոյնիր» Վէպսլը կ'ր-
սէ . «Փիլիսոփայական փասաեր . . . կր խախաէին երբե-
մն Քրիստոնէութեան վրայ համազու մո . բայց սիրաս
միշտ կր հանգարանցնէր զիտ բաելով թէ Քրիստոսի Աւե-
տարանիր ճշմարիտ և Առառածմացին է . Լեռան քարտզը
չի կրնար ւլլալ լոկ մարդկացին միաքի ծնունդ : Այս
հաւատքը կր թափանցէ մինչև խիզճիս խորր , և մարդ-
կացին ազգին բալոր պատմութիւնը կր հաւատաէ թէ
Քրիստոսի Աւետարանիր ճշմարիտ է :» Վաղեր Սքոդ
իր մահուան մօս բառ իր փեսացին . «Կարդա՛ որ մր-
այիկ լնեմ :» «Ա՞ր զիրքէն կարգամ :» հարցուց փեսան :
«Կր հարցին՞ս ու լսու Սքոդ . «մի միայն Գիրք կայ ,»
և կարգալ տուաւ զլուխ մր Յովհաննու Աւետարանէն :
Թէստոր Փարքըր կ'րսէ . «Այս զիրքին հաւաքածուն այն-
պէս ազդեցութիւն բած է աշխարհի . ինչպէս կրցած չէ
ընկ տրիչ զիրք մր : Յայն դպրութիւնը . . . չունեցաւ Սր .
Գիրքին ազդեցութեան կէսր . . . Հազարաւոր անուանի մա-
տենագիրներ կր ծաղկին և յեաոյ կր մոսցուին : Բայց
Սր . Գիրքին արծաթեայ լորր թուլցած չէ երբէք , զարեր
անցած են , և անոր ոսկեղէն զունոր կոսրած չէ :» Նր-
շանաւոր Ֆրանսացի մր բասծ է . «Յիշեցէք թէ Սր . Գիրքն
է ամէնէն վիխառիայական , ամէնէն ժողվրդական և ա-
մէնէն մշտնջենական զիրքու : Աւատի Աւետարաններ սեր-
մանեցէ՛ք Ֆրանսացի ամէն զիւղերուն մէջ . Աստուածա-
շտնչ մր զրէ՛ք ամէն տան մէջ , ամէն հիւղակի մէջ :» Ես
աղ կ'րսեմ Սր . Գիրք զրէ՛ք ամէն Հայ տան մէջ , և ահա
ովիտի վերածնի Հայութիւնը :

5 . Մարդուն հոգին . . . Սքոդի անհաւասաններ կր միրժին
թէ մարդը Առառածմէ առեղծուած է . անոնք կ'րնդունին

բարեցրջութիւնը (evolution), և կր պնդեն թէ մարդը նիւթէ պարզապէս, հոգի չունի, կապիկէն յառաջ եկած է: Այսպէս անհաւասներ կր հաւասարեցնեն մարդը անբան անասուններու: Սփրբճն կ'րսէ, «Եթէ սոսկ կապիկին զարգացած սերունդներն ենք, այն ատեն անոր համեմատ ուղղենք մեր աղօմքները մեր Հօր, որ ծառէ մը վեր է:» Եթէ մարդը չունի հոգի, ինչո՞ւ, ուրեմն, աարբերութիւններ կան մարդուն և անասունին միջն: Ինչու մարդը կր խօսի, և անասունը չի կրնար խօսի: Ինչո՞ւ մարդը կրնայ մտածել, և անասունը չի կրնար մտածել: Ինչո՞ւ մարդը գիտակից է իր գոյութիւնն և իր գործերուն, և անասունը չունի գիտակցութիւն: Ինչո՞ւ մարդը կրնայ բռել «Ես մարդ եմ», և անասունը չի կրնար բաել, «Ես անասուն եմ:» Ինչո՞ւ մարդը կամքի բարոյական ազատութիւնն ունի, և անասունը չունի այդ ազատութիւնը: Եթէ մարդը չունի հոգի, և տարբերութիւն՝ անասունէն, ինչ են, ուրեմն, այս տարբերութիւնները մարդուն մէջ: Եւ եթէ մարդն ունի տարբեր բաներ՝ զորս անասունը չունի, ուրեմն մարդն ունի տարբեր եռվթիւն մը իր մէջ, որ իր կոչուի հոգի:

6. Յաւիտենականութիւնը.— Անհաւասներ կ'ուրանան երկինքի և զժոխիքի գոյութիւնը: Սակայն մեր բանասաեղծներէն Պետրոս Դուրեան կ'րսէ, «Կր հաւասարմ Առառածոյ, կր հաւասարմ այն հանգերձեալ Սպառնիին. ով որ կր հաւասարյ՝ երջանիկ է: Աշխարհի մէջ միայն անհաւասար յուսահատ, թշուառ և ապերջանիկ է:» Մըրբաններ իրենց ամբողջ կեանքին մէջ յայտաբարած են թէ երկինք կամ գժոխիք չկայ. բայց իրենց մահուան ատեն անսնց խօսքերուն, դէմքերուն և զիճակներուն մէջ կարգացած է, «Երկինք կամ զժոխիք կայ» խօսքը: Հիւսնողապահ մը Փա-

րիզի մէջ, երբ կը հրաւիրուի հիւանդի մր անկողինին քով ներկայ գտնուիլ, կը հարցնէ, «Հիւանդը Քրիստոնեայ է թէ անհաւասա»: Երբ հրաւիրողը զարմանքով կը հարցնէ պատճառը, հիւանդապահը կը պատասխանէ թէ Վոլֆէսի մահուան անկողնին քով գտնուելով, և տեսնելով անոր ցաւալի տանջանքները և խղճախայթը, որոշած էր ա՛ր ներկայ չգտնուիլ անհաւասի մր մահուան անկողնին քով: Մեծ պատմագէտը, Կիպրին, ծաղրեց Աստուծոյ խոսքը, անոր կենասպիրը կ'րաէ, «Աշխարհի թողուց յուսահատութեան մէջ, առանց յոյսի և միսիթարութեան՝ որսնք կը խրախուսեն Քրիստոնեան մտնուան առջե:» Դիախիթ Հիւմ, անհաւաս փիլիսոփիան, իր մահուան մօս գրեց, «Կը դողամ և կը չփոթիմ կրուած առանձնութենէն՝ որուն մէջ դրուած եմ իմ փիլիսոփիայութեանս չնորդիւ: Երբ կը զարձրնեմ ակնարկս դէպի ներս, տարակոյսէ և տգիտութենէ զատ ոչինչ կը գտնեմ: Ուկը եմ և ի՞նչ եմ: Կը սկսիմ երեւակայել ինքզինքս ամէնէն ողբայի վիճակի մր մէջ, ամենախոր խսւարով շրջապատուած եմ:» Տիարդո, անհաւաս փիլիսոփիան, կ'րսէր, «Անաստուած մ'եմ և կը պարծիմ անով:» Բայց մահուան ատեն սարսափով մտաւ յաւիտենականութեան մէջ: Գիտէք, որո՞նք չն հաւասար յաւիտենականութեան, բայց միայն անոնք՝ որ «անհաւատութեան չար սիրտ» ունին մեղքերով լեցուն, և վախնալով յաւիտենական պատիմէն, կը մերժեն դժոխքը, որպէսզի հանգիստ խիղճով շարունակեն իրենց սիրած մեղքերուն մէջ: Վերցուցէք դժոխքի, պատիմի գաղափարը մարդոց մէջէն: և ահա աշխարհը պիտի դառնայ իրական Սոդոմ և Գոմոր:

Բ. ԱՐԴԻ ԱՆՀԱԽԱԾՆԵՐՈՒ ՄԵՐԺՈՒՄԻՆ ՊԱՏ-
ՃԱՌՆԵՐԸ.— Արդի անհաւատներ կ'ուրանան Աստուծոյ
գոյութիւնը, Յիսուսի Աստուծութիւնը, և այլն, վասնզի

Իրենց կա ծիքով .

1. Ամենաամենի են .— Ահաստատներ չեն ուզեր հաւատալ իրենց չափած բանին : Բայց կարելի՞ է ամէն բան տեսնել : Ո՞վ կրնայ տեսնել իր մասւոր կարողութիւնները , իր զգացութերը , իր խորհուրդները , իր երեակայութիւնները : Ո՞վ կրնայ տեսնել կեկարականութիւնը , մակնիտականութիւնը , երկրին ձգողականութիւնը , և այլն : Եթէ ի ճնէ կայր մր բաէ ձեզ , «Ես չեմ հաւատար արեին , լուսինին և աստղերուն գոյութեան , վաճաղի չեմ տեսներ զանոնք ,» չէք ծիծաղիր անոր վրայ : Նոյնպէս ծիծաղելի չե՞ն անոնք՝ որ չեն հաւատար Աստուծոյ , հոգիի և յաւիտենականութեան գոյութեան , վաճաղի չեն տեսներ զանոնք : Ե՞սէ նիւժականին մշջ կան անտեսանելի բաներ , ինչո՞ւ շրջան աննիւթին , հոգեւորին մշջ : Աննիւթ բաներ նիւժական զգացարանկներու տակ չեն իյնար երթէք :

2. Ամեննենի են .— Բանակրանութիւնը մեզի գործածութեան համար արտած է : Լոք փիլիտիան կ'ըսէ , «Բա՛ ականութեան գործածութիւնը յայսանութեան ինսպիրներէն գուրաս թողուլ կր նշանակի մէրդի բնել աչքերը հեռաղիտակը գործածելու տաեն :» Լոք Փէթրն կ'ըսէ , «Իմաստան մասոց մր և լիմար մր կր տարրերին ասով , որ խմաստանը կ'ընդունի և կր գործէ իրողութիւններու վրայ , մինչ լիմար մր կ'ընդունի և կր գործէ երեակայութիւններու վրայ :» Աակայն յաճախ բարոյական ինսպիրներ չափացիտական ապացոյցներով չեն կրնար հաստատութիւննար չափացիտօրէն ապացուցանել թէ երկու երկու ալշորս կ'ընեն . բայց չէք կրնար ապացուցանել չափացիտօրէն թէ ծշմարատութիւն մր և առա մր բարոյապէս տարրեր են : Բարոյական ինսպիրներ բարոյական ապացոյցներ կր պահանջեն : Հետեաբար լիմար է ան՝ որ չափացիտա-

կան ապացոյց կր պահանջէ բարոյական ինսդիրներու մէջ։ Անհաւասաներ կր մերժեն այն բանը՝ զոր չեն կրնար քննել։ Սակայն չէ հնար քննել ամէն բան։ Զեք կրնար քննել ձեր կերած հացը։ վասնզի միայն քիմիագէտը կրնայ տարրալուծել հացին քիմիական բաղադրութիւնները, ամէն մարդ քիմիագէտ չէ։ Եթէ ամէն մարդ քիմիագէտ այլ ըլլար, և ամէն կերակուր քննելէ, տարրալուծելէ վերջ ուտել ուզէր, անօթութենէ պիախ մեռնէր, վասնզի միայն մէկ կերակուրի քիմիական բաղադրութիւնները լուծելու համար թերես ամիսներու պէտք պիտի ըլլար։ Բայց այսօր ամէն մարդ ուրիշներու վկայութեան վստահելով առանց քննելու կ'ուտէ։ Եթէ նիւթական բաներու մէջ կան անփննելի բաներ։ ինչո՞ւ ցըլան աննիւթ, հոգևոր բաներու մէջ։ Ուրեմն հոգեւոր բաներու մէջ չափագիտական ապացոյցներ պահանջել յիմարութիւն է։

Կինքըն Քրիստոնեայ մ'էր։ իր նախագահ ընտրութենէն առաջ ծունկի վրայ կարդաց Աւետարանէն Յիսուսի պատմութիւնը Գեթսեմանիի պարտէզին մէջ։ Անգլիացի մեծ քաղաքագէտը, Կլատաթոն, պարզ և խոնարհ հաւատացեալ մ'էր։ Եւ մեծ Ամերիկացին, Վեպսկը, կ'րսէ, «Գրեցէք իմ մահարձանիս վրայ, ո՛վ Տէր, կր հաւատամ, ոգնէ՛ իմ անհաւատութեանս»։ Ամննամեծ գիտուններ, մեծ միտքեր հաւատացած են Աստուծոյ, հոգիի և յաւիտենականութեան գոյութեան, ընդունած են Յիսուսի Աստուծութիւնը, Քրիստոնէական կրօնքը և Սր. Գրքը։ Մի վարանիք երթալ մեծ մարդոց գացած ճամբայէն։ «Տեսէ, եղբարդ, գուցէ երթէ լինիցի յումենի ի ձենց աիրտ անհաւատութեան՝ ապատամբ լինել յԱստուծոյ կենդանոյ։»





ԱՆՁԳԱՄԻՆ ԴԱՒԱՆԱՆՔԸ

«Ասաց անզգամն ի սրբի խւռում, թէ Ոչ գոյ
Ասուած» Սաղ. ԺԴ. 1.



ԱՆՁԳԱՄԻՆ ԴԱՆԱՆՔԸ շատ հին է: Անաստ-
ուածը կ'րսէ, «Աստուած չկայ, մարդր ամե-
նամնիծ էակն է տիեզերքին»: » Սակայն ան միայն կրնայ յայ-
տարարել թէ Աստուած չկայ, որ քննած, խուզարկած է ամ-
րող տիեզերքը և տեսած է անոր ամէն անծանօթ անկիւն-
ները: Ան միայն կրնայ բաել թէ Աստուած չկայ, որ ու-
նի Աստուածային ամենագիտութիւն և ամենուրիքութիւն:
Բայց անաստուածը առանց տեսած րյալու տիեզերքի ամ-
րողութիւնը, առանց ամենագէտ և ամենուրիք րյալու
աներեւակայելի յանձնապաստանութեամբ մը խիզախօրէն
կը յայտարարէ թէ «Ոչ գոյ Աստուած»: » Մեր բնարանը
կը ներկայացնէ.

Ա. ԱՆՁԳԱՄԻՆ, ԴԱՒԱՆԱՆՔԸ. — Ամէն մարդ ու-
նի իր դաւանանքը, ինչպէս Լատիներէն առած մը կ'րսէ.
«Մըսափ գլուխ, ա՛յնչափ կարծիք»: » Անզգամին դաւա-
նանքն է «Ոչ գոյ Աստուած»: » Անզգամիր միայն կ'րսէ թէ
«Ոչ գոյ Աստուած»: Օդոսախնոս կ'րսէ, «Այն մարդը

միայն կ'արանայ Աստուծոյ զոյտթիւնը , որուն ազեկ է եւ-
րեւի որ Աստուծոծ չըլլայ : » Անզգամի չողեր որ Աստ-
ուծոծ ըլլայ , որ չըլլայ թէ , որ մը կրէ իր մեղքերուն որ-
ախք : Եւ զիտեցէք որ անզգամի ո՛չ թէ իր միտոքին , որ
իր սիրափն մէջ կ'ըսէ թէ «Ոչ զոյ Աստուծոծ : » Միտքը ,
ուզիդ զատողաթիւնը և ուզիդ արամարանութիւնը չեն
կընար բաել թէ «Ոչ զոյ Աստուծոծ , » այլ՝ սոսկ մեղքերով
լիցուն անզգամին չար սիրաց : Եթէ ուզիդ է անզգամին սոյն
զաւանանքը , եթէ իրապէս չկայ Աստուծոծ . այն ատեն
ազօթքը անօգուտ բան մ'է . չկայ մեղքի թողութիւն . այն
ատեն մարդկային կեանքը ոչնչութիւն է . ամէն մարդ իր
բեռը պիտի տանի իր զօրուելեամբ , և կեանքը կր վերջու-
նայ մահուան սոսկապի խաւարին մէջ : Եթէ չկայ Աստ-
ուծոծ ի՞նչ կայ ուրիմն :

1. Դիպուածը .— Հին անսաստուածներ կ'ըսէին ի՛ւ
Դիպուածը յառաջ բերած է ամէն բան , աշխարհը , տիե-
զերքը , մարդը : Կիկերոն ունի գիրք մը «Աստուածներու-
թնութեան վրայ» որուն մէջ գեղեցիկ պատապիան մը կայ
«Աշխարհը հիւէներէ կազմուած է Դիպուածով» բառներու-
դէմ : Ան կ'ըսէ թէ առնենք 2,000 այր , 1,500 բէն , 1,000
գիմ , և այսպէս բոլոր գիրերը , և լեցնենք զանոնք սեղ մը
և սպասենք , տեանենք թէ Դիպուածը պիտի կրնայ կազմել
Հոմերոսի գիրքը : Եթէ գիրք մը չկրնար կազմուիլ գիրե-
րու դիպուածական միացումով , ո՛րչափ աւելի այս գեղե-
ցիկ աշխարհը , և մանաւանդ արարածներու գեղեցկազոյնը
և կատարեալը , մարդը , չեն կրնար կազմուած ըլլալ Դիպ-
ուածով : Եթէ Դիպուածը կրնայ բնել բան մը , ինչո՞ւ
այսօր նոյն Դիպուածը չի շիներ ժամացոյց , կոչիկ , շո-
գենաւ , շոգեկառք , ևայն : Դիպուածը կրնայ շինել
բամպակէն և բուրդէն ձեռք մը ընտիր զգեստ : Օր մը Քէր-

իր, նշանաւոր գնաունիր, որ զբաղած էր հիւթներու խրն-
դիրով, սեղանին վրայ տեսնելով աղցանը քաաւ իր կնոջ,
«Կր կարծե՞ս որ, եթէ արարչութենէն ի վեր պնակիներ, հա-
զարի տերեւներ, աղի հատիկներ, խղի և քացախի կա-
թիներ և հաւելիթի կտորներ շարժէին միջոցին մէջ ամէն
կողմ և առանց կարգի, Դիկուածր կրնար գանոնք իրարու-
մօաեցնելով աղցան կազմել։ Յիմարներն անգամ չեն կրր-
նար բնդունիլ թէ Դիպուածր կրնայ աղցան շինել։ Դիպ-
ուածր անզօր բան մ'է, և չի կրնար յառաջ բերել տիե-
զերքը։

2. Նիւթը .— Անաստուածներ Նիւթը կր դնեն Աս-
տուծոյ տեղ, և Աստուծոյ կարգ մը սաորոգելիքները կ'ըն-
ձայեն Նիւթին։ Անոնք կը կարծեն թէ Նիւթը յաւիտե-
նական է, և գարերու բնիմացքին մ.ջ կերպարանափոխ-
ուելով, այսեայլ ձեւերու մտնելով, յառաջ եկան բուսա-
կան և կենսանական աշխարհները, բովանդակ տիեզերքը
և մարդր(*)։ Նիւթապաշտներ Նիւթէն տարբեր բան չեն
բնդունիր. անոնք սոսկ Նիւթը կր տեսնեն և կո չոշափեն,
Նիւթը կր զդան և կ'ըմբռնեն անրան անաստուներու պէս։
Անոնց համար ամբողջ բնութիւնը միայն մէկ ձայն ունի, և
ան Նիւթին ձայնն է։ Ի՞նչ պիտի խորհէիք, եթէ ձուկեր,
մինչ կր լողան ծովին բիւրեղանման ջուրերուն մէջ, գո-
չէին, «Ուր է ծովը. կը լսենք ովկիանին մշտամրմուռ շա-
ռաջանքները և կր դիտենք միշտ կապոյտ ջուրերը. սա-
կայն ուր է անսահման ծովը, ուր»։ Կամ եթէ թաշուն-
ներ, մինչ սակեճամուկ թեւերով կր թոշտին նորածագ ա-
րենին պայծառ չողերուն մէջ, երգէին սապէս։ «Կր տես-

(*) Տես Բիւրակն 1904 էջ 501. «Նիւթապաշտներու Վարկած-
ները վերնազիրով յօդուածս, որուն մէջ տւելի ընդուժմակարէն
նկարագրած եմ սոյն Նիւթը».

նենք ոսկեփայլ արեր, և կր նայինք դեղեցիկ աշխարհն .
բայց ուր է օդը, ամէն կողմ թռչաելով և երգելով իզուր
կր վնասուենք զայն: » Նոյն անմտութիւնը կր գործեն նիւ-
թաղաջաներ, մինչ կ'ասպին Առաւեծոյ քաղցրաբուր ձայ-
նին մէջ, բայց չեն լսեր Անոր ձայնը, այլ՝ սոսկ նիւթիւն
ձայնը:

Նիւթաղաջաներ նիւթին մէջ կ'ենթագրեն անբաժան
զօրութիւն մը . որով նիւթին հիւլէներ իրարաւ քով զա-
յով կազմուած է ամէն բան: Նե առն կ'ըսէ, «Ամէն մար-
մին իր զանուած վիճակին մէջ կր շարունակէ, եթէ ար-
տաքին պատճառներ չփոխեն անոր վիճակը . այսինքն՝ ան-
շարժ մարմիններ անշարժութեան մէջ կր շարունակին, ե-
թէ ուրիշ պատճառներ չարժումի մէջ չդնեն . և շարժում-
ներ յարատե. կր շարժին, եթէ արտաքին պատճառներ չը
կասեցնեն զանոնք իրենց ընթացքէն: » Երբ կր տեսնեք
քար մը՝ որ կր գլորի լեռնէն վար. բնականօրէն կր հար-
ցրնէք, «Ո՞վ գլորած է զայն: » փորձառարար սորված եք
թէ քարր կամ նիւթը ինքնիրեն չշարժիր բնաւ, և կ'ու-
զէք գտնել քարին գլորելուն պատճառը . և այդ քարին
գլորելուն պատճառն է մարդ մը կամ հեղեղը կամ ցուրտի
և անձրեւի ազդեցութիւնը՝ որ մաշեցուցած է քարը: Ե-
թէ նիւթին մէջ անբաժան զօրութիւն մը կայ, ինչո՞ւ նոյն
զօրութիւնը նիւթին հիւլէները իրարու քով բերելով նորա-
րանոր երևոյթներ և առարկաներ չկազմեր և երեան չնաներ
այսօր: Նիւթին մէջ զօրութեան ենթագրութիւնը բոլորո-
վին անհիմն և անտեղի է: Կեանքը յառաջ կուգայ կեան-
քէն, անկենդան նիւթէն կենդանի արարածներ չեն կրնար
յառաջ զալ: Բոյս յառաջ զալու համար անհրաժեշտ է
բոյսին սերդի: Եթէ ցործնահացին մէջէն հանուած է սեր-
մը, մնացած մասը ցանուի ալ՝ շարտադրեր ցորեն: Գի-

տուններէ ոմանկը կ'աշխատին նիւթէն յառաջ բերել կենդանական կեանքրը, և չեն յաջողիր, և պիտի չյաջողին երբէք վասնզի կեանքրը կենդանական սկրմէն յառաջ կուգայ, ո՛չ թէ անկենդան նիւթէն։ Ամէնէն խմասուն փիլիսոփաներ տակառին չի կրցին սաևզծել նոյն իսկ աւազի հատիկ մր։ Ամէնէն ճարաւար քանդակագործներ իրենց չինաղ արձաններուն գեռ չի կրցան տալ կեանք և կենդանութիւն։ Մարդեց կրնան չինել ժամացոյց մր՝ որ ցոյց կուտայ նշզօրէն ժամերը։ բայց չեն կրնար չինել գարնանածաղիկ մր կամ անուշաբոյր վարդ մր։ Կրնան չինել չոգենառ՝ որ սրատուելով ամենի ալիքները կր ճամբորդէ ծովին վրայ։ կրնան չինել չոգենեառք՝ որ վիրիբելով կր սուրայ երկաթեայ զիծերու վրայէն։ կրնան չինել օդապարիկ և բարձրանառ օդի մէջ։ կրնան չինել թռչող մեքենայ և ճախրիկ մթնոլորափ մէջ։ սակայն չեն կրնար չինել նոյն իսկ թիթեռնիկի մր գոյնզգոյն թիւր։ Մարդեր հիւլէ մը անգամ չեն կրնար սաևզծել, և ինչ որ կր չինեն, արդէն գոյ եղած նիւթերով կր չինեն։ Քանի որ կեանքը կեանքէն յառաջ կուգայ, և քանի որ նիւթին մէջ չրկայ կեանք կամ զօրութիւն, որին նիւթը յարիանաւ կան չէ, և ո՛չ ալ նիւթէն յառաջ երած է ամեն բան։ Ասոր համար Նեւսոնն կ'ըսէ, «Արիշ սկզբնաւորութիւն ընծայել աշխարհիս կազմութեանը, կամ կարծել թէ աշխարհը քառակ երած է բնութեան օրէնքներով միայն, բանաւոր (փիլիսոփայական) չէ։» Ան կր կարծէ և կր պնդէ թէ «Բնութեան գրութիւնը դրուած է, ի սկզբան ի կորպի Աստուծոյ իմաստուն խորհուրդով։» Ուրեմն, քանի որ Դիպուածը և նիւթը չեն աիեզելզի պատճառը,

Բ. ԿԱՅ ԱՍՏԱԻԱԾ .— 1. Քանի որ մարդ իրայ.— Մարդկային մարմինը գործող գարմանալի մեքենայ մ'է :

Կր աւեանեմ մարտինիս մէջ շարժում մը . արիւնս չըջան կ'ընէ երակներուս մէջ , սիրտս կր բարտիսէ . և այլն . քանի որ նիւթի չկրնար շարժիլ ինքնին . ուրեմն ո՞վ զրաւ շարժումը մարսնիս մէջ , բայց եթէ՝ Աստուած : Աշխարհի վրայ միջինաւոր մարդեր կան միեւնոյն պատկերով և մարմնի միեւնոյն մասերով . ստկայն անհնար է գանել նոյն իսկ երկու մարդեր՝ որոնք ամէն մասերով ձիչդ իրարու նման ըլլան : Կր կարծէ՞ք թէ այս զանազանութիւնը Դիտուածով յառաջ եկած է նիւթին շարժումով : Մարդն ունի երեք կարողութիւններ . իմացականութիւն , զգացողւթիւն և կամք . և մարդը իր այս կարողութիւններով կր գերազանցէ նոյն իսկ անսասունք : Ո՞վ զրաւ այս կարողութիւնները մարդուն մէջ , անզօր և անկենդան նի՞ւթի թէ Աստուած : Մարդու գիտակցութիւն ունի , մինչ անսասունք չունի : Կապիկր չի կրնար բաել «Ես կապիկ եմ» . մինչ մարդը կրնայ բաել «Ես մարդ եմ» . «Ես» բաղդ մարդուն նախապատճառը «Ես» բաղդ էութիւն մը ըլլալու է : Ուրեմն . կայ Աստուած :

2. Քանի որ կայ Աստուածոյ գոյութեան գաղափարը մարդոց մէջ .— Ամէն ազգի մէջ կայ Աստուածոյ գոյութեան գաղափարը . նոյն իսկ ամէնէն յետնեալ ազգեր կր հաւատան իրենցմէ բարձր եակներու , աստուածներու՝ որոնց կ'երկրպագեն : Աստուածոյ գոյութեան գաղափարը ո՞չ թէ ստացական , այլ բնական է մարդուն մէջ : Լորս Պրիճմէն , կոյր , համր և խուլ աղջիկը , երբ վերջապէս սորմիցաւ կարդալ , գրել և խօսիլ նշաններով , հարցուեցաւ անոր թէ գիտէ՞ր թէ կայ Աստուած : Ան պատուիսանեց . «Կր զգայի թէ կայ մեծ Զօրութիւն մը , բայց չէի կրդած Անոր անուն մը տալ :» Ուսկի՞ց մտած է Աստուածոյ գոյութեան գաղափարը Եսկիմոցին տիրատեսիլ խրճիթին , Ասղա-

զական Ավելիանի կղզիներու բիրտ լնակիչներուն և թափառական Արաբացիին վրանին մէջ, եթէ չկայ Աստուած : Տէքարի, Թրանսացի հաշակաւոր փիլիսոփան, Ժէ . դարուն երեւելի գիտնականը, երեք ապացոյցներ յառաջ կրտերէ Աստուծոյ գոյութեան նկատմամբ, նախ թէ՝ մենք անկատար ենք . ուրեմն կայ կատարեալ էութիւն մը՝ ուրան հետ բաղդատելով ինքզինքնիս՝ կ'լսենք թէ մենք անկատար ենք : Երկրորդ՝ Մենք կախում ունեցող արարածներ ենք . հարկ է որ ըլլայ էութիւն մը կատարեալ անկախ : Երրորդ՝ Մենք կատարեալ էակի մը գաղափարը ունինք, և այդ գաղափարին մէջ նոյն իսկ կոյ ապացոյցը կատարեալ էակի մը : Մարդկային միտքը իր ստումանին մէջ ինկած բանին վրայ միայն գաղափար կրնայ ունենալ : Եթէ երկինքի ասաղերը մեզ անուեսանելի ըլլային, յաւիտեան գաղաբար պիտի չունենայինք ասաղերու վրայ, և սակայն ոյսօր անմանելով զանոնք կը հետեւցնենք նոյն իսկ թէ կան ուրիշ միվլունաւոր ասաղեր՝ որոնք անտեսանելի են մը աշխերուն : Բատիումը չի գրանուած մարդ գաղափար չունէր անոր զօրութեան և յատկութիւններուն վրայ, նոյն իսկ Բատիումի գտիչը, Մասամ Քիւրի, թէե իր փորձ քուն մէջ կը խորհէր թէ նոր բան մը պիտի գտնէր, բայց չէր գիտեր թէ ի՞նչ պիտի լլար ան, և ի՞նչ՝ անոր զօրութիւնը և յատկութիւնները : Երբ մարդեր տեսան թէ նիւթ մը կը քաշէ իրեն ուրիշ նիւթ մը, քաշող նիւթին մէջ զօրութիւն մը անանելով կոչեցին զոյն մագնիսականութիւն . սակայն այդ զօրութիւնը անանելէ առաջ գաղափար չունէին անոր վրայ : Քանի որ միտքը իր ստումանէն դուրս գանուած բաներու վրայ չի կրնար գաղափար ունենալ, ի՞նչպէս, ուրեմն, ունեցած է Աստուծոյ դոյութեան գաղափարը, եթէ չկայ Աստուած :

Ուրեմն, կայ Ասառւած :

Յ. Քանի որ աղանց պատճառի արդիւնք յառաջ չի գտար. — Կր տեսնէք՝ մեքենայ մը որ կր գործէ կանոնաւորագէս, կր հարցնէք, «Ո՞վ շինեց այս մեքենան», » շինուոքր, պատճառը կր վնասուէք : Տանիքէն քար մը կ'իյնայ մարդու. մը զլիս ն վրայ, և մարդոք կր մեսնի. բնական է հարցնել թէ ի՞նչ պատճառավ ինկաւ. այդ քարր : Ճուրտը և անձրեւները խախտեցին քարր ռեւզէն, և օր մը վար ինկաւ, և մարդ մը տակր գանուելավ մեսաւ : Աղբիւրէն ջուր կր վազէ. բայց աղբիւրէն անոդին կայ ջուրի ճամբան, ջուրի ճամբայէն անոդին՝ ջուրի ակը. ջուրի ակէն առաջ՝ անձրեւէն առաջ՝ ամպք, ամպէն առաջ՝ ջուրր՝ որ կր չոգիսնայ, չոգիսցող ջուրէն առաջ՝ արեւը, և ի՞նչ կայ՝ արեւէն առաջ : Միաքը չի կրնար լնդունիլ անհուն չովմայումբ զարգ ացումներուն, չետեւաբար պէտք է կենալ տեղ մը, խնչպէս կ'բաէ Արփուսակը, և երբ կր կենաւք, նախնական զարգացումբ կր սախպուիք վերապրել անհուն ոյժի մը՝ որ պատճառ եղած է, և ահա պիախ հասնիք Անհուն Էակի մը, Աստուծոյ, զոյռթեան գաղտափարին : Սկսվացի իմաստանէր մը պարտէզին հոգր փորելով գրեց իր զաւկին անունին սկզբնաւագերը, ցանեց բոյսի մը սերմերը և ծածկեց հողը : Օր մը աղան վազեց իր հօր յայսնելով թէ իր անունը բուսած է պարտէզին մէկ ձնկիւնը : Իմաստանէրը բաւ թէ զարմոնաւալու բան չկար, վասնզի իր անունն ալ ուրիշ բոյսուն նման բուսած էր : Տղան չհամոգուելով կր պնդէր թէ անսպատճառ մէկը աշխատած էր այդ արդիւնքը յառաջ բերելու համար : Խմաստանէրը կարգ մը հարցումներով, առաջնորդեց իր զաւակը Առաջին Պատճառին : Տիեզեղքը արդիւնք մէ, հետեւաբար ունենալու է իր Աստ

ջին Պատճառը՝ որ է Աստուած : Ուրեմն . կայ Աստուած :

4. Քանի որ տիեզերքի մեջ կահ նայտակ եւ ներդաշնակութիւն .— Տիեզերքի մէջ չկայ աննպատակ բան : Երկինքի լուսաւորները իրենց գոյութեան նպատակը ունին : Մարդը աննպատակ չէ երկրի վրայ : Ամէն բան իր նպատակը ունի : Սեղան մը կը տեսնեմ . որուն վրայ կան վրայաեր , գամեր , մասնաւոր ձեւեր . այդ սեղանին իւրաքանչյւր մասը միջոց մէ նպատակի մը համար . ո՞վ յասաջ բերաւ այդ նպատակաւոր սեղանը . բայց եթէ՝ ասուղձագործին միաքը : Կը տեսնեմ չէնք մը՝ որուն մէջ քարեր շաղախտվ միացած են , դուռներ . պասունոններ , սենեակներ , կը հետեւցնեմ թէ միտք մը շինած է զայն , և ոչ թէ՝ Դիպուածը կամ Նիւթը : Դիպուածը և Նիւթը չեն կրնար նպատակաւոր բաներ արաւադրել : Ճան Սթիւրիթ Միլլ կ'րսէ , «Մեր ծանօթութեան արդի վիճակին մէջ պէսք է յնդունիլ թէ Բնութեան մէջ տեսնուած միջոցի և նպաստակի յարմարութիւնները սեծաւպէս հաւանական կ'յնծայիցնեն թէ արարչութիւնը միաքի գործ է :» Խակ Սլր Այզաք Նիւթըն կ'րսէ , «Արեւի , լուսինի մոլորակներու և գիսաւորներու այս հիանալիօրէն գեղեցիկ կազմութիւնը , միայն իմացական հզօր էտեկի մը իմաստութեամբ և գերիշխանութեամբ կրնայ յառաջ եկած ըլլալ : Ան կ'իշխէ ամէն բանի վրայ , ոչ թէ իրր աշխարհի հոգին , այլ իրր Տէրը ամէնուն : » Քանի որ նպատակի կայ տիեզերքին մէջ . ուրեմն , կայ միաք մը՝ որ տեսած է առաջուց ապագան , և այնպէս կարգադրած է տիեզերքի առարկաները որ ծառոյթն մասնաւոր նպատակներու . ահու այդ միտքն է Աստուած :

Տիեզերքի . մէջ կայ նաև ներգաշնուկութիւն : Նայեաք վեր , ուր անթիւ լուսաւորներ կը իւլրտին . կը շար-

ժին , կր սուբան , իւրաքանչիւրի իր օրէնքներուն և սահմանուած ուղիին մէջ . կր թառալին կանոնաւորապէս անծայրածիր միջոցին մէջ : Ինչո՞ւ այդ լուսաւոր գունաերը չեն բազխիր իրարու , և չեն իյնար երկրին վրայ զայն կրտար կատր ընելու համար . ինչո՞ւ , վասնզի ներդաշնակութեան օրէնքը կայ անսնց մէջ : Մեր արեգ ակնային դրութիւնը հազարաւոր դրութիւններէն մին է . և ամէնքը կր գործեն ներդաշնակ օրէնքներով : Եթէ այդ դրութիւններէն մին կենայ իր աեղին մէջ , ափեզերքը աւերակներու . կոյտ մր պիտի դառնայ , և պիտի սասնայ իր նախկին անկանսն և քառսային վիճակը : Ահա ներդաշնակութեան օրէնքին կարեւոր դերը : Եւ նոյն օրէնքը կայ նաև . մարդուն մէջ , մարդուն մտաւոր կարողութիւններուն և արտագին աշխարհի միջեւ , այնպէս որ մին առանց միւսին չի կրնար րլլալ : Մարդուն գտնուած տեղը ող կայ չնչելու համար . կերակուր՝ ուտելու համար , հանովերձ՝ հագներու համար : Եթէ օդ ցլլար , կամ եթէ ուսելու . համար կերակուրը քիչ րլլար . և այսօր սպառած րլլար . ինչպէս պիտի ապէր մարդը : Բայց կայ ներդաշնակութիւն ափեզերքի ամէնքանին մէջ , ինչպէս կայ ներդաշնակութիւն վարպետ ջութակահարէ մր լարուած ջութակի մր թելերուն մէջ : Տիեզերքը լարուած և կանոնաւորուց ջութակ մէ : Ստկայն ո՞վ լարեց և կանոնաւորեց զայն . ո՞վ դրաւ ներդաշնակութեան օրէնքը անոր մէջ : Նիւթը կրնայ սասնց իմաստուն և կարող մատքի մր ներդաշնակութիւն ստանու և նպաստակայարմար բաներ արտադրել : Ուրեմն , կայ Աստուած՝ որ դրած է նպաստակ և ներդաշնակութիւն ափեզերքի մէջ :

Արաբացի առաջնորդ մր կ'առաջնորդէր Ֆրանսացի անկրօնի մր ամայի անապատին մէջ : Երբեմն Արարք իր

տղամէն վար իշխելով իր սովորական ազօթքը կը մասաւ-
ցանէր Աստուծոյ : Վերջապէս Թրանսացին գայրացած գո-
չեց Արարին . «Ենչպէս գիտես թէ Աստուծած կայ :» «Ենչ-
պէս գիտեմ :» պատասխանեց Արարը . «Երեկ մեր վրանին
քովէն անցնողին մարդ թէ թէ ուզա բլալը գիտեմ առա-
զին վրաց անոր ձգոծ հետքերէն , այնպէս չէ :» «Անչուշա ,»
պատասխանեց անկրօնը : Նոյն միջոցին արեւը իր սոկեզայն
ճամանչներով անմանն զեղեցկոթեամբ կը բարձրանար հո-
րիզոնէն վեր , «Տե՛ս ,» զաշեց Արարը անկրօնին , «զիսէ՛
սս փառալից տեսարանը . և բաէ՛ ինձ , ասիկա մարդու :
հետք է :» Աստուծոյ հետքերը կ'երեւին ամէն տեղ , ծա-
ռին . ծաղիկին , արեւին , լուսինին . ասազերւն , և վեր-
ջապէս մարդուն մէջ , որոնք կ'ապացուցանեն Աստուծոյ
զոյութիւնը : Հարկ չկար որ Մատօննան նկարող Ծափա-
յելի ջանար ապացուցանել մարդոց թէ ինք նկարիչ մ'է .
նկարը տեսնողը պիտի հասկնար խոկոյն Ծափայէլի
վարպետութիւնը : Նոյնպէս երկինք , երկիր , արեւ ,
լուսին , ասազեր . ծառեր . ծաղիկներ , անտառուներ և
մարդեր ամէնքը միասնին կ'ապացուցանեն իրենց Արարի-
չին անսահման իմաստութիւնը և զօրութիւնը : Քանի որ
ամբողջ արեւագերքը , մարդկային գիտակցութիւնը և ամէն
բան կ'ապացուցանեն թէ կայ Աստուծ , անզգամբ ի
զուր , ուրեմն , կը զոչ թէ «Ոչ զոյ Աստուծ :»





ՈՎ Ե ՔՐԻՍՏՈՍ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԱՅՈՎ

«Զիա՞րդ Թուի ձեզ վասն Քրիստոսի» Մառ. ԻՌ. 42:

ՔՐԻՍՏՈՆԵԱՆ կ'ողէ զիանալ փարփակցիներու. կարծիքը իր մասին, հետեւաբար կը հարցնէ անոնց, «Քրիստոսի վրայով ի՞նչ կարծիք ունիք»: «Փարփակցիներ Քրիստոսի վրայ լու կարծիք չունեին, անոնք կը պնդէին թէ զե. կտր ԱՅսոր մէջ, և սակայն կը պատասխանեն թէ. «Ան Դաւիթի սրդին է»: Օգտակար է երգեմն զիանալ ուրիշներու. կարծիքը: Զեր վրայ լու կարծիք կիմնաք ունենալ. բայց եթէ ուրիշներ նոյն կարծիքը չունին ձեր վրայ, եթէ չեն ահաներ նոյն կարծիքին իրավաբժամի ձեր կետներին և գործերուն մէջ, ի՞նչ օգտաւ: Զեր և ուրիշներու կարծիքները կը համաձայնին ձեր անձին մասին. ահա՛ կարեւոր»:

«Զիա՞րդ Թուի ձեզ վասն Քրիստոսի»: Ո՞վ է Քրիստոս.

Ա. Ան է ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՆ... Առհաւասներ կ'ըսեն թէ Քրիստոս սոսկ մարդ է. Պատասայի, Կոմիտէիոսի

նման։ Իրապէս սոսկ մարդ է Քրիստոս, թէ՝ Աստվածոյ Որդին։ Քրիստոս լոկ մարդ չէ, այլ Աստվածոյ միածին Որդին՝ ու մարդացաւ աշխարհի փրկութեան համար։ Ան երկինքէն վար իջաւ մարդք գէպի Աստուած բարձրացնելու համար։ Քրիստոս Իր անձին մէջ կը միացնէ Աստուածութեան լեցունութիւնը։ Քրիստոնէութիւնը միակ ճշմարդացն է, վասնզի ունի միշտ կենդանի Աստուածուցն Հիմնադիր մը՝ որ է ճամբան, ճշմարդութիւնը և կեսնքը, որ նոյն է երէկ, այսօր և յաւիտեան։ Մը կրօնքին մէջ հիմնադիրը կրօնքին էական առարկան է։ մինչ Քրիստոնէութեան մէջ կրօնքի էութիւնը կեղրոնացած է իր Հիմնադիրին, Քրիստոսի, վրայ։ այսպէս որ առանց Քրիստոսի հաւասալու անկարելի է փրկուիլ։ Այսպէս Քրիստոնէութեան մէջ Քրիստոս ունի այնպիսի դիրք մը՝ զօր ոչ մէկ կրօնքի հիմնադիր ունի իր կրօնքին մէջ։ Քրիստոս Աստուածոյ Որդին ըլլալով կրնայ փրկել և բարձրացնել մարդք։ մինչ ուրիշ ո՛չ մէկ կրօնքի հիմնադիր կարող է փրկել և բարձրացնել մէկը։ Սակայն Քրիստոս Աստուած է։ ի՞նչ ապացոյցներ կոն այս մասին։

1. Իր նկարագիրը.— Ուրիշ կրօնքներու հիմնադիրներ ունեցած չեն օրինակելի կեանք, և մարդեր չեն կրոնար հետեւիլ անոնց կեանքին։ Կարդացէ՛ք Քրիստոսի կեանքը չորս Աւետարաններու մէջ, և բազդատեցէ՛ք Քրիստոսի կեանքը ուրիշներու կեանքերուն հետ։ Բնչ վսեմութիւն, ի՞նչ մաքրութիւն, ո՞րքան կատարելութիւն և բարձրութիւն Քրիստոսի կեանքին մէջ։ Ան կը զատապարտէ ամենափոքր մնղքն անգամ ուրիշներու մէջ, և միեւնոյն տաեն ասպարէզ կը կարդայ նոյն իսկ իր թշնամիներուն զոշելով, «Ձեզմէ ո՞վ կրնայ յանդիմանել զիս մնղքի համար։» Ի՞նչո՞ւ կը լրեն Անոր թշնամիները, վասնզի մնղք մը չեն

կրնար գտնել Անոր կեանքին մէջ : Քրիստոս ա՛յնքան բարձր է Իր նկարագրով Պուտտայէ , Կոմիտակիոսէ և ուրիշներէ , ո՛րքան հսկոյ ծառը բարձր է դաշտի ցած իստէն , ո՛րքան ամսղածրար լեռը բարձր է խոնարհ լուութէն : Քրիստոս ա՛յնքան վեր է ուրիշ կրօնքի հիմնադիրներէն , ո՛րքան բացավառ արեւը վեր է ուկեդոյն ամպերէն՝ ուրոնք կ'ոսկեզօծուին արեւին ճառագայթներով : Այսքան բարձր նրկարագիրի և սրբութեան սէր մէկը չի կրնար լլալ սոսկ մարդ : Անոր համար Նախորիմն կը գոչէ , «Ես կը ճանչնամ մարդը , բայց Յիսուս սոսկ մարդ չէ :» Ասոր համար Դերմանացի մեծ բանաստեղծը , Կէօթէ , կ'աղաղակէ , «Քրիստոսէ կ'արտացոլանայ վսեմութեան փառք մը ա՛յնքան Աստուածացին , զոր Աստուած մը միայն կրնար յայտնել աշխարհիս վրայ :» Ասոր համար Անգլիացի նշանաւոր զբողոր , Թովմաս Քարլայլ , կը կոչէ Յիսուս Նաղովիեցին «Մեր Աստուածացին Օրինակը , որմէ բարձրը մարդկացին միտքը հասած չէ գեռ , անհուն նկարագիր մը՝ որուն նշանակութիւնը միշտ նորանոր պահանջներ պիտի լնէ մեզմէ զինքը հասկնալու համար :» Քրիստոսի աննման նկարագիրը ապացոյց է Իր Աստուածութեան , վասնզի Աստուած մը միայն կրնար ունենալ այդ պիտի անզուգական նկարագիր մը :

2. Իր Վարդապետութիւններ .— Ուրիշ կրօնքներու հիմնապիրներ «աչքի տեղ աչք և ակոսայի աեղ ակուսյ» կը քարոզեն . մինչ Քրիստոս կը քարոզէ սէր , և Իր վարդապետութիւնները հիմնեց սիրոյ վրայ : Ո՞ր կրօնքի հիմնադիրը կը հրամայէ սիրել թշնամյնները , ատողները և հալածողները , բայց եթէ՝ Քրիստոս : Ո՞ր կրօնքի հիմնադիրը լիցուց աշխարհը զթութեան անձնուրաց գործերով . բայց եթէ՝ Քրիստոս : Կորսուածը լինառել , ինկածը վիրցնել , աղքատին օգնել , հիւանդը դարմանել , տգէտը դասախարաւ-

կել, նեղուածը սփոփել . ահա՛ Քրիստոսի անմաման վարդապետութիւնները : Ուրիշ կրօնքի հիմնադիրներ չունէին հաւասարութեան և եղբայրութեան գաղափարն անգամ : Տէրը չէր կրնար հաւասար ըլլալ ծառային հետ . սակայն Քրիստոս հոչակեց հաւասարութեան և եղբայրութեան բակրգրունքները : Ան յայտարարեց միացուցիչ սկզբունքներ «Զեր մէջ մեծ կամ պզտիկ չկայ .» «Դուք ամէնքդ եղբայր էք :» Քրիստոսի թշնամիներն անգամ կր զարմանային Անոր վարդապետութիւններուն վրայ (Մատ . Է . 28) : Այն սպասաւորներ՝ որոնք Քրիստոսը բռնելու համար եկած էին Փարիսեցիններու կողմէն՝ բռելով Անոր սքանչելի վարդապետութիւնները, կ'երթան կ'ըսեն Փարիսեցիններուն, «Ոչ երբէք այնպէս խօսեցաւ մարդ» (Յով . Է . 46) : Քրիստոսի ամբողջ խօսածները արձանագրուած չեն, և սակայն այն քիչ արձանագրուածներն ալ կր պատկերացնեն Քրիստոսի Աստուածութիւնը : Կորտըն կ'ըսէ, «Քրիստոսի խորհուրդը, 2000 տարի վերջ ալ, պէտք չունի վերաքննութեան : Իր լմբոնումները Աստուծոյ, մարդուն և մարդկային լնկերութեան վրայ վերջնական են . մարդկային մտաւորական կորողութիւնը չի կրնար երթալ անոնցմէ անդին :» Որքան ցանցառ է ճշմարիխ բնատիպութիւնը աշխարհի վրայ : Ողիսեւս կ'ըսէ, «Ես մէկ մասն եմ անոնց՝ որոնց հանդիպած եմ :» Եւ կէօթէ կ'ըսէ, «Եատ խօսուած է բնատիպութեան վրայ . բայց ի՞նչ կը նշանակէ բնատիպութիւն : Հազիւ թէ ծնած ենք մեր շրջակայ աշխարհը կր սկսի ազգել մեր վրայ, և անոր գործը կր տնէ մեր ամբողջ կեանքին մէջ . . . Եթէ կարենայի թուել ամէն ինչ որ կը պարտիմ նախորդ մեծ մարդերու և ժամանակակիցներու , իրապէս շատ քիչ բան պիտի մնար իբր իմս :» Կիզօ կ'ըսէ, «Քրիստոնէական կրօնքին էական հանգամանք-

Ներուն մէջ չեմ կրնար գտնել որ և է որդեպրութիւն կրոմ
մարդկային ծագում։» Ուսկից սորուեցաւ կամ առաւ
Քրիստոս Իր վարդապետութիւնները, որոնց նմանը չի
տեսնուիր ո՛չ մէկ կրօնքի մէջ։ Անշուշտ Սն շտուաւ օ-
տարներէ ։ վասն զի Քրիստոսի մեկուսացումի Իր երիտա-
սարդութեան մէջ զրաւականն է այս մասին։ Անշուշտ
Ան շտուաւ Հրեաներէ ։ վասն զի անոնք ալ կր նկատէին
Քրիստոսի վարդապետութիւնները լնաւիսպ, կ'րսէին, «Զի-
արդ զզիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չփ» (Յովհ. Է. 15),
Զէննինկ կ'ըսէ, «Ամբողջ աշխարհի բարոյական կերպարան-
քը փոխելու և ազգերը մէկ Աստուծոյ մաքուր և ներքին
երկրպագութեան, Աստուծացին և եղբայրական սիրոյ
ոգիի մր առաջնորդելու գաղափարը միակն է, որուն
հետքն անդամ չենք կրնար գտնել Յիսուսէ առաջուան
փիլիսոփաններուն և օրէնադիրներուն քով։» Քրիստոսի
վարդապետութիւնները բնաւիսպ են և կը գերազանցեն
աշխարհի բովանդակ վարդապետութիւնները։

Քրիստոսի վարդապետութիւններուն մէջ կամ Իր Աստ-
ուածութեան մասին որոշ խոսքեր, Ան կը հաստատէ, թէ
Խոք Աստուծոյ Որդին է, և Ան անշուշտ պիտի շատէ թէ
Խոք Աստուծած է, եթէ չէր Աստուծած։ Անշուշտ կրնայ
մէկը յայտարարել թէ ինքը անկեղծ է, մինչ կեղծաւոր է,
կրնայ ցոյց տալ ինքինքը բարի, մինչ չար է։ Սակայն
կրնաք Քրիստոսը ստախոսներու և խարերաններու կար-
գր զասել։ Անկեղծութիւնը մարմնացած է Քրիստոսի
վարդապետութիւններուն և կետնքին մէջ։ Նայեցէ՛ք
Ան երդէք չի չողոքորթեր, իր թիշնամիններուն երեսն կը
զարնէ իրենց հանցանքները։ Եթէ Քրիստոս անկեղծ է,
ուրեմն Աստուծած է, եթէ՝ անկեղծ չէ, ուրեմն մեծ ստա-
խոս մր կամ խարերայ մ'է, որ խարած է չաստերը։ Բայց

ի՞նչ պիտի լոէք այն ատեն Քրիստոսի անրասախր նկարութիրին և Անոր Աստուածային վարդապետութիւններուն համար : Ձբանացի անհաւատը , Ռուսսօ , յաղթուած Աւետարանէն՝ կը գոչ , «Կրնայ ըլլալ որ գրութիւն մը ա'յնքան վսեմ և ոլարզ՝ սոսկ մարդու գործ լլայ : Կրնայ ըլլալ որ ան մէկը՝ որուն կենսագրութիւնը կ'ընեն Աւետարաններ , մարդէ աւելի քան մը չլլայ : Ի՞նչ քաղցրութիւն ի՞նչ սրբութիւն ի՞նչ չնորհք իր խօսքերուն մէջ . ի՞նչ վսեմութիւն իր վարդապետութիւններուն մէջ ... Ուր է այն մէկը , այն իմաստունը որ դիտէ ի՞նչպէս պէտք է գործել չարչարույլ և մեռնիլ առանց տկարութիւն մը ցուցուննելու : Եթէ Սոկրատի մահը իմաստունի մը կը յարմարէր , Քրիստոսի կեանքը և մահը Աստուծոյ միայն կրնան վերագրուիլ : » Ո՞չ Քրիստոս ո՞չ ալ իր հետեւողները հնարած են Քրիստոսի Աստուածութիւնը . Ան իրապէս Աստուած է :

3. Իր գործերը .— Ազ է Քրիստոս — Ան որ կերակրեց անօթին'րու , հադուեյուց մերկերը , քալեց ծովին վրայ , կոյրերուն աչք չնորհեց , և կաղերուն՝ ոտք , րժշկեց ամենազգի հիւանդներ . մեռելներ յարուց նոյն խակ գերեզմանէն , սրբեց արցունքներ մարդոց տամուկ աչքերէն և մասիթարեց վշտալից սիրտերը : Քրիստոսի հրաշքները կ'ապացուցանեն Անոր Աստուածութիւնը : Քրիստոսի հրաշքները կը գերազանցեն իրմէ առաջ և վերջր կատարուած լոլու հրաշքները , վասնզի Քրիստոս իր զօրութեամբ գործեց հրաշքներ , մինչ ուրիշներ Աստուծոյ կամ Քրիստոսի զօրութեամբ և անունով : Դիտեցէ՛ք երեսուն երեք տարուան երիտասարդ մը՝ որուն կեանքին երեսուն տարիները թաղուած են մթութեան մէջ . միայն երեք տարիներ ապրուած է հրապարակային կեանքով , և օակայն այգ մի-

ջոցին եղած է աշխարհի նշաւասկ, անարգուածև հալթածուած, և վերջապէս մեռած է շարադրոծի մը մահով։ Բայց այսօր միլիոնաւորներ կը հետեւին Անոր, և այս մեծ ապացոյց մը չէ թէ Ան սուկ մարդ չէ, այլ՝ Ասուած մարմինի մէջ։ Նոյեցէ՛ք Քրիստոս չի մնար գերեզմանի մթութեան մէջ, հրաշափառապէս յարութիւն առնելով կը համբառնայ երկինք։ Հօր Աստուծոյ աջ կողմը, Քրիստոսի հրաշքներուն, մանոււանդ Անոր մահոււն և հրաշափառ յարութեան առջեւ չէ՛ք սափակուիր հարիւրապետին հետ խոնարհելով խոսառվանելու թէ «Երդարիւ այրս այս Որդի Աստուծոյ էր» (Մարկ. ԺԵ. 39)։ Ով երբէք ինքզինքը յարուց Քրիստոսէ առաջ կամ յետոյ, Սակայն Քրիստոս յարութիւն առաւ իր հզօր մնամարտիկ և յաղթող մահոււան։ Քրիստոսի զարմանահրաշգործերը և բազմաթիւ հրաշքները ապացոյց չեն, թէ Ան Աստուծ է, Արդեօք Քրիստոսի հրաշքները և յարութիւնը սուստ բաներ են։ Լսեցէ՛ք, ուրեմն, Յովսեփոսի, հրաշկաւոր Հրեայ քահանային և պատմիչին, որ ապրեցաւ Ա. դարու վերջերը, ան կ'ըսէ. «Այս ատեններս ապրեցաւ Յիառաւ, իմաստուն մարդ մը. երբ պատշաճ է կոչել զինքը մսրդ, վասնզի զարմանալի գործեր կը կատարէր. վարդապետ այնալիսիներուն՝ որոնք կ'ընդունին նշմարտութիւնը հաճութեամբ։ Իրեն գրաւեց թէ՛ Հրեաներէն և թէ՛ Յոյներէն շատերը։ Քրիստոս էր, և երբ Պիղաասումեր զիսաւոր անձերուն թելադրութեամբ դատապարանց զԱյն խաչի մահոււան, անոնք որ զինքը նախապէս միրածէին չթողուցին զինքը։ Որովհետեւ երրորդ օրը երեցաւ անոնց դարձեալ կենդանի . . . և Քրիստոնեաներւ աղանդը, այսպէս կոչուած Անոր անունով, զեռ կը մնայ մինչեւ այս օր» (Հնութիւնք Հրէից, Գիրք ԺԸ. Գլ. ԳՀատ. 3)։

Եթրառուս, Արն ոն և ուրիշ անհաւասներ թէւ կ'ընդունին թէ Յիսուս ապրեցաւ երկրի վրայ, և ունեցաւ հատևալներ՝ որոնք հաւատացին թէ Ան Մեսիոն է, և թէ Յիսուս խաչուեցաւ Հռոմէական կառավարութեան հրամանով . սակայն կ'ուրանան Յիսուսի յարութիւնը իրբե պատմական ևզելութիւն մր : Ահա անհաւ առներոււ ծիծաղաշարժ ենթադրութիւնները : Դերմանացի անհաւատ Ոսկար Հոլսմոն, կ'րոէ, «Յովսէփ Արիմաթացին ուզեց իր գերեզմանը փոխ առաջ Յիսուսի, և թաղեց անոր մարմինը : Եւ սակայն յետոյ զգաց թէ սիսալ մր գործած էր, խաչուած չարագործի մը մարմինը իր պատուաւոր բնասանիքին գերեզմանաւատան մէջ ընդունելով : Հետեալար Յիսուսի մարմինը գաղանապէս փոխադրեց ուրիշ սեղ մր. և երրո աշակերտները միաշաբաթի առաւօսուն եկան, գերեզմանը Գավիուր գտան : » Անհիմն ենթադրութիւն մր : Հոլսման ուսկի՞ց գիտէ թէ Յովսէփ Արեմաթացին այսպէս ըրտւ : Ուրիշ մր, Փրոփ . Քիրսոփ Լէյք . կ'րոէ, « Երուսաղեմի շրջականները վիմասիր գերեզմաններով լեցան էին, և դիւրին չէր զանազանել միւսէն առանց խնամութ քննութեան : Կիները Յիսուսի թաղուած տաեն այնքան յուրզուած էին, որ չէին կրցած լաւ միագ պահել գերեզմանի . և երբ առաւօսուն կանուխ եկան, գտան պարապ գերեզման մը, զոր կարծեցին թէ Յիսուսինն է, և երիտասարդ մը կեցած էր այդ թափուր գիրեզմանին դուռը, և լսաւ թէ սիսալած էին, «Հոս չէ», բառւ երիտասարդը, « Տեսէք այն տեղը՝ ուր դրուած էր, » և մասով ցողյ տուաւ միւս գերեզմանը : Սակայն կիները իրենց սիսալը անմնելով զարհութեցան և փախան : Ահա ուրիշ անտեղի վարկած մր : Անհաւատաներ զիլաւորարար երկու ենթադրութիւններ կ'ընեն : Նախ թէ Յի-

սուսի յարուքիւնը կանխամտածութեամբ զործուած նենցու-
թեան մը արդիւնին էր : Ամանք կ'ըսեն թէ Յիսուս չմե-
ռաւ խաչին վրայ, և ոչակերտները կաշառքով տոին Յի-
սուսը, և ուրիշ մը իւաղեցին Անոր տեղ և հոչակեցին
թէ Յիսուս յարութիւն առաւ : Սակայն Յիսուս մեռաւ
խաչին վրայ : Զինուորներ նիզակով խոցեցին Անոր կողը
և վերքէն արիւն և ջուր վազեցին . ահա մահուան ապա-
ցոյց մը (Յովհ . Փթ . 34, 35) : Ուրիշ ապացոյց մը, հարիւ-
րապետ՝ որ եկած էր քններու թէ մոռած էին խաչուած-
ները՝ Յիսուսը մեռած գտնելով չի կոստեր Անոր սրունք-
ները, մինչ աւագակներու սրունքները կը կոտրէ : Մին-
չեւ իսկ Շթրառուս անհաւատը կը ստիպուի բաել թէ «Բո-
լոր շրջակուները զիսցան» թէ Ան մեռած էր : Ուրեմն
Յիսուս մեռաւ և թաղուեցաւ : Կ'բառի թէ Յիսուսի
յարութիւնը նենցութեան մը արդիւնքն է : Որո՞նք ըրին
այդ նենցութիւնը . — անշուշտ Յիսուսի աշակերտները :
Բայց աշակերտաները ի՞նչպէս կրնացին նենցութիւն լնել
— անշուշտ գողնալով : Սակայն ի՞նչպէս կրնացին քա-
նի մը անզէն ձկնորսներ գոզնալ Յիսուսի մարմինը : Պա-
հապանները ինչո՞ւ չղիմաղրեցին : Եթէ կը քնոնացին ի՞նչպէս կրնացին գիտնալ թէ աշակերտները զողցած, կամ
քարին գլորումէն արթննալու չէին : Եւ ինչո՞ւ Հրեաներ
յետոյ շեն բռներ այդ գող աշակերտները : Աշակերտները
ի՞նչպէս կրնացին գողնալ Յիսուսի մարմինը և հոչակել
թէ Ան յարութիւն առաւ, երբ իրենք գողափար իսկ
չունէին Յիսուսի յարութեան վրայ : Թէեւ Յիսուսը բաած
էր, բայց անոնք չէին հասակցած . և Աւետարանները կը
նկարագրեն թէ ո՞րքոն զիտւարութեամբ կը հաւատան
Յիսուսի յարութեան : Հետեւաբար բոլորովին անհիմն
առաւ մէ բոել թէ աշակերտաները գողցան Յիսուսի մար-

մինը և յոշտկեցին թէ Ան յարութիւն առաւ : Երկրորդ
թէ Յիսուսի աշակերտները ինքնախար եղան : Ուրիշներ
կ'ըսն թէ Յիսուս յարութիւն չառաւ , այլ աշտկերտները
Յիսուսի գերեզմանը պարապ գտնելով , կամ սխալման-
քով ուրիշ գերեզմանն մը Յիսուսինը կարծելով ինքնա-
խար եղած , կարծեցին թէ Յիսուս յարութիւն առաւ :
Բայց ինչպէս աշտկերտները ինքնախար եղած կրնան լլ-
լալ , երբ մինչեւ որ չտեսնեն Յիսուսը և չօշափեն Անոր
վերքերը , չեն հաւատար : Եւ Յիսուսի յարութիւնը
ուրիշ պատմական դէպքերու չափ ապացոյցներ ունի :
Յիսուսի գերեզմանը բոլորովին նոր էր . հետեւարար չէր
կարելի շփոթել զայն ուրիշ գերեզմանի հետ : Ինչպէս
նոր զգեսաղ հին զգեստէն . նոր կօշիկ՝ չին կօշիկէն
նոր աթոռը հին աթոռէն դիւրութեամբ կարելի է զանա-
զանել . նոյնպէս Յիսուսի նոր գերեզմանը ուրիշ հին
գերեզմաններէն դիւրաւ կարելի է որոշել : Յիսուսի
յարութեան ապացոյցներն են կիները , աշտկերտները ,
նոյն իսկ Յիսուսի թշնամիները (Մատ . Իլ . 11—15) ,
թափուր գերեզմանը , բայց մտանաւորապէս ծալլուած
վարչամակր՝ որ ամենատմեծ և անհերքելի ապացոյցն է
Յիսուսի յարութեան : Եթէ աշտկերտները գողցան մար-
մինը , չէին կրնար՝ վարչամակր ծալլելու համար ժամա-
նակ կորանցնել : Աճապարանքով դողցած ատեննին կր-
տաւաները և վարչամակր կամ միասին պիտի տանէին : և
կամ , իրարանցած պիտի ձգէին : Մալլուած վարչամա-
կր կը կենայ երբեւ անհերքելի ապացոյցը Յիսուսի յա-
րութեան : Տէ Վէտտէ Գերմանացին կ'ըսէ , «Քրիստոսի
յարութիւնը արգարեւ պատմական դէպք մէ , ուստի թէ-
եւ այն դէպքին միջոցին և եղանակին վրայ կը տիրէ
անիարտութիւնը մթութիւն , դէպքը , սակայն , չի կրնար

դրսւիլ երկրայութեան տակ , ինչպէս չի կրնաք երկրայութեան տակի դրուիլ Յաւլիս Կայսեր սպանումին պատմական սառւ գութիւնը : » Ուրեմն Յիսուսի յարտւթիւնը պատմական իրազութիւն մէ , որուն վրայ հիմնուած է Քրիստոնէութիւն : Քանի որ Քրիստոսի հրաշքները և յարտւթիւնը իրական են , ուրեմն Ան Աստուած է . վասն զի Աստուած մը միայն կրնայ գործել այդ հրաշքները և յարտւթիւն առնել :

4. Իւ ազդեցութիւնը .— Երկիրը աւերակ մէր Քրիստոսի տաաջ . ամէն կողմ պատերազմ , գերութիւն , մոլութիւն և մնղք : Քրիստոս բերաւ «յերկիր խաղաղութիւն , ի մարդիկ հաճութիւն : » Սէրց սկսաւ նորոգել աւերակ երկիրը , պատերազմներ գաղարեցան : Գիտութիւն , զրականութիւն , նկարչութիւն և երաժշաութիւնն ծաղկեցան Քրիստոսի սուրբ շօշափումին տակ . ցուրտ մարմարը կենցանութիւն ստացաւ և երաժշտութիւնը՝ հրապոյր . գիտութիւն և զրականութիւն յառաջացան , ընդհանրացան և ամենուն իրաւունքը եղան : Տեսէ՛ք Քրիստոսի ազդեցութիւնը կուապաշտ , տգէտ , ինկած և խաւարակուոն երկիրներու մէջ : Պոմպէոս Մեսսինայի բնակիչներուն պատասխանեց , «Մ'ի շաղակրատէք ձեր օրէնքին վրայ , քանի որ սուրեր ունիք ձեր կուշտերէն կախուած : » Քրրիստոս սուրի զօրութեամբ չի գործադրեց իրնոպատակը , Ան խաղաղութեան Իշխաննն է , և Անոր թագաւորութեան մականը Սուրբ Հոգիին սուրն է . Ան խաղաղութեամբ , մանաւանդ Սուրբ Հոգիին սուրով յաղթանակ կը տանի մնղքի և տգիտութեան դէմ : Վերցուցէ՛ք Քրիստոսը աշխարհէն . և ահա աշխարհը աւերակ պիտի ըլլայ . և մոլութիւններու կիրքերու և պատերազմներու թատերաբեմ : Վերցուցէ՛ք Քրիստոսը , և ահա Հռոմի Ար . Պետ-

բանը, Լոն.առնի Սր. Պօղոսը, Կ. Պոլսոյ Այս-Աօֆիան, Վեհե-
ափկի և Միլանի մայր-Եկեղեցիները հիմնայասակ կ'ըլլան :
Վերցուցէ՝ք Քրիստոսը, և ահա Խոփայէլ . Միքայէլ Ան-
ձէլո, Մոցարդ, Գլթովէն, Հանտէլ, Տանթէ, Միլանն,
Շէքարիր, Կէօթէ, Պիզմարք և Կլատաթոն կը դառնան
ոչնչութիւն : Քրիստոսի աղդեյութիւնը հրաշքն է պատ-
մութեան, և ապացոյցը՝ թէ Ան տուկ մարդ չէ, ոյլ՝ Առա-
ռւած :

Բ. ԿԱՐԾԻՔՆԵՐ ՔՐԻՍՏՈՍԻ ՎՐԱՅՈՎ. — «Զիա՞րդ
Խուի ձեզ վասն Քրիստոսի :»

1. Ի՞նչ կ'ըսեն իր աշակերտները. — Երբ Քրիստոս հար-
ցուց իր աշակերտներուն թէ «Դուք զո՞ք սաէք զինէն
թէ իցեմ» : Պետքու ամբողջ աշակերտներուն կողմէն պա-
տասխաննեց թէ «Դու ևս Քրիստոսն, Որդի Աստուծոյ կեն-
դանւոյ» (Մատ. ԺԶ. 15-16) : Քրիստոսի աշակերտները
իրենց գրութիւններուն մէջ կը վկայեն թէ Քրիստոս Աստ-
ուծ է : Անոնք կը նկարագրեն : Երենց աչքերով անսած
Քրիստոսի կեանքը և գոյաները, և իրենց ականչներով լսած
Քրիստոսի վարդապետութիւնները (Գործ. Դ. 20, Ա.
Յովհ. Ա. 1-5) : Անհաւասաներ կը կարծեն թէ Աւետա-
րանները վէպ են, հետեւաբար Քրիստոսի համար բառած-
ները, ամէնքն ալ, սուա են : Այն աահն կը հարցնեմ,
ուսկի՞ց գտան աշակերտները այդ կեանքը և վարդապե-
տութիւնները . ապէտ և գրականութեանէ զուրկ ձկնորսներ
կրնացին արտադրել զարմանալի կեանք մը և աշխարհի
գրականութիւններ . ի՞նչպէս կրցան Քրիստոսի վերապրել գրա-
կանութիւնն ամենաարձր և ամենավսեմ վարդապետու-
թիւնները : Պահ մը ևսիմադրենք թէ աշակերտները հնա-
րեցին, բայց ի՞նչ է իրենց շահը այդ հարցին մէջ : Եթէ

սուտ և շինծու բաններ էին իրենց քարոզաւծ Քրիստոսը և Անոր վարդապետութիւնները . ինչո՞ւ ինքինքնին իրենց պաշտած Քրիստոսի սիրոյն համար կը յանձնեն չարոշար ծեծուելու , բանտարկուելու . և մինչեւ խոկ մեռնելու : Յիմար էին անոնք : Եթէ յիմար էին . ինչո՞ւ թշնամիները կարեւորութիւն կ'ընծայեն անոնց խօսքերուն և կը չարշարեն զանանք և կը սպաննեն : Անհաւատան Ռուսա կ'ըսէ . «Պիտի լ սենք թէ Աւեաարանի պատմութիւնը հնարուած է : Բարեկամո , այնպէս չէ որ կը հնարեն , և Սոկրատի գեղքերը՝ որոնց մասին ո՞չ մէկը կը տարակուաի՝ աւելի քիչ սաստգուած են քան Յիսուսի կեանքին դէպքերը . . . Աւելի գժուար է բմբանել թէ բազմաթիւ մարդեր համաձայնաբար հնարած ըլլան այս զիրքը (Աւեաարանոր) . քան թէ հաւատալ թէ միակ անձ մը մատակարարուած է անոր նիւթիր . . . Յարգել լոիկ ինչ որ չէք կարող ո՞չ մերժել , ո՞չ հասկնալ . և խոնարհիլ այն մեծ էտին առջեւ՝ որ միայն գիտէ ճշմարտութիւնը : » Քանի որ աշակերտաներու նկարագրած կեանքը և վարդապետութիւնները ճշմարիտ են և Աստուածային , ուրեմն Քրիստոս Աստուած է :

2 . Ինչ կ'ըսեն իր վրայ հիացողները .— Յովհաննէս Մկրտիչ , որ շատ լաւ կը ճանչնար Քրիստոսը և երկինքէն վկայութիւն լնդունած էր Անոր մասին , կը գոչէ , «Ահա Գտուն Աստուծոյ : » Թողոր Քրիստոնեաներ սկիզբէն խվեր հաւատաւցած են Քրիստոսի Աստուածութեան . և այս ընդհանուր հաւատագն ալ բացորոշ ապացոյց մէ Քրիստոսի Աստուածութեան : Առաջին Քրիստոնեաներ անչուշտ չէին կրնար հաւատալ Քրիստոսի Աստուածութեան տուանց ակներեւ և համոզիչ ապացոյցի : Եւ Քրիստոնեաներ Քրիստոսի Աստուածութեան ապացոյցները գտան Անոր նր-

կարագիրին, վարդապետութիւններուն, հրաշքներուն, Անոր յարութեան և աղգեցութեան մէջ։ Պիշտը կ'աղաղակէ, «Սր. Գիրքէն հանեցէք Քրիստոսի Աստուածութիւնը, և ահա փաշելոյտ մը կ'ըլլայ ան ինձ համար» Մեծն Նափոլէոն, մինչ կը գանուէր Սր. Հեղինէ կղզին, բաւու «Յիսուս փիզիստփայ մը չէ, վասնզի Իր ասպացոյցները հրաշքներ են, և սկիզբէն իր աշակերանները որաշանցին զԱյն։ Աղեքասնդր, Կեսար, Մեծն Կարողոս և ևս հիմնեցինք կայուրութիւններ, բայց ինչ հիմի վրայ հաստատեցինք մեր միագի յղացումները. — Ոյմի վրայ։ Յիսուս հիմնեց կայուրութիւն մը սիրոյ վրայ, և մինչեւ այսօր միլիոնաւոր մարդեր մնուան Անոր համար։ Ես ժամանակէս առաջ կը մնոնիմ, և իմ մարմինս պիտի ըլլայ հող և որդերու կիրակուր։ Ահա ճակատագիրն անոր՝ որ կանչուած է լլալ Մեծն Նափոլէոն։ Որքան անդունդ իմ խոր խեղձութեան և Քրիստոսի յաւիտնական թագաւորութեան միջեւ որ հոչակուած, սիրուած, սրաշատուած և տարածուած է ամբողջ երկրին վրայ։» Իր Պէրմիրանա զօրավարին գառնալով կ'ըսէ, «Եթէ չես հաւատար թէ Յիսուս Քրիստոս Աստուած է, այն ասեն սիսալ մը գործեցի դքևզ զօրավար բնտրելուս մէջ։» Թէուառ Փորքը կը կոչէ Քրիստոսի «Մեր պատմութեան ամենաբարձր իրուրութիւնը, և մարդկային ցեղի ամենամեծ վախճանը։» Եմրաքն կ'ըսէ թէ «Ամբողջ պատմութեան մէջ սոսկ Յիսուս զնուհանեց մարդուն մնծութիւնու։» Միս Քօնալ կը կոչէ Քրիստոսի «մարդկութեան Փրկիչը, և բոլոր ժամանակներու ամենամեծ հանճարը՝ որ բացաւ անվերջ յաւածաղիմութեան դարր։» Եկլիմնկ կը խօսի Քրիստոսի վրայ իրեւ Աստուածուցինին և մարդկայինին միացում։ Արգեօք այս ամէնքը սիսալեցան, կարծելով Քրիստոսը Աստուած։

3. Ի՞նչ կ'ըսեն իւր թշնամիները. — Կ'արժէ լսել նոյն խոկ Քրիստոսի թշնամիներուն կարծիքները Քրիստոսի նրկատմամբ։ Անհաւատներէ շատեր կր մերժեն Քրիստոսի Աստուածութիւնը, խոկ ուրիշներ ալ կր խօստովանին զայն։ Շտրառւս անհաւատար կր կոչէ Քրիստոսը «Պատմութեան մէջ ամենամեծ կրօնական հանճարը»։ Ունան, մեծ անհաւատար, կ'րաէ, «Հանգչէ՝ արդ քու փառքերուդ մէջ, հիմնադիրդ վեհագուն»։ Քու գործդ կատարուեցաւ, Քու Աստուածութիւնդ հասաւատուեցաւ։ Մի՛ վախնար թէ պիտի տեանես Քու աշխատանքներուդ չէնքը կործանուած սխալով մը . . . Դուն պիտի ըլլաս մարդկութեան անկիւնագուարը, այնպէս որ կորզել Քու անունդ այս աշխարհէս, կր նշանակէ Խախակել զայն իր հիմնիքն»։ Հէկէլ կր գրանէ «Պատմութեան դարձակէար Քրիստոսի մէջ»։ Անհաւատն Ուուսաօ կ'լաէ, «Աւեատարանը ունի ճշմարտութեան յատկանիշներ, ա՛յնքան մեծ, ա՛յնքան որոշ, ա՛յնքան կատարելապէս անզուգական, որ անոր հնարիչը աւելի դարմանալի պիտի լլար քան իր Դիւցագունը»։ Ահա Քրիստոսի թշնամիներուն կարծիքները Քրիստոսի վրայ։

4 Ի՞նչ կ'ըսէք դուք. — «Զիա՞րդ թուի ձեզ վասն Քրրիստոսի»։ Հոգ չէ թէ ուրիշներ ի՞նչ կարծիք անին Քրրիստոսի վրայ. դուք ի՞նչ կարծիք ունիք Անոր վրայ. ի՞նչ նշանակութիւն ունի Քրիստոս ձեր կեանքին մէջ։ Ուրիշներ իրենց կարծիքը յայտնած են զեղնցկապէս Քրիստոսի վրայ։ Ուսփայել, Ֆրան Անձէլիքօ և Այլազովսքի յայտնած են իրենց կարծիքը իրենց նկարած զեղեցիկ նրկարներով։ Մեծ բանաստեղծներ, Մաքոլէյ, Բաապալ, Էմրիսըն, Վիքմոր Հիւկո և Դուկեան յայտնած են իրենց կարծիքը Քրիստոսի վրայ բանաստեղծական հրաքանչ երգերու մէջ։ Բայց դուք ի՞նչ կարծիք ունիք Քրիստոսի

վրայ։ Մեր նախահայրերը, Գրիգոր լուսաւ որից, Առակ և Մեսրոպ, Վարդան և Վահան, Նարեկացին և Շնորհալին յայտնած մն իրենց կարծիքը Քրիստոսի վրայ։ Անոնք պաշտած են Քրիստոսը իրեւ Աստուծոյ Որդին, և նուիրած են իրենց կեանքը Անոր։ Ի՞նչ կ'ընեն, սակայն այսօր անսնց թուները, Քրիստոսը հասարակ մարդաց ասավձանին կ'իջեցնեն, այն Քրիստոսը՝ որուն կը պարափ մեր աւարտախտ ազգը իր այսօրաւան գոյութիւնը, երկրաքարչ արարած մր շինելու անզգամութիւնը կը գործեն։

Բարեկամ, մի՛ կարծեր թէ անհաւատական յարձակումներովդ կը վնասես Քրիստոսի և Անոր գործին։ այլ յնդհակառակը դուն կը վնասաւիս։ Հոսկմայեցի կայսր մր խնձոյք մր կ'ընէ, բայց նոյն օրը առաս անձրեւ կուղայ։ կոյսրը բարկանալով կը հրամայէ զօրքերուն որ Արամազդի ուղղեն իրենց նետերը։ Նետեր կ'արձակուին, սակայն նետերը իրենց գլխուն վրայ կ'իյնան։ Արեւը միշտ կը փայլի, և արեւին դէմ նետուած ցեխը անարգանք չէ արեւին, այլ՝ նետողին։ Եկո՛ւր, բարեկամ, եկո՛ւր մեծ և ճշմարիտ դիտուններու հետ դուն ալ լնդունէ Քրիստոսը, երկրապաղէ՛ Անոր իրը Աստուծոյ Որդիին Թովմասի պէս գոչելով, «Տէր իմ եւ Աստուծ իմ։»





ԻՆՔՆԱԿԱՄ ԿՐՈՆՔ

«Որ յիմաստութիւն իմն համարէ; ինքնակամ
կրօնիւք» Կող. Բ. 23.

ԱՅՍՈՒԹԻ կրօնաքի և կրօնական բաներու հանդէպ
հակառակութիւն կայ մեր տպագին մէջ։ Ոմանք, կէս-գի-
տուններ, խմաստակներ, կարծելով թէ գիտութիւնը հա-
կառակ է կրօնաքի, և կրօնաքը՝ գիտութեան, կարծելով թէ
քիչ շատ բան գիտցողի մը համար անվայել բան է հե-
տամափլ կրօնաքի, մէկդի կ'ընեն կրօնաքը և ամէն բան՝ որ
կրօնաքի հետ կապ ունի։ Հրաքսի ցոյց կուտայ թէ գիտու-
թիւն և կրօնաք հակառակ չեն իրարու, այլ՝ իրարու լրա-
ցուցիչ, ան կ'րսէ, «Ճշմարիտ գիտութիւնը և ճշմարիտ
կրօնաքը երկուորեալ քոյքեր են, զորս չէ կարիլի բաժնել
առանց երկուքն ալ միւցնելու։ Դիտութիւնը կր զար-
դանայ այն չափով՝ որով կրօնազգած է, կրօնաքը կը ծաղ-
կի այն չափով՝ որով գիտասէր է, որով իր արմասները
կր միարձէ գիտութեան գետնին մէջ։» Կիրակի առաւօտ
մը օտարազգի գիտնական մը ուղելով տեսնել մեծանուն
գիտնական Լորտ Քէլվինը բաղիւեց անոր դուռը։ Սպա-
սուհի մը դուռը բանալով ըսաւ թէ Լորտ Քէլվին տումը

չէ : Օտարականի հարցուց թէ ո՛ւր կրօնար գանել զայն : Ապասուհին պատուիսանեց, «Այս ժամանակ ան ևկեղեցին է, ուր դուն ալ պէտք էր որ գտնուէիր :» Ճշմարիտ և մեծ գիտուններ կրօնասէր եղած են լնդհանրապէս . ինչպէս՝ Վիքիոր Հիւկո, Կէօթէ, Նեւառն, Շէքարիր, Տանթէ, Միլառն, Թէնիսարն, Բասգալ, Լամարթին, ևայլն : Ուրեմն գիտութիւնը հակառակ չէ կրօնքի : Կ'արժէ քննել

Ա. ԿՐԾՆՔԸ.— 1. Կրօնիի ասհմանը.— Կրօնքի տմենաձգրիա ստհմանը կուտայ Շելինկ, ան կ'ըսէ թէ կրօնգը «Անհունին հունաւորին հետ միացումն է :» Կրօնքր Աստուծոյ և մարդուն միութիւնն է : Կրօնքը Աստուծոյ կեանքն է մարդուն մէջ, մարդուն հաղորդակցութիւնը՝ Աստուծոյ հետ : Կրօնքը վարդապետութիւններու շարք մը չէ, և ո՛չ ալ կը կայանայ ձեւականութեան, ծէսերու և արարողութիւններու մէջ : Ճշմարիտ կրօնքը կեանք է, Աստուծոյ կեանքը՝ մարդուն մէջ : Ուրեմն միայն ան՝ որ ունի Աստուծոյ կեանքը, ունի կրօնք, ուրիշներ թէեւ անունավ Քրիստոնեայ, եւ երեւութապէս կրօնասէր, բայց իրապէս անկրօն են : Ասոր համար Պիցը կ'րաէ, «Մարդ մը ա՛յնչափ միայն կրօնք ունի, որչափ ցոյց կուտայ արդեսմբ իր կեանքին մէջ, եւ ո՛չ աւելի :» Քանի որ կրօնքը կեանք է, ուրեմն «Սորվեցէ ք Քրիստոնէական կրօնքին համաձայն ապրիլ» ինչպէս կը զուէ Բ. զարոն մէջ ապրող Խգնատիս :

2. Կրօնիի կարեւորութիւնը.— Կրօնքը կեանքի փոխակերպող մեծ զօրութիւնն է, զոր պէտք է ձեռք բերել ամէն բանէ առաջ . սակայն ո՛րքաններու կեանքին մէջ կը պակաի կրօնքը : Կրօնքը սպեղանին է կեանքի հոգեկան վիշտերուն . բայց ո՛րքաններ զուրկ այդ սպեղանիէն կը սառւապին հոգեւորապէս : Մարդու կրօնական

էակ մէ , եւ առանց կրօնքի չի կրնար ապրիլ : Կրօնքը բնական է մարդուն համար , եւ անբաժան մարդէն : Ան-կրօնն անգամ ունի կրօնք , գոնէ կ'երկրապաղէ իր անձին : Կրօնքը կ'որոշէ մարզը անտառուններէն , առանց կրօնքի մարդը բնաւ չի տարբերիր անտառանէ մը : Սակայն որ-քաններ այսօր անօդուաւ , անկարեւոր բան մը կը համա-րեն կրօնքը :

Մնր ազգը հակառակ իր ախտուր անցեալին , հակա-ռակ իր դոյութեան սպառնացող ներքին եւ արտաքին վտանգներուն , պահած է իր դոյութիւնը մինչեւ այսօր : Ինչո՞ւ — վասնզի կեանքու ազգերը կ'ապրին : Սերմ-նահատիկը՝ որ իր մէջ կեանք ունի՝ կը բուսնի , կ'ապրի , երթ կը դրուի գետնի մութ ծոցին մէջ , մինչ քարր ո՛ւր ալ թաղէք չի բուսնիր , վասնզի կեանքի զօրութիւնը կը պակսի քարին մէջ : Ո՞ւր են այսօր հին թարելոնացիներ , Ասորեստանցիներ , Եգիպտացիներ , Հռոմայեցիներ եւ ու-րիշ ազգեր , ինչո՞ւ անհետացած են , վասնզի կեանքէ զուրկ էին : Մինչ մնր ազգը թէեւ ծովեզերեայ ժայռի մը նման միշտ ծեծուած է փոթորկալից ալիքներէն : շրջակայ ազ-գերէ , եւ թէեւ մաշած է բաւական , սակայն չէ կորսրն-ցուցած իր գոյութիւնը : Ինչո՞ւ — վասնզի կեանքու ազգ մէր : Ռուբինեան թագաւորութեան ժումանակ կարգ մը Հայեր կ'երթան Վենետիկ առեւարական գործով , եւ ԺԶ . դարուն մէջ քանի մը Զուղայեցի հարուստ վաճա-ռական Հայեր կը հաստատուին Վենետիկի մէջ : Յետոյ ո-մանք կը գաղթեն , և մնացածներ Խտալացիներու հետ խնամութիւն ընելով կը կորսուին իսպաս , և այսօր ա-նոնց թոռները թէեւ կը կրեն Հայ մականուն , բայց Հա-յերէն չեն դիտեր բնաւ : Այսօր Վենետիկի մէջ Հայերու բնակած փողոցը Հայերու Փողոց կը կոչուի , և նոյն փո-

զոցին մէջ կայ Սր. Խաչ անունով փոքրիկ եկեղեցի մը 1692 ին կառուցուած , որ կը գտնուի այսօր Մխիթար-եաններու ձեռքը : Հայերէն գիրով տապանաքարեր կան Սր . Դէսրգ եկեղեցին յարակից գերեզմաննատան մէջ . և վենետիկի հոյակապ Մայր-եղեղեցին . Սր . Ռարկոսի , ճակատար կրանիթեայ սիւներու վրայ փորագրուած են քանի մը Զուղացի և Երևանցի Հայ վաճառականներու անուններով : Մեր ազգը այսպիսի շատ կորուստներ ունեցած է . ո՞րքան Հայեր կորառուած են Լեհաստանի մէջ և ուրիշ տեղեր . բայց գարձեալ պահած է իր գոյութիւնը իր մէջ գտնուած կեանքին չնորհւ : Ի՞նչ է այդ կեանքը , բայց եթէ՝ Քրիստոնէական կրօնքը : Եթէ մեր նախահայրերը շրջուանէին Քրիստոնէութիւնը , մեր ազգը խառնուելով շրջակայ հեթանոս աղքերու հետ պիտի կորառուէր ի սպառ . ինչպէս՝ ուրիշ ազգերէ ոմանք կորառուած են : Վագրգանանց արիւնուուշտ պատերազմ , կրօնքի այդ մեծ պատերազմի՝ որուն մէջ Հայ քաջեր իրենց արիւնը թափեցին շրջուանելու համար Պարսկական կրօնքը , կրակապաշտութիւնը . կը կործէք թէ տեղի պիտի ունենար , եթէ Հայեր Քրիստոնեայ շլլային : Եւ եթէ այդ միջոցին Հայեր ընդունէին Պարսկական կրօնքը , ո՞ւր պիտի մնար Հայ ազգին գոյութիւնը : Զէք կարծեր թէ այս վերջին քանի մը գարերուն մէջ մեր տարապախա ազգը պիտի ջախջախուէր և անհետանար բոլորովին , եթէ շառնենար Քրիստոնէական կրօնքը : Հայր կրօնքի շատ նախատակներ ունեցած է . ամէն քաղաք ունի իր կրօնքի նախատակներու պատմութիւնը : Քրիստոնէութիւնը արգելք եղած է որ Հայեր չկարենան խնամութիւն ընել այն ազգերուն հետ՝ որոնց մէջ ապրուած են : Քրիստոնէական կրօնքը սահման գծած է Հայութեան շուրջը , և չէ թո-

դած որ Հայ ազգը կորսուի շրջակայ ազգերու մէջ : Այսպէս մեր ազգը իր գոյութիւնը կը պարտի Քրիստոնէական կրօնքին : Հայո իր կեսնքը առւած է , իր կրօնքը տուած չէ : Եւ , ասկայն , այսօր կրօնքի համար զոհուող Հային զաւակներէն ոմանք կ'ուզեն ծալլել , մէկդի բնել Քրիստոնէական կրօնքը իբր անպէտ , աւելորդ բան մը : Կր կարծէք թէ մեր ազգը այսուշետե կրնայ իր գոյութիւնը պահել առանց կրօնքի . ո՛չ երբէք , քանի որ շրջապատւած է հեթանոս ազգերէ : Կրօնքը ջնջել կր նրանակէ ջնջել մեր ազգային գոյութիւնը : Ենքնքի մը հիմէն կարեւոր քար մը դուրս հանել կր նշանակէ խախանել կամ նոյն խակ կործանել ամբողջ շէնքը : Մասի մը արմատը կարել կր նշանակէ չորցնել ամբովզ ծաւը : Նոյնպէս կրօնքը ջնջել մեր ազգին մէջէն կր նշանակէ ջնջել Հային գոյութիւնը : Մեր ազգային գոյութիւնը պահելու համար անհրաժեշտ է Քրիստոնէական կրօնքը : Ահա Քրիստոնէական կրօնքին կարեւորութիւնը և դերը մեր ազգային կեանքին պահպանութեան մէջ :

Բ . ԽՆՔՆԱԿԱՄ ԿՐՕՆՔ . — Պօղոսի ժամանակ ոմանք կարեւորութիւն կ'ընծայեին սոսկ կրօնքի արտաքին բաներուն , ծովապահութեան , մարմիննր ճնշելու և նուաճելու . և առաքեալը այդպիսիներու համար կ'ուսէ թէ «իմաստութեան կերպարանք մը ունին ինքնակամ կրօնքավ» Այսօր ալ կան «ինքնակամ կրօնք» ունեցալներ , սրսնք կ'ըսեն թէ «կրօնքը խիղճի գործ է : » Ասոնք խմասաւթիւն չունին , այլ սոսկ երեւոյթը խմասաւթեան : Սակայն ինչ կր նշանակէ «կրօնքը խիղճի գործ է : » Կր նշանակէ թէ խիղճը ազտա է իր ուզած կրօնքը գուասնելու : Ար . Գիրքը կր չեւտէ խիղճի ազտասաւթիւնուն և Բոլոքական եկեղեցին ուրիշ բոլոր եկեղեցիներէ առելի կր շեշտէ

խիղճի ազատութիւնը : Կաթովիկ եկեղեցին չի տար խիղճի ազատութիւն իր հետեւողներան : Պապը անժամալ է , և ինչ որ կ'լսէ Պապը ժողովուրդը պարափ լնդունիլ իրբե Աստուածային անսխալ պատգամ մը : Կաթովիկ ժողովուրդը իրաւոնք չունի իր խիղճի ազատութիւնը գործածելու հակառակ Պապին սրշշումին : Խիղճը ազատ է իր ուզած կրօնքը դաւանելու , և ուրիշ մը կամ եկեղեցին չի կրնաք բանանալ մարդուն խիղճի ազատութեան վրայ : Երանի՛ թէ ամէն մարդ բմբանէր թէ «Կրօնքը խիղճի գործ է ,» բմբանէր թէ մարդուն խիղճը ազատ է . այն տաեն շուտով պիտի գոր Աստուածոյ թագաւորութիւնը :

Սակայն , «Կրօնքը խիղճի գործ է » բառըներ ասարբեր նշանակութեամբ կը գործածեն , իբր թէ ա՛լ կրօնքի պէտք չկայ . ասոնք կ'ուզեն կրօնքը ծալլել . մէկդի լնել և ունար տեղ գնել խիղճը : Անոնք որ կ'ուզեն ինքնակամ կրօնք մը յառաջ բերել իրենց կամքը յազեցնելու . և կրօնքի արգելիչ բաներէն ազատ սանձարձակ ապրելու համար . կ'րոնն թէ «Կրօնքը խիղճի գործ է :» Կրօնքը ջնջելու համար շատ անյաջող ջանքեր եղած են : Յիսուսէ առաջ Յոյներ և Հոռվմայեցիներ ծալրած են կրօնքը : ԺԵ . դարսւն վերածնութեան տաեն , ԺԵ . դարսւն մէջ Անպղիոց և Ֆրանսայի մէջ , խակ ԺԹ . դարսւն սկիզբները Ամերիկայի մէջ լնդհանրացած էր անկրօնութիւնը : Անհաւասն վոլթէս իր կատաղութեան մէջ կը գոչէր . «Զանձրացեր ևմ լսելէ թէ 12 ձենորմաներ հիմներ են կրօնք մը , ես ցոյց պիտի տամ թէ մէկ հոգի բաւական է զայն ջնջելու համար :» «Քանի տարի ալ անցնի , պիտի ջնջենք Քրիստոնէութիւնը ,» կ'ուզազակէր : Քանի տարի անցաւ և Վոլթէս սատկեցաւ շարաջար , մինչ Քրիստոնէական կրօնքը կ'ապրի ասակատին : Անցեալին մէջ ո՛քան հուժկու բա-

զուկներ և վայրտ ոյժեր փորձած են մահուան դագա-
ղին մէջ փակել կրօնքը , Ո՞րքաններ փորձած են կրօնքի
գերեղմանը , դայն թաղելու . և ոչնչացնելու համար : Ո՞ր-
քաններ կրօնքը մնուած կարծելով կարդացած են անոր
դամբանականը : Բայց կրօնքը կ'ասլիի դեռ . և պիտի
ապրի յաւէտ : Ան կը նմանի ծովեզերեայ ժայռի մը , զոր
կը հարուածեն փոթորկայոյզ ծովին կտաւաղի ալիքները .
բայց ան կը կենայ միեւնոյն տեղը անշարժ և հաստատուն ,
մանաւանդ աւելի փայլուն : Այսօր կարգ մը կէս-գիտուն ,
իմաստակներ Հայ երիտասարդներ անկրօնութեան հովեր
առած պարծանք կը համարեն իրենց համար անկրօնու-
թիւնը : Բայց չէ՞ որ Հայը իր այսօրուան քիչ թէ շատ
քաղաքակրթութիւնը և զարգացումը Քրիստոնէական կրօն-
քին կը պարտի : Ի՞նչ է քաղաքակրթութիւնը — բայց եթէ՝
Քրիստոնէական կրօնքի կարգ մը սկզբունքներուն իրա-
գործումը : Նայեցէ՞ք այն երկիրներու . և ժռղովուրդնե-
րու , որոնց մէջ մասած չէ աւելաւին Քրիստոնէական կր-
րօնքը , ո՞րքան ստորնութիւն , ինչ մեղքեր և մուռնթիւն-
ներ , ո՞րքան տղիտութիւն և նախալաշարում պիտի անս-
էք անոնց մէջ : Բաւական է բաղդատել ձեր վիճակը
անոնց վիճակին հետ , տեսնելու համար ակներեւ Քրիստո-
նէական կրօնքի կատարած բարերար դեր ձեր մէջ : Ի՞նչ
կրնշանակէ ջնջել Քրիստոնէական կրօնքը , բայց եթէ՝ զառ-
նալ նախակին ասորնութեան , մնղքերու . և մոլութիւննե-
րու , աղիտութեան և նախալաշարումի : Այսօր այն աղ-
զը կամ աէրութիւնը՝ որ ո մէնէն աւելի աեղ առւած է
Քրիստոնէական կրօնքին , ամէնէն աւելի բարեկարգը և
քաղաքակրթն է : Ավրիլենցի ցեղապետ մը հարցուց Անդ-
դիոյ Վիքիթորիս թագուհին , «Վասնաւչուք թագուհի , պի-
տի ուղեի՞ք ըսել ինձ Մեծն Բրիտոնիոյ յառաջաղիմութեան»

գաղանիքը : » Թագուհին սեղանին վրայէն Սր . Գիրք մը վերցնելով պատասխանեց . «Այս է Անգղիոյ յառաջադիմութեան գաղանիքը : » Ուսկի՞ց առաւ Թուրքիա հաւասարութեան և եղբայրութեան գաղափարը , բայց եթէ Եւրոպական տէրութիւններէնու Ուսկի՞ց առին Եւրոպացիներ նոյն գաղափարը , բայց եթէ՝ Քրիստոնէականն կրօնքէն : Յիսուսէ առաջ աշխարհը չունէր նոյն իսկ հաւասարութեան և եղբայրութեան գաղափարը : Յիսուս առաջին անգամ քարոզեց հաւասարութիւն և եղբայրութիւն : Այսպէս Թուրքիոյ Սահմանադրութիւնը նոյն իսկ ազգուած է Քրիստոնէական կրօնքէն : Ի՞նչ կր նշանակէ կրօնքը ջրն-ջելու ջանքը : Երեւակայեցէք մանուկ մը՝ որ քանի մը աւարիներ իր մօր կաթը ծծելէ վերջ՝ կ'ըսէ իր մօր «Ա՛լ դուն ինձ պէտք չես , դուն չմնծցուցիր զիս , ես արդ էն ժամանակի ընթացքին մէջ պիտի մնծնայի .» և այս խօսքերով կր մերժէ իր մայրը : Ե՛րքաններ կ'րսեն այսօր Քրիստոնէական կրօնքին , «Ա՛լ դուն մեզի պէտք չես , մենք քեզմով չքաղաքակրթուեցանք , դուն չզարգացուցիր զմեզ . մենք արդէն ժամանակի ընթացքին մէջ այսպէս պիտի յառաջադիմէինք : » Խնչո՞ւ , ուրեմն , նոյն ժամանակի ընթացքը առանց Քրիստոնէական կրօնքին , չէ կրցած քաղաքակրթել , բարձրացնել վայրենի Ավրիկեցին վայրապ Թիպէթցին . հեթանոս Զինացին . ևայն : Լսեցէք Գերմանացի մեծ քաղաքագէտին , Պիզմարքի . յայսարարութիւնը , աս կ'ըսէ , «Ժողովուրդ մը՝ որ կուտայ իր Ասուուածը , կը նմանի ազգի մը՝ որ կուտայ իր երկրը . այդպիտի ազգ մը կորսուած է : » Մեր ազգը եթէ աւայ իր Քրիստոնէական կրօնքը իսպառ կորսուած ազգ մը պիտի ըլլայ :

Եիղճը չը կրնար կրօնքի տեղ բռնել , վասնզի առանց

Քրիստոնէական կրօնքին խիղճը կուրօրէն կը գործէ : Առանց Քրիստոնէական կրօնքին մարդուն խիղճը կը գտնունայ վայրենիի մը վտանգաւոր խիղճը : Ճշմարիտ կրօնքը խիղճին լոյսն է, և խիղճը առանց Քրիստոնէական կրօնքին կը խարիսափէ մութի մէջ : Յեթանսս մօր մը խիղճը իր սիրասառն մանկիկը նեսաել կուտայ կոկորդիսափն առջեւ : Հնդիկ մօր մը խիղճը Գանգէսի ջւրերուն կը զոհէ իր մանկիկը : Հեթանոսի մը խիղճը մեղք չի համարիր չնութիւնր, մարդասպանութիւնր, և յափշտակութիւնր : Այսպէս առանց Քրիստոնէական կրօնքին մարդուն խիղճը կը դաւնայ վնստակար բան մը : Ուկիմն խիղճը չի կրնար բռնել Քրիստոնէական կրօնքին աեղը :

Ի՞նչ բանի կը պարտինք ձեր այս օրուան խիղճի լուսաւորութիւնր, բայց եթէ՝ Քրիստոնէական կրօնքին, որուն լոյսով կրնաք ճանչնալ բարին և չարը, և կրնաք ուղղել ձեր կեանքը : Մինչ կը նաւարկէք կեանքի փոթորկալից ծովին վրայ, ունեցէ՛ք Քրիստոնէական կրօնքը իրրեւ ձեր կեսնքի նաւով ուղղաղ զեկ մը, եթէ ո՛չ փոթորկներէն քշուելով պիտի կորսուիք : Հարուսա Ամերիկացի մը լերան մը ձիւնապատ գագաթիր պիտի ելլէր . բայց չուզեց առնել իր հետ առաջնորդ մը, Երբ Ամերիկացին կը ճամբորդէր առւանձին լեւն ի վիր, և ծ00 ոտք մնացած էր գագաթին հասնելու համոր, և ահա փոխանակ երկայն բայց տպահով ճամբան ընարելու փորձեց ցից կողէ մը վեր ելլել, ուր ձիւնր ծածկած էր հողի շարժական և խարեթայ խաւ մը, որուն վրայ կոխովր մէկ քայլով խակ կրնար շարժումի մէջ դնել ձիւնի անեղ հիւս մը : Մարդը կոխելով ինկաւ և կտոր կատր եղաւ : Առանց Քրիստոնէական կրօնքի առաջնորդութեան սոսկ իրենց իմաստութեան և զօրութեան ապաւինելով կեան-

վի բարձունքները ելլել փորձաղներ կ'իյնան և կը կորառին յուշտ : Հին հեղինակներ , հին գործիքներ , հին մեքենաներ , հին ճարտարապետութիւններ կ'անցնին և կը մուցուին , և անոնց կը յաջորդեն նոր հեղինակներ նոր գործիքներ , նոր մեքենաներ , նոր ճարտարապետութիւններ : Հին երդի մր կը յաջորդէ նոր երդ մր , սակայն «Երկրի վրայ խաղաղութիւն և մարդոց մէջ հաճութիւն» երդր չէ կարմոցուցած երրէք իր հրապոյր : Հին կրօնքներէ չատեր այսօր անհետացած են . բայց Քրիստոնէական կրօնքը բնուած չինար , վասնզի մարդու վրայ հիմնուած չէ . այլ՝ Քրիստոնի , գորերու Վէմին վրայ : Ի զուր անկրօններ կը յարձակին Քրիստոնէական կրօնքին դէմ , ան կը մեռյ . և պիտի մինայ յուսէտ :





ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

«Ամենայն Գիրք Աստուածաշունչը եւ օգտակարը ի
վարդապիտութիւնն եւ ի յանդիմանութիւնն եւ յուղղու-
թիւն եւ ի խռատ արդարութեան» Բ. Տիմ. Դ. 16:

ԱՆՀԱԿԱՑՆԵՐ կը նկատեն Սր. Գիրքը հա-
ւասար ուրիշ գիրքերու, և կ'ըսնն իմէ «Սր. Գիրքը յնուու-
ասարբերութեան չունի ուրիշ գիրքերէ»: « Կը մերժեն Սր.
Գիրքին ներշնչութիւնը և կը հետեւին արամարտանականն
մեխուսներու»: Ասկայն Սր. Գիրքը գործ չունի բարձր
արամարտանութեան հետ, այլ հուռ հոգիին բաց աչքին հետ:
Սր. Գիրքը գործ չունի վերացական բաներու զննութեան
հետ, այլ մարդկային փորձառութեան հետ: Ասկայն ձշ-
մարի՞տ են անհաւասներու բաածները Սր. Գիրքի մասին:
Մեր բնաբանը կը ներկայացնէ Սր. Գիրքը

Ա. ԱՍՏՈՒԱԾՈՅ ՇՈՒՆՉԸ. — Սր. Գիրքը կը ասար-
բերի բոլոր ուրիշ գիրքերէ իր Աստուածային յայտնութեամբ
և Աստուածային ներշնչումավ: «Յայտնութիւն» կը նշա-
նակէ բանալ քողը բանի մը վրայէն՝ որ առաջ ծածկուած

էր : Աակայն Սր. Գիրքի յայտնութիւնը կը նշանակէ թէ, Աստուած ինքզինքը յայտնած է մարդարէներու, աստքնալներու, և վերջապէս Քրիստոսի մըջոցով (Երբ . Ա . 1-2): Քրիստոնէութիւնը ունի Գիրք մը՝ որուն հեղինակն է Աստուած : Սր. Գիրքը կը պարունակէ Աստուծոյ յայտնութիւնը, հետեւաբար չի նմանիր Վետաներու . Զենտավերափ, և.այլն, որոնց հեղինակները սոսկ մարդ են : Արեւը և արեգակնային զրութիւնը կ'ենթադրուի թէ յառաջ եկած են նախնատկան միդամածէն . նոյնպէս Սր. Գիրքին յայտնութիւնը յառաջ եկած է Աստուծմէ, և կատարելագործուած է Ժամանակի բնիւագքին մէջ : Աստուած ասախճանաբար յայտնած է ինքզինքս : Եթէ նորածին մանուկի մը միտ արուի, մանուկը չի կրնար մարսել մըար, հետեւաբար կը վնասուի : Չափահասի մը յայտուածը մանուկի մը չի կրնար յայտնուիլ : Երբ մարդկութիւնը տակաւին մանուկ էր, Աստուած շատ քիչ բաներ յայտնեց մանուկ մարդկութեան . բայց երբ մարդկութիւնը երիտասարդ և չափահաս եղաւ, Աստուած այն տաեն աւելի մեծ և բարձր յայտնութիւններ տուաւ անոր . և վերջապէս չնորհեց իր Որդիին մըջոցով ամենամեծ յայտնութիւնը Երբ Քողոմազոս գտաւ Օրինոքօ գեառ, բայն իւրեն թէ իր զտածը փոքրիկ կղղի մէ . բայց սն պատասխանեց, «Այդպիսի գեա մը յառաջ չի գար կղղիկ մը . այդ զօրաւոր հոսանքը ընդարձակ ցամաքի մը ջուրն ըլլալու է» Սր. Գիրքին ճոխ յայտնութիւնը չի բղխիր մարդկայն հունաւոր միտքերէ, այլ Աստուծոյ անսահման իմաստութենէն : Ուրիշ գիրքերէ շատեր ներշնչուած են Սր. Գիրքէն, անոնց մէջ կը տեսնուի Սր. Գիրքին աղդեցութիւնը : Աւքեմն Սր. Գիրքը բարձր և գերազանց է այդ գիրքերէն : Ուրիշ կրօնքներու գիրքերը կը նկարագրեն

աստուածներ ամենազգի կիրքերու , վէճերու , կռիւներու , անաւտակութիւններու և մոլութիւններու ևնթակայ , մինչ Սբ . Գիրքը կը ներկայացնէ Աստուած մը սուրբ , բարի . գթած սիրող : Ուրեմն Սբ . Գիրքը կը գերազանցէ բոլոր ուրիշ կրօնքներու գիրքերը :

Սբ . Գիրքը կը գերազանցէ բոլոր ուրիշ գիրքերը . վասնզի «Աստուածոյ շունչն» է : Սբ . Գիրքը գրողներ Աստուածմէ ներշնչուած էին , «Աստուածոյ սուրբ մարդերը Ս . Հոգիէն շարժուած՝ խօսեցան» Անտաք կը պնդեն թէ իրենց գրածները Աստուածոյ խօսքերն են : Այսպէս կայ Սբ . Գիրքին մէջ Աստուածային տարր մը : Սբ . Հոգին խօսեցաւ ա՛յնչափ , ո՛րչափ մարդը կրնար տանիլ և գրել իր լսածները : Հայ Եկեղեցիին հայրերէն Խոհնաայիոս Վարդապետ՝ որ ապրած է ԺԲ . գարուն մէջ՝ Կ'ըսէ , «Հոգւոյն է ամենայն՝ որ ետ գրել նոցա , որպէս և կտամեցաւ» Նոյնպէս Սարգիս Շնորհալին կը գրէ , «Զիա՞րդ մարթեր նոցա տռակ բանս գրել՝ որ Հոգւովն խօսէին . ապա յայտ է թէ լեզուն միայն էր նոցա՝ որով Հոգին խօսեցաւ , իսկ բանքն Հոգւոյն» Սակայն Սբ . Գիրքին մէջ դոյութիւն ունի նաև մարդկային տարր մը . բայց չէ կարել ձգել որոշապէս թէ ո՛րչափը՝ Աստուածային . և ո՛րչափը մարդկային է : Սբ . Գիրքը գրուած է մարդկային լեզով , և զայն գրողներ մեքենաներ չէին , պահած են իրենց մտային կարողութիւնները և հանդամանքները : Սակայն իրապէս Սբ . Գիրքը Աստուածոյ յայտնութիւնը և շունչն է , ի՞նչ ապացոյցներ կան այս մասին :

1. Հրաշիները.— Փասգալ սապէս կը սահմանէ հրաշքը , «Գործողութիւն մը՝ որ կը գերազանցէ գործածուած միջոցներու բնական զօրութիւնը» : Այս սահմանին համաձայն հրաշքը գերմարդկային բան մէ , ուրեմն Աստուած

է հրաշքի հեղինակը : Բնութիւնը ընթացք մը , բնական կարգ մը ունի . միեւնոյն պատճառներէն միեւնոյն արդիւնքները յառաջ կուգան : Ֆարէնայթի 32 աստիճան ցուրտ մթնոլորտի մը մէջ ջուրը պիսի սառի . մինչ տաք մթնոլորտի մը մէջ պիտի մնայ հեղուկ : Օդէն թեթև առարկայ մը վեր կ'ելլէ օդէն . մինչ օդէն ծանր մարմին մը կ'ինայ գետին : Այս կարգի բնական օրէնքներու զարտուղութիւնը կը կոչուի հրաշք : Սր . Գիրքը կը պարունակէ բազմաթիւ հրաշքներ , Քրիստոսի հրաշքները , մանաւանդ հրաշքներու հրաշքը , Քրիստոսի յարութիւնը : Անհաւասներ , սակայն , կը մերժեն հրաշքի դոյսութիւնը . և Սր . Գիրքին նկարագրած հրաշքները կը համարին սուտ : Բայց Քրիստոսի թշնամիներն անգամ կը խոստովանին Քրիստոսի ծշմարիտ հրաշքները , ինչպէս՝ Յովսենիոս Հրեա պատմիչը , Յուղիանոս Ուրացող , Կելսոս , Պորֆիր , Հըրէական Թալմուտը և Ապողոնիոս : Ուրիշ կրօնքներու մէջ ալ կը ներկայացուին հրաշքներ , սակայն անոնց ստութիւնը հասկնալու համար բաւական է ուսումնասիրել այդ կրօնքները և անոնց հիմնադիրներուն կեանքը : Սուտ հրաշքներու գոյութենէն կարելի՞ է հետեւցնել թէ ամէն հրաշք սուտ է : Կեղծ դրամը կ'ապացուցանէ թէ կայ ծշմարիտ գրամ . նոյնպէս սուտ հրաշքներ կ'ապացուցանէն ծշմարիտ հրաշքներու գոյութիւնը : Սր . Գիրքին հրաշքները կը կրեն ծշմարտութեան դրոշմը : Կը գտնուին նուև Քրիստոսի հրաշքները մագնիսականութեան վերագրողներ : Այսօր մագնիսականութիւնը աւելի յառաջացած է քան ասկէ քսան դար առաջ , մանաւանդ քսան դար առաջ մագնիսականութիւնը գոյութիւն անգամ չունէր : Սակայն ինչո՞ւ այսօր մարդեր նոյն մագնիսականութեամբ չեն կրնար աղբիւրներէն գինի բղխեցնել , ինչո՞ւ չեն կր-

նար քաղել ծալի վրայ , ինչու չեն կրնար կայրերու աշ-
քեր բանալ և կաղերու ռաքեր հնորհել . ինչու չեն կրնար
քանի մը նկանակ հացը շատցնելով կերակրել հաղարա-
ւորներ . ինչու չեն կրնար մեռեներ յարուցնել , և մա-
նաւանց ինչու չեն կրնար մեանելէ վերջ կենդանի գուրու-
գուլ զերեզմանէն : Սր . Գիրքին հրաշքները իրական են,
և կ'ապացուցանեն թէ Սր . Գիրքը ասրբեր , և մանաւ-
անդ զերազանց է բոլոր ուրիշ գիրքերէ . կ'ապացուցա-
նեն թէ Սր . Գիրքը Ասառուծոյ շունչն է :

2. Մարգարեութիւններ .— Սր . Գիրքը կը պարու-
նակէ մարգարէութիւններ՝ որոնք կառարուած են ժամա-
նակին , և մնացածներն ալ պիտի կատարուին : Կարդա-
ցէ՛ք մարգարէներու զիրքերը , որոնց մէջ պիտի գտնէք
նախագուշակութիւններ Բարելոնի (Ես . ԺԴ . 20-22) ,
Դամասկոսի (Ես . ԺԷ . 1) , Տիւրոսի (Եզեկ . ԻԶ . 4 , 14) ,
և ուրիշ քաղաքներու նկատմամբ թէ պիտի կործանին ,
և այսօր անոնք կործանած են : Քրիստոս նախագուշակ-
ուած Մեսիան է , որ աշխարհ կուգայ իրքե մարգարէու-
թեան լրումք : Քրիստոս մարգարէացաւ Երուսաղէնի կոր-
ծանումք , տաճարին քակտումք , Հրեաններու ցրուումք , և
այսօր տառապէս կատարուած կը գտնենք Քրիստոսի մար-
գարէութիւնը : Ո՞ւր են հեթանոսներու գուշակութիւն-
ները և դիցարանութիւնները , շատեր կորսուած են իս-
պառ և մնացածներն ալ պիտի կորսուին վերջապէս : Ա-
նոնց գուշակութիւնները մնոտի բաներ էին , և չեն կա-
տարուած . մինչ Սր . Գիրքին գուշակութիւնները կատար-
ուած են : Այսպէս մարգարէութիւնները և անոնց կա-
տարուածք կը յատկանչեն , կը բնորոշեն Սր . Գիրքին գե-
րազանցութիւնը բոլոր ուրիշ գիրքերէ , և կ'ապացուցա-
նեն թէ Սր . Գիրքը Ասառուծոյ շունչն է ,

Բ . ԱԲ . ԳԻՐՔԻՆ ՑԱՐՄԱՐՈՒՄԸ ՄԱՐԴՈՒՆ ԱՅ-
ԼԱԶԱՆ ԲՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԻՆ .— 1. Մարդուն գիպիտա-
կան բնուքեան .— Ար . Գիրքը կր սորվեցնէ մաքրութիւն :
Խնայողութիւն , ժամկալութիւն , ողջախտհութիւն , անձ-
նազարտում , առողջ և գործադրելի կանոններով . և այս-
պէս կր խորհի նուե մարդուն ֆիզիքական բնութեան վր-
բայ : Ար . Գիրքը կր սորվեցնէ առողջ և զօրաւոր պահել
մարմններ առողջապահիկ սկզբունքներով , և չակարացնել
զայն երկրաքարչ մոլութիւններով : Ար . Գիրքը զինե-
մոլութեան վեստակար ազդեցութիւնը ցոյց առլու համար
կր պատկերացնէ Դովոփի զինեմոլութիւնը : Հօր մը հան-
գեա անհնաղանդութեան ցաւալի հետեւանքները ցուցնե-
լու համար կր ներկայացնէ Արքաողոմի ապատամբութիւնը
Դաւիթի զէմ : Ազաւութեան վեստակարութիւնը ցոյց
առլու համար կր մատնանչէ Յուղալի , Անոնիոյի և Սա-
փիրայի պատմութիւնները : Այսպէս Ար . Գիրքը , իրեւ
Աստուծոյ շունչը , կր յարմարի մարդուն ֆիզիքական բր-
նութեան :

2 . Մարդուն մեաւորական բնուքեան .— Ար . Գիրքը
կր յարմարի միավի ամէն ասաիճանի : Անոր մէջ թէ՛ գի-
տունիր և թէ՛ տգետը կրնան զանել իրենց մասաւորական
մնունդր : Շատ գիրքեր կան , որոնք կր զարգացնեն մար-
դուն մասաւորական կարողութիւնները , բայց Ար . Գիրքը
կր գերազանցէ զանոնք : Հնախոյզը կրնայ զանել Ար .
Գիրքին մէջ հին ազգերու և քաղաքներու պատմութիւն-
ները և յագուրդ տալ իր հնասիրական անչչին : Բանաս-
աւեղծը կրնայ զարգացնել իր բանաստեղծական երեւակա-
յութիւնը , երբ կը միաձի Ար . Գիրքին բանաստեղծական
գեղեցիկ մասերուն մէջ : Օրէնադիրը կրնայ զանել Ար .
Գիրքին մէջ իմաստուն և արդար օրէնքներ : Մարդա-

սէրը կրնայ գանել Սր . Գիրքին մէջ մարդասիրութեան և անձնազոհութեան հիանալի օրինակները : Հաճառականր կրնայ սորմիլ Սր . Գիրքէն վաճառականութեան արդար սկզբունքները : Նոյն խակ ագէար կրնայ գանել այնպիսի սկզբունքներ . որոնք կը բարձրացնեն և կը զարգացնեն իր մատաւրական կարողութիւնները : Սրը Ռուփերմ ծծուդն կ'ըսէ . «Սր . Գիրքը , թո՛ղ որ Ասաուծմէ տրուած է , կը պարունակէ ա՛յնչափ վսեմութիւն և գեղեցկութիւն , ա՛յնչափ կարեւոր պատմութիւն , և ա՛յնչափ ազնիւ հատուածներ բանասահեղծութեան և ճարտարխոսութեան , որչափ կարելի չէ գանել ուրիշ գիրքերու մէջ , որոնք գրուած են բոլոր դարերու և լեզուներու մէջ : » Թասսօ , Տանթէ . Միլտոն , Շէքս-բիր և ուրիշներ Սր . Գիրքէն ներշնչուած զրեցին բանասահեղծական հիասքանչ կտորներ : Միքայէլ Անդէլօ , Ռուփայել , Թիթիան , Այվազովսքի և ուրիշներ Սր . Գիրքին ներկապնակին մէջ թաթխելով իրենց զրծինը նկարեցին չքնաղ նկարներ : Տօքթ . Ալմէրմիլ կ'ըսէ , «Ասաուծաշունչն է արդարեւ հրաշալի կանթեղ մր՝ որ կրնայ կատարել այնպիսի պանչելիքներ , զորս և ո՛չ մէկը կրնար երբէք կատարել : » Սր . Գիրքը կը գերազանցէ բոլոր ուրիշ գիրքերը քանի որ կը յարմարի մարդուն մատաւրական բնութեան :

3 . Մարդուն բարոյական եւ հոգեկան բնութեան .— Սր . Գիրքը կը յայսնէ զթած , սիրալիր Ասաուծած մր՝ որ մարդուն փրկութեան համար կը մարդանայ և կը մեռնի խաչին վրայ : Սր . Գիրքը գոհացում կուտայ մարդուն խիլճին և կը չնորհէ արտի խաղաղութիւն : Սր . Գիրքը հայելի մէ , որուն մէջ նայողը կը անանէ իր մեղսալից սիրտը , կը մաքառի մնղքին դէմ , և անյողդողդ քայլե-

րով կր յաստաջանայ սրբութեան և անմահութեան շաւզին մէջ։ Սր. Գիրքը կր մանէ մահամերձին սենեակը, և ո՞չ միայն կր մեղմացնէ մահամերձին ցաւերի և տագնապները, այդ նաև կր փարատէ մահուան վախերը։ Ժպիաներ կուտայ մահամերձին դէմքին, և աղօթք և երգ անոր շրմներուն։ Անհաւաան Հիւմ անգամ մը իր բարեպաշտ մօր՝ որ Սր. Գիրք կր կարդար՝ բաած էր։ «մէկդի՛ ըրէ այդ զիրքր»։ Իր մայրը մահուան ատեն կը գրէ իր սրպին, «Ի՞նչ զիրք կր յանձնարարես ինձ որ միսիթարէ զիս իմ տագնապներու մէջ»։ Հիւմ չկրցաւ գանել զիրք մը յանձնարարելու համար։ Սր. Գիրքը մահամերձին միսիթարութիւնն է, ան երգել կուտայ մահամերձին, «Թէե մահուան չուքի ձորին մէջ ալ պատիմ, չարէն պիտի չը վախնամ, վասնզի Դուն իմ հետա ես»։ Շատ փիլիսոփաներ յայտնեցին պատաւական ճշմարտութիւններ, բայց ո՞չ մէկր կրցաւ վերցնել ապագայի վարագոյր և ցոյց տալ յաւիտենաւկանութեան իրականութիւնները։ Ամէն մարդ կր տեսնէր գերեզմանէն անդին սոսկալի խաւար, անծանօթութիւն և ոչնչութիւն։ Մերունի անհաւաան մը իր մահուան ատեն զոչեց, «Ահա կր նետուիմ խաւարի մէջ, եթէ աշխարհը իմս րլար, սիրով կուտայի զայն որ մը աւելի ապրելու համար»։ Սր. զիրքը, ստկայն, յուսաւուրելով գերեզմանը կը փարատէ մահուան երկիւլը, ան ի լոյս կը հանէ կեռանքը և անսմահութիւնը, վասնզի Սր. Գիրքը յաւիտենաւկան կեանքին յայտնութիւնն է, ան կ'ոգեւորէ խոնջած Քրիստոնեաները բնթանալու դէպ ի լուսափաց երկինքը, Փրկչին քով։ Ո՞ր զիրքը Սր. Գիրքին շափ գոհացում կրնայ առաջ մարդուն բարսյական և հոգեկան բնութեան։ Ուրեմն Սր. Գիրքը կը գերազանցէ բոլոր ուրիշ զիրքերը։

Գ. Սբ. Գիրքը ՄերժՈՂՆԵՐ .— 1. Տղետեն Սր. Գիւրիւ մասին .— Գաղղէացի Պէրտսոս , Դամասկացի Նիկողայոս և Եղիպտացի Մանէթօ , և ուրիշ նշանաւոր հին մատենագիրներ կը խօսին միծ նաւի մը աւերակներուն վրայ . որտնք դեռ իրենց օրով կը գտնուէին Հայտտանի լեռներուն վրայ : Այդ նաւուր նոյի տաւպանն է : Երբ տապանիր կեցաւ . Արարտա լիրան վրայ , նոյ իրեններուն հետ զուրս եղելով իջեւան բրաւ , և այդ տեղը կայ մինչեւ այսօր գիւղ մը՝ որ կը կոչուի Նախիջեւան : Անհաւասների ինչ գիտեն այս կտրոգի պատմական իրողութիւններու վրայ : Վատան եղէք ինէ անոնք որ այսօր կը մերժեն Սր. Գիրքը , կամ բնաւ կտրոգացած չեն զայն , և կամ անոր սոսկ գիրը կարդացած են : Հալլի անուն նշանաւոր աստեղագէտը օր մը երբ Այզաք Նիւթընի ներկայութեան կը խօսէր Սր . Գիրքին դէմ . Նիւթըն ըստւ ներկաներուն , «Երբ Հալլի աստղաբաշխութեան վերաբերող նիւթի մը վրայ խօսի , կարեւորութիւն տուէք իր խօսքերուն . բայց երբ Սր . Գիրքին վրայ կը խօսի , բնաւ կարեւորութիւն մի՛ տաք , վասնզի երկինքի լուսաւորները ուսումնասիրած է , սակայն Սր . Գիրքը ուսումնասիրած չէ , և բան չգիւ Սր . Գիրքին մասին , հետեւաբար իրաւունք չունի բան մը խօսելու : » Նոյն պատասխանի կմայ տրուիլ այսօրուան անհաւասաններուն , որոնք առանց Սր . Գիրքը կարդացու . և քննելու կը մերժեն զայն : Սր . Գիրքը ուշադիր քննող մը Տէքարթի պէս կ'ապշի , կը սքանչանայ : Գարլայի հետ կը գոչէ . «Սր . Գիրքի նման ուրիշ գիրք մը հղած չէ և պիտի չըլլայ ալ : » Նեւտոնի հետ կ'աղաղակէ , «Ես Սր . Գիրքը կը համարիմ ամէն փիլիսոփայութենէ բարձր : Վաւերականութեան նշաններ կը տեսնեմ աւելլի Սր . Գիրքին քան թէ ուրիշ ո՛ր և է պատմութեան մէջ : »

Առք փելվաստիային հետ կր բացագանձէ , «Սր . Գիրքը ունի հնդինակ զԱստուած՝ աւարկայ՝ յաւիտենականութիւնը , և նիւթ՝ անսխալ ձշմարտութիւնը :» Սրը Ռեկերմ ձոնսպնի հետ կը գոչէ . «Երկու մասեր՝ որոնցմէ կր բաղկանայ Սր . Գիրքը , կապուած են իրարու այնպիսի գրաւածներով՝ որոնք չունին բնաւ նմանութիւն , ոչ ձեւով և ոչ սճով , որ և է գրութեան մը հետ , զոր Յոյն . Հնոգիկ . Պարսիկ և Արտարական դպրութիւնը կրնայ բնծայիլ մեզ : Նաև Սր . Գիրքի մէջ գուշակուած շատ գէպիերու կատարումը , գուշակութեան ժամանակէն շատ վերջը , զօրեղ պատճառ է հաւատապու թէ Սր . Գիրքը հարազատ ծնանով է , ուստի և Աստուածազգեցիկ :» Տրէզտընի թանգարանին մէջ կայ արծաթեայ հաւկիթ մը : Երբ գպչիք զսպանակի մը , հաւկիթը պիտի բացուի և ոսկեզէն վառեակ մը զուրս պիտի գայ : Երբ վառեակին վրայ գանուած զսպանակին գոլչիք , պիտի բացուի վառեակը և զուրս պիտի գայ գոհարազարդ թագ մը : Երբ գպչիք թափին վրայ զանուած զսպանակին , պիտի բացուի թագը , և զուրս պիտի գայ ադամանդեայ շքեղ մասանի մը : Սր . Գիրքը կր նմանի այդ արծաթեայ հաւկիթին : Ո՞րքաններ չեն ուզեր զրպչիլ զսպանակին և բանող զայն , և միեւնոյն ատեն յամաւորէն և ազիտապար կր պնդեն թէ բան չկայ մէջր : Բացէք զայն , և պիտի տեսնէք գոհարներ անոր մէջ :

Չ . Իրենի կը վնասուին .— Փրոֆէսոր մը կատապի գազանի մը նման կը յարձակէր մըշտ Սր . Գիրքին վրայ և կը ծաղրէր զայն : Օր մը մարդ մը բառւ անոր , «Ինչո՞ւ Սր . Գիրքը հանգիստ չէք թողուր , ինչո՞ւ անգամ մալ չէք յարձակիր Հոմերոսի և Շէքսրիփի գէմ :» Անհաւ առ Փրոֆէսորը պատասխանեց , «Վասնզի Սր . Գիրքը հանգիստ չի թողուր զիս :» Ահա թէ ինչո՞ւ անհաւասաներ կը

մերժեն Սր. Գիրքը : Սր. Գիրքը չի վնասուիր բնաւ. անհաւատներու յարձակումներէն , ան՝ ինչպէս կ'ըսէ մէկը՝ կր նմանի խորանարդի մը . երբ թշնամիներ կը կարծեն թէ առապալեցին զայն . ան գարձեալ կը կենայ իր առաջին բարձրութեան մէջ : Դասական պատմութեան մը համաձայն . անդամ մը կրակը կը կործանէ Պիւրին-եան լեռներու բնակիչներուն այդիները և պարտէզները , և երբ բնակիչներ կ'ողբային իրենց կորուստին համար , տեսան թէ կրակը ժայռերու մէջէն դուրս հանած էր արծալի մեծ հանգ մը : Անհաւատներ Սր. Գիրքին դէմ յարձակելով կ'այրեն մեր աւանդութիւնները . բայց երեւան կը բերեն աւելի խորիմաստ և թանկապին ճշմարտութիւններ : Անհաւատաներու բոլոր պուչսութները չեն կրրնար խեղդել Սր. Գիրքին ձայնը : Սր. Գիրքին դէմ ամնաբաւոն կերպով յարձակողներէն Վոլթեա սատկեցաւ սարսափի և յուսահատութեան մէջ , և Փէյն գինովի մը պէս մեռաւ : Սակայն Սր. Գիրքը կ'ապրի դեռ . և պիտի ապրի մինչեւ դարերու վերջը : Անհաւատաներ կրնան յարձակիլ Սր. Գիրքին վրայ . բայց չեն կրնար յարձակիլ Սր. Գիրքին միջոցով յառաջ եկած ազնիւ նկարագիրներու և առաքինի կեանքերու վրայ : Սր. Գիրքը կրտնիթեայ ժայռ մէ , զոր կը կրծեն անհաւատներ . բայց փոխանակ զայն փշրելու կը փշրեն իրենց ակրաները . կը ջարդեն իրենց զլուխը այդ ժայռին զարնուելով : Այսպէս անհաւատներ Սր. Գիրքին դէմ յարձակելով չեն կրրնար վնասել զայն . այլ իրենք կը վնասուին :

Եանդարուսն և տկար սատամոքսի տէր մտրդ մը կրրնայ չախորժիլ և չուաել իր առջեւր դրուած սեղանի մը մննդարար և համաղամ կերակուրներէն . բայց այդ կերակուրները չեն կորանցներ իրենց արժէքը : Սր. Գիրքը հա-

մաղամ կերակուրներով պատրաստառած սեղան մէ . անհաւատներ չեն ափորժիր Սր . Գիրքին կերակուրներէն , և սակայն այդ ապացոյց մը չէ թէ Սր . Գիրքը չունի մոլնդարար յատկութիւն : Դիւրին է քակել , բայց դժուարին է շինել : Եաւ գիւրին է քակել գեղեցիկ շէնք մը , բայց դժուար է կառուցանել գեղեցիկ շէնք մը : Դիւրին է վերցնել կեանք մը . բայց դժուար և գրեթէ անկարելի է այդ կեանքին անող լեցնել : Դիւրին է գունազեղ ծաղիկ մը փշրել , բայց Աստուած միայն կրնայ կաղմնել ծաղիկ մը : Դիւրին է քանդել Սր . Գիրքը , բայց դժուար է անոր պէս հաւ մը գրել : Անհաւատներ կրնա՞ն ներկայացնել Սր . Գիրքին հաւասար ուրիշ գիրք մը : Եթէ չեն կրնար , ի՞նչ իրաւունքով կը ջանան խլել մնր ձեռքէն այդ Աստուածային և անզուգական Սր , Գիրքը : Եթէ Սր . Գիրքը չըլլայ . ի՞նչ կրնամ կարդալ յնատնեկան սեղանին շուրջը , ի՞նչ կրնամ կարդալ հիւանդ մը կամ նեղուած մը ափոփելու համար . ի՞նչ կրնամ կարդալ փորձութիւններով առնջոււող մէկու մը՝ որ յավթէ իր փորձութիւններուն , ի՞նչ կրնամ քարողել բեմէն : Ո՞հ , ես չեմ տար Սր . Գիրքը՝ որ զիս լուսաւորած , իմ նկարագիրս ազնուացուցած , կեանքի ցաւոտ պարագաներուն մէջ զիս միխթարած , փորձութիւններու զէմ զիս զօրացուցած է . և պիսի լուսաւորէ նաև այն մուխ գերեզմանիր՝ որուն մէջ սլիտի մտնեմ օր մը , և անոր լոյսով սլիտի համսխմ կեանքի և անմահոթթեան : Թո՛ղ անհաւատներ յարձակին Սր . Գիրքին վրայ . բայց ես չեմ տար զայն , քանի որ անհաւատներ չեն կրնար տալ ինձ անոր հաւատար ուրիշ գիրք մը :





ՄԱՐԴՈՒՆ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ

«Ո՞վ է մարդ՝ զի յիշես դու զնա» Սաղ. Ը. 5:

«Ե՞ս ԱՐԴ բառին Երբայցերէնն է Էնօշ՝ որ կը նրան չանակէ մարդը իր տկարութեան և նուասառութեան մէջ։ Դաւկիթ երկու անգամ կը հարցնէ, «Ո՞վ է մարդ,» անգամ մը մեր քնարանին մէջ, երբ կը խորհի մարդուն Ասաւաւծոյ միջոցով նուասառութեանէ բարձրանալուն վրայ։ և երկրորդ անգամ (Սաղ. ՃԽԴ. Յ), երբ կը խորհի մարդուն ունայնաւթեան և անարժեքաւթեան վրայ։ Յոր եւս կը գոչէ, «Զի՞նչ է մարդ՝ զի մնածացուցեր զնա, կամ զի հայեցիս ի նա մասք» (Յոր. Է. 17)։

Ի՞նչ է մարդը։— Եթէ լոցաձաննչ արեւը երկրէն միրիսնաւոր անգամ մնած է, ո՞րքան մնած են, ուրիմն, երկինքի պսալտուն ասաղերը։ Ի՞նչ է մարդը այդ լուսաւորներուն քով, եթէ ոչ աննշան հիւկէ մը։ Մրգան մնած է ափեզերքը։ Եթէ միլիոննաւոր տարիներ կարենաք ճամբորդել, պիտի չնամնիք դարձեալ տիեզերքի վախճանին։ պիտի դիաէք միլիոննաւոր լուսաւորներ, նոր աշխարհներ, և սակայն ձեղմէ անդիմ պիտի դանէք դարձեալ անհաւ-

Նութիւն մր : Անծայրածիր է տիեզերքը : Բայց ի՞նչ է մարդը ախեղերքին քով , չնչին որդ մը :

Ի՞նչ է մարդը .— Թէև աննշան հիւլէ մ'է մարդը ախեղերքի մեծութեան քով . և առկայն ան երկրի իշխաննն է . և Արարշագործութեան զլուխսպարծոցը : Մարդը Աստուծոյ վերջին գործն է : Աստուծծ ստորին բաներէն կր սկսի իր Արարշագործութիւնը , և հետզհետէ կր սաեղծէ տւելի կտառարեալյու . և վերջապէս կր սաեղծէ մարդը : Եւ որքան խնամք մարդուն սաեղծադործութեան մէջ . Երբ բարդութեան երեք անձերը պահ մր կր խորհրդագցին . և Աստուծծ իր պատկերը կր գրոշմէ տիեզերքի մեծութեան քով հիւլէի չափ արմէք ուժնեցող մարդուն վրայ , և զայն չափ կարծրացնէ , մեծ տիեզերքէն տւելի կր մեծնէ զայն : Մարդուն այս մնամութեան աւաճե չէ՞ք սափակուիր սաղմոսերգու . Դաւիթի հետ գոչել , «Յորժամ աեսից զերկինս , զգործս մատանց քոյ , զլուսին և զաստեղս զորս գու հասատացիլու . Մ՛վ է մարդ՝ զի յիշես զու զնա , կամ որդի մարդոյ , թէ այց ինչ արասցես դու նմա : Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո , փառօք և պաստւով պատկեցիր զնա : »

Ի՞նչ է մարդը .—

Ա . ՖԻԶԻՔԱԿԱՆ ԷՍԿ ՄԸ .— Մարդը բնութեան փառապատկն է : Ան թէև սահմանուորուած է իր մարմինով ժամանակի և միջոցի մէջ , բայց անոր մարմինը կր գերազանցէ բոլոր ուրիշ առարկաները , նոյն իսկ անսառններու մարմինները : Հրաշալի մեքենայ մ'է մարդուն մարմինը , որուն մէջ բազմաթիւ մկաններ , սակորներ . միշտնաւոր ջիղեր և մորթային ծակտիքներ կր դարձեն կանոնաւորապէս , արինը չրջան կ'ընէ սիրտին , թոքերուն և երակներուն մէջ . կերակուրը կր մարտուի սասամգովի

և աղիքներու մէջ։ Մեծ է մարդը նոյն խոկ իր մարմինով, վասնպի արեւը և երկինքի ասաղերը պիտի չիջոնին օր մր, աշխարհը և ամբողջ տիեզերքի առարկաները պիտի անհետանան, սակայն մարդուն մարմինը, յարսւթիւն առած փաստոր մարմինը պիտի ապրի յաւէտ։ Բայց այն մարդը միայն մնծ է, որ առողջ պահած է իր մարմինը, և ակարացուցած չէ ոգելից լուսպելիքներով, ծխախոսով, մողեկան կիրքերով և երկրաքարչ մոլութիւններով։ Լուսեր ունէր զօրաւոր մարմին մր. այնպէս որ եթէ ուղեր՝ կրծար դիմադրել իր հարածիչներէն հինգ հոգիի միանգ ամայն։ Կեանքի պայքարին մէջ զօրաւոր և առողջ մարմիններու պէտք կոյ։ և այն միայն մնծ է, որ ունի զօրաւոր և առողջ մարմին մր։

Բ. ՄՏՍԱ.ԽՈՐԱԿԱՆ ԷԱԿ ՄԸ. — Մարդուն միավը ունի երեք կարողութիւններ՝ որոնք կը կազմեն երրորդութիւն մր մարդուն մէջ, և կը ցոլացնեն Ասաւուածոյին երրորդութիւնը։ և այդ երեք կարողութիւնները թէե. էւթեամբ մէկ, բայց պաշտօնով և զործով առարթեր են իշրաբմէ, և միեւնոյն անձնուաւորութեան։ ես ին կարողութիւնները, արտայայտութիւնները և վիճակներն են։ Միաքն ունի յետագայ երեք կարողութիւնները։

1. Իմացականութիւնն. — Իմացականութիւնն է միտքին այն կարողութիւնը՝ որով մարդ կ'իմանայ, կը խորհի, կը բազգատէ, կը արամաբանէ, ևայն, և իմացականութիւնը իր այլազան ներգործութիւններով աղբիւրն է մարդուն հմտութեան։ Իմացականութիւնը կապ ունի աշխարհի արտաքին առարկաներուն հետ։ այնպէս որ եթէ բաժնուի միտքը այդ առարկաներէն, կամ եթէ առարկաներ չըլլային, այն ատեն ճաշակել, հոտուակել, լսել, աեսնել և չօչափել գոյութիւն պիտի չունենային։ Աւրե-

մին տեսնադր աչքը չէ , ոչ ալ լսողը՝ ականջը , այլ՝ իմացականութիւնը : Հեռաւոր ասաղեր չեն տեսնուիր առանց հեռաղիտուակի , սակայն ո՞վ է աեսնողը , հեռաղիտակի , թէ հեռաղիտակի սոսկ գործիք մէ աեսնելու համար : Աչք . ականջ . քիթ . բերան և ձեռք սոսկ գործիքներն են խմացականութեան : Ականջին վրայ գուրաէն տպաւորաւթիւն մր աւեղի կ'ունենայ , և խակոյն ձայնական ալիքներ կր համեմին միափին , և ահա կր լուէք : Երբ լոյսի ճառագայթները կ'ազդեն ձեր աչքին ցանցակերպ թաղանթին վրայ . նոր փոփոխաւթիւն մր տեղի կ'ունենայ միափին մէջ , և ահա կր տեսնէք : Զեր ձեռքը կր զնէք ցուրտ մարմինի մը վրայ , խակոյն փոփոխաւթիւն մր ձեր միափին մէջ , և ահա կր զգաք մարմինին ցրառութիւնը : Լուսաւորկարչական զգայուն տպակին իր զիմացի առարկաներուն տպաւորութիւնն առնելով կր ցոլացնէ զանոնք : Խմացականութիւնը այդ տպակինն աման արաւաքին առարկաներու տպաւորութիւններն ընդունելով կր ցոլացնէ դարձեալ զանոնք զգայարանքներու միջոցով : Անասուններ թէնւ ունին աչք , ականջ , զգայարանքներ , բայց բան մր չեն խմանար . անոնք չեն կրնար խորհիլ , բաղդատել և տրամաբանել : Ուրիշն մնէ չէ՝ մարդու իր խմացականութեամբ :

2. Զգացողութիւն .— Մարդը իր սոյն կարողութեամբ կր սիրէ , կր կարեկցի , կ'ուրախանայ . կր ծիծաղի , կր բարկանայ , կր յուղուփ , կը տրտմի . կուլոյ , եւայլն : Մարդուն զգացողութիւնը կր բաժնուի երկու մասերու , քնական և բարոյական : Անասուններ ունին բնական աղդումներ , ախորժակներ , հակամիառութիւններ և կիրքեր մարդոց պէս , և թերեւս մարդերէ ո՛լ աւելի բարձր անտիմանով մր , կր հաճին , կր բարկանան , կ'ընդունին . կր

մերժեն, կո աիրեն և կ'ատեն. սակայն զարդի են բարոյական զգացոլութենէ : Անստուններ բնական ազդումով մը կը հասկնան մարդոց պէս աղէկը և գէշը. բայց մարդը բնական բարիխն գիտութենէ զատանի նաեւ բարոյական բարիխն զերազանց գիտութիւնը : Անստուններ գիտեն թէ ո՞րն է բաղձալին . սակայն մարդը անստունին գիտածէն զատ գիտենաեւ բարոյական լոյսով որոշել և ընտրել երկու բազմավի բաներէն մին : Մարդուն բարոյական զգացոլութիւնը գտաւարի մը պէս արդարութեան կշիռքով կը քննէ մարդուն գործերուն չարժառիթները . կը բաղդատէ զանոնք . և կը վճռէ թէ ո՞րն է ուղիղը : Մարդը իր բարոյական կարողութեամբ կը ստարբերի անստունէն , և կը հասկնա ուղիղին և սխալին տարբերութիւնը , և կընայ կատարել ուղիղը և մերժել սխալը : Մարդը կընայ լզալ ստորբ մը և փոխուիլ Աստուծոյ պատկերին փառքէ փառք , և կամ կընայ լնկղմիլ մնղքերու և չարտութիւններու մէջ և զառնալ Սատանայ մը : Մարդը միակն է երկրի վրայ , որ ունի ազատութիւն անձնակործանումի կամ անձնակառավարութեան : Վերցուցէ՛ք խիղճը , բարոյական բնութիւնը մարդուն մէջէն , և ահա ան անստուն մը պիտի դառնայ : Իր խիղճով , իր բարոյական բնութեամբ մեծ է մարդը :

Յ. Կամֆ .— Կամֆը միտքին միւսս կարողութիւններէն աւելի բարձր և աւելի հեղինակութեան տէր է . այնպէս որ առանց կամքի միւսս կարողութիւնները գրէթէ անօգուտ բաներ կը դառնան : Իրաւամբ , ուրեմն , Հօրն Դուք կ'րաէ , «Կամքը կամարը կաղմող այն մասն է որ կը կոչուի բանալի , մնացածը բան մը չէ մինչեւ որ կամքը չկապէ և չգոցէ :» Կամքով կ'որոշուին մեր խորհուրդները , մեր զգացումները , մեր կամնցողութիւնները : Կամքին վեր-

ջին զձիոր կ'որոշէ ուղիղը և սխալը : Խմացտեկանութեան և զգացողութեան ներգործութիւնները առանց կամքի բանութեան և փոխօխականութեան ախողը պիտի կրէին , և մարդը՝ անզէկ նաւի մը նման՝ պիտի քշուէր իր բառին կիրքերէն բառն թափով մը : Կամքը կը կառավարէ միտքին բոլոր ներգործութիւնները հեղինակորէն և իշխանական կերպով : Կամքն է որ կ'ուղէ կամ չուզեր , կ'ընդունի կամ կը մերժէ : Բարեկամութիւն և թշնամութիւն կամքի արդիւնք են : Այսպէս մարդը ունի կամքի ազատութիւն , և կրնայ իր ուզածն ընել կամ չընել : Սակայն կամքն ալ ունի իր օրէնքները , ինչպէս ունին իրենց օրէնքները արեւը , աստղերը , բոյս , քար և նոյն խակ շամանդաղ : Անաստեններու մէջ չկայ կամք , բարձրագոյն իմաստով : Ուրեմն մեծ չէ՞ մարդը իր կամքով :

Գ . ՀՈԳԵԿԱՆ ԷԱԿ ՄԸ . — Արեւը թէե մեծ է և փառաւոր , բայց չի կրնար խորհիլ Աստուծոյ խորհուրդները . կրնայ կատարել Աստուծոյ նպատակը , բայց անգիտակցորէն և առանց վերահասուր լլալու Աստուծոյ նպատակին : Սակայն մարդը կ'ըմբանէ Աստուծոյ նպատակը . և գիտակցօրէն կը կատարէ զայն : Մարդը ունի բանականութիւն մը , որով կրնայ հասկնալ աշխարհ՝ զոր Աստուծածստեղծած է : Բանականութիւն կը նշանակէ ուղիղ միտք (common - sense) . փարձառութիւննէ քաղցւած ընդհանուր ճշմարտութիւններ , որոնք ամբարտած են գիտակցութեան և դատողութեան մէջ : Բանականութիւն կը նրանակէ մարդուն բանական կարողութիւնը՝ որով մարդը կրնայ գիտնալ սկզբունքներ և արամաբանական ճշմարտութիւններ : Բանականութիւնը է այն կարողութիւնը՝ որով կ'որոշենք այն ճշմարտութիւնները որոնք լնդհանուր և կարեւոր են : Բանականութիւնը Աստուծոյ մէկ պար-

գեն է, որ կը ցորացնէ զԱստուած . Յակովի սանդուխն է . որ հասասառուած է երկրի և երկինքի միջև . որուն գաղաթր կեցած է Աստուած՝ զոր անմելու համար նաև պէտք է աշադրութիւնք : Փիլիսոփայութիւնը կ'ըսէ . «Մարդուն զերագոյն փառքն է բլլալ բանական էակ մը . զիստալ բայցարձակ , յաւիտենական և ափեզերական ճշմարտութիւնը :» Մարդը ունի զիտակցութիւն մը՝ որ ունի երկու պաշտօններ , կ'առաջնարդէ հմտութեան (Knowledge) . և կ'առաջնարդէ զործի : Մարդը բարեշրջումը օրէնքով զարդացած է սասրին նախահայրերէ , որոնց մէջ մաքուր բանականութիւնը չառ քիչ գոյութիւն ունէր , և որոնց միտքը գործիք մէր չարժելու շրջակայ ազգեցութիւններու . համաձայն : Հետեւալուր գիտակցութիւնը ունոնց մէջ ահասակ մը աւելցուած կենսաբանական կտաւարելութիւն մէր : Սակայն մարդը ամէն պարագայի տակ գիտակցութիւն ունի իր անձնականութեան : Լոյս , ող , արե , աստղեր «իրեր» են : Բայսեր , ձուկեր , թռչուններ , անաստւններ , «կեանքեր» են : Մարդը «անձ» մէ : Տէքարթ կ'ըսէ , «Կը խորհիմ , որով եմ :» Խակ սրամիտ փիլիսոփայ մը կ'ըսէ , «Եթէ խոզը կարենար բաել թէ ես խոզ եմ , պիտի գոտրէր խոզ բլլալէ :» Մարդը կրնայ բաել թէ ես մարդ եմ : Մարդուն այս գիտակցութիւնը կ'ապացուցանէ հոգիի զոյսւթիւնը : Մարդը իր հոգիով ա՛յնքան մեծ է ափեզերքի բոլոր առարկաներէն , ո՛րքան արեւը մեծ է ճճիէն : Սակայն անհաւատներ կ'ուրանան հոգիի գոյսւթիւնը , և խորհուրդ , արամաբանութիւն , ևայն կը զերագրեն ուղեղին : Բայց ուղեղը խորհուրդի գործիքն է և ոչ թէ պատճառը : Եթէ աղիղ բլլար անհաւատներու վարկածք , այն ատեն մարդը չէր ունենար ուեէ պատասխանատութիւն : Եթէ ուղեղը կը նմանի ելեքտրական

մեքենայի մը : և խորհու րոգր եկեղարտականութեան՝ որ յառաջ կուգայ մեքենայէն . եթէ խորհու րոցն ուղեղին արդիւնքն է . այն առեն չկայ չար մարդ աշխարհի վրայ . և անմահութիւն՝ մահէ վերջ : Աւիլել մ Թումարն Եւողեան քնարի մը և ջութակի մը օրինակով կ'ասլացոցանէ հոգիի գոյութիւնը : Եւողեան քնար մը և ջութակ մը շնուռած են միևնոյն սկզբունքով . առեայն դրէ՛ք Եւողեան քնար մը պատռհանին մէջ . և հովր վշելով թելերուն վրայ յառաջ պիտի բերէ երաժշտութիւն մը՝ որ ամբողջապէս կախում ունի Եւողեան քնարին բնութենէն . և պատռհանին և հովին հանգամանքէն : Դրէ՛ք ջութակ մը արուեստագէտի մը ձեռքին մէջ , և արաւազրած երաժշտութիւնը կախում ունի մասամբ ջութակին ընութենէն . և գլխաւորաբար արուեստագէտին հանդամանքէն : Որո՞ւն մէջ ուղեղ կայ , Եւողեան քնարին թէ ջութակին մէջ : Խորհուրդը ուղեղէն յառաջ կուգայ . թէ կայ սնուեստանելի արուեստագէտ մը , հովի մը մարդուն մէջ , որ ուղեղէն երաժշտութիւն կ'արաւազրէ : Եթէ ամէն մասերով ճիշտ իրարու նման երկու Եւողեան քնարիներ դնէք միևնոյն պատռհանին մէջ . և նոյն հովր վշէ երկուքին վրայ , այն տաեն երկուքն ող նոյն երաժշտութիւնը պիտի արտադրրեն : Սակայն ամէն մասերով ճիշտ իրարու նման երկու ուղեղներ չեն կընար յառաջ բերել նոյն արդիւնքը : Կապիկին ուղեղը կը նմանի մարդուն ուղեղին , այնպէս որ նոյն իոկ մանրադիասկը չի կընար սարբերութիւն մը գանել այդ երկու ուղեղներու միշե . սակայն այդ երկու նման ուղեղները կ'արտագրեն բացարձակապէս տարբեր մտաւորական գործողութիւններ : Մարդը կը խօսի , մինչ կապիկը լուռ կը կենայ : Եթէ ջութակ մը մարդու մը ձեռքին մէջ լուռ կը կենայ , բայց ուրիշի մը ձեռքին մէջ

կ'երգէ , այն ատեն կը հետեւցնենք թէ տուաջինիր երաժիշտ չէ : մինչ երկրորդը երաժիշտ է : Քանի որ մարդը կը խօսի , և կապիկը երեւութաղէս նոյն ուղեղովլ չի կրնար խօսիլ . որեմն ուղեղը չէ խորհուրդի պատճառառը , այլ սոսկ՝ գործիքը : Նման պատճառառներ կ'արասագրեն նման արդիւնքներ . սակայն նման արդիւնքներ չեն արաւազրուիր մարդուն և կապիկին նման ուղեղներէն : Ուրեմն կայ անտեսանելի հոգի մը մարդուն մէջ , որ կը գործածէ ուղեղը իբր գործիք : Մարդը անհունապէս մեծ է իր հոգիով տիեղերքի բոլոր տուարկաներէն :

Անգում մը նիւթապաշտ մը փայլուն ճառախօսութեամբ մը կը ջանայ հաստատել թէ մարդը բանական երկուամնի մը . սոսկ կենդանի մէ : Մեծագորդ ծափերու մէջ բեմէն վար իջնելով կը մօտենայ տիկնոջ մը ձեռքը սեղմելու , անկէ ալ հիացու մի խօսքեր լսելու յոյսով : Սակայն ո՛րքան նկուն և ամօթահար կ'ըլլայ . երբ տիկինը կ'ըսէ , «Պարոն , չէր արժեր ստորնութիւնդ հաստատելու համար այսքան քրանիլ :» Աստուած մարդը իր պատկերին պէս ստեղծեց , այսինքն՝ դրաւ . Իր կարգ մը կարողութիւնները թէւ սահմանաւոր կերպով . մարդուն մէջ : Աստուած մարդը պատափւի մէջ ստեղծեց , բայց մարդը սկիզբէն ի վեր կը ջանայ վար իջնել իր բարձր դիրքէն . հաւասարեցնել ինքզինքը անբան անսասուններու (Սաղ . Խթ . 12) : Հոգի չկայ բառով անհաւ տար բաել կ'ուղէ , «ես անսասուն եմ , կապիկ եմ :» Բայց ինչո՞ւ կը բարկանայ և կը կատղի , երբ ուրիշներ զայն «Անսասուն , կապիկ» կը կոչեն , եթէ չունի հոգի :

Ո՛վ մարդ , մնիծ ես , բարձր ստեղծուած ես , մատուրական և հոգեկան կարողութիւններով օժտուած ես , Աստուածոյ պատկերը կը կրես քու մէջդ , քիչ մը միայն-

վար ևս հոգեզէն հրեշտակներէն , փառքով և պատուով
սրակուած և Աստուծոյ ձեռագ ործներուն վրայ իշխան զրբ-
ուած ևս . կեցի՛ր , ուրիմն , նոյն մեծութեան և բարձրա-
թեան մէջ . վար մի՛ իջներ , մի՛ ստորնանար և մի՛ հա-
ւասարիր անրան անստուններուն . անտղարտ պահէ՛ հո-
գիդ , Աստուծոյ պատկերը քու մէջդ , և այն ասեն պատկ-
ուիս վերջապէս լուսափայլ երկինքի մէջ յաւերժական
փառքերով և պատիւներով :





ՈՒՍԿԻՑ—ՌԻՐ

•Աւագի՞ զան, եւ յո՞ երթառա Ծնդ- Ժղ. Տ.

Ա. ՈՒՍԿԻ՞Ց ԿՈՒԴԱՍ . . . Նկատելով մարդի իր բոլոր կարողութիւններուն և վիճակներուն մէջ, սոյն հարցումին երկու պատասխաններ կարելի է առաջ :

1. Հողին.— Մարդը իր մարմինով հողէն կռւգայ։ Մարդուն մարմինին սկիզբը հողն է։ Կան անհաւաս բարեշրջականներ՝ որոնք կը պնդեն թէ մարդը տարբերութիւն չունի անսառւնէն, և թէ մարդը իր սմբողջ էութեամբ և կարողութիւններով կտպիկէն սերեցաւ։ Ան-

հաւատ բարեցրջականներու համեմատ մարդք կապիկին զարգացած մէկ ձեւն է։ Ահա անհաւատ բարեցրջականներու վարկածը մարդուն ծագումին մասին։ Սր. Գիրքը կր ներկայացնէ մարդուն ծագումը, «Եւ սաեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ» (Մնդ. Բ. 7)։ Սր. Գիրքը չուրածար բարեցրջումը մարդուն մարմինին համար Մարդուն մարմինը հողին շինուածք է կամ կապիկէն առարբերութիւն շիներ, վասնողի կապիկն ալ հող է։ Անասուններ և մարդուն մարմինը միեւնոյն հողին շինուած են, և արդէն ինչ որ կ'ուածնք, հող է։ Աւրեմն մարդք իր մարմինով հողին կուգայ անասուններու պէս։

2. Աստուծմէ.— Ահմաւատ բարեցրջականներ կ'ըսեն թէ շունիր լնասանեցած գայլ մէ, կատուն լնատանեցած ասիւծ մր կամ վազք մր. նոյնալէս մարդք բարեցրջուած անասուն մէ։ Մարդէն առաջուան շրջաններուն մէջ կ'իշխէին գօրութիւն և վայրագութիւն. բայց մարդուն շրջանին մէջ կ'իշխէ բանականութիւննը։ Եւ ու ակից առաւ մարդք իր բանականութիւննը, քանի որ անասուննր չունի զայն։ Սր. Գիրքը մարդուն մարմինին ծագումը հողին վերա յելէ վերջ, մարդուն բանականութիւննը, հոգին կր վերագրէ Աստուծոյ, երբ կ'ըսէ, «Եւ վիշեաց յերեսս նորա շունչ կենդանի, և եղեւ մարդն յոգի կենդանի» (Մնդ. Բ. 7)։ Մարդուն մարմինը կրնայ յառաջ զալ հողին կամ բարեցրջումով կապիկէն. բայց անոր հոգին սաեղծուած է, Աստուծ է հոգիին առուիչը։ Փրսփ. Տանտ կ'ըսէ, «Բարձր իմացականութեամբ և կամքով օժտուած և բնութեան վրայ իշխող մարդուն զարգացումըն համար, բնութենէ վեր եղող էակի մը մտանաւոր նիկրգործութիւնը կր պահանջուփի. որուն գերագոյն կամքը ո՛չ թէ միոյն բնական օրէնքի աղբիւրն է, այլ նոյն իսկ բնու-

թեան մէջ գործով զօրութիւնը : » Ասատւած հողէ շինուած մարդուն մարմինին փչեց կենդանութեան շունչ , և չնորհեց կենդանի հոգի մը , և ա՛լ մարդն եղաւ հոգեկան էսպիրուն մը , մարմինի կեղեւին մէջ ամփափուած : Մարդուն մարմինը հողէն յառաջ եկած է կամ կապիկէն . մեծ նշանակութիւն մը չունի . բաւական է որ մարդը իր հոգիով կուգայ Աստուծմէ : Փրոք . Թովմաս Տուայթ կ'ըսէ , «Կապիկին և մարդուն փիղիքական կաղմութիւններուն միջև աեսակի տարբերութիւն չկայ , այլ սոսկ՝ ասախմանի : Միակ տարբերութիւնն է թէ մարդն ունի հոգի մը , անմահ հոգի մը : » Ուրեմն , մարդը թէն իր մարմինավ հողէն , սոսկայն իր հոգիով Աստուծմէ կուգայ :

Բ . ՈՒԻԾ ԿԵՐԹԱՍ . — Տարուինական մը կը ջանարցայ աալ Քրիստոնեայի մը Աղամի և Եւայի պատմութեան առասպեկտականութիւնը , և մարդուն սերումը կապիկէն : Քրիստոնեան կը պատասխանէ , «Դուք Տարուինականներդ կը ջանաք սատւգել թէ ուսկի՞ց եկած ենք . Աստուծաբաններն ալ կը ջանան զիսնալ թէ ո՞ւր պիտի երթանք : Սակայն իրողութիւնը սա է որ մինք հիմա այս աշխարհի վրայ ենք , և թէ Աւետարանի կրօնքը գերազանցապէս կը յարմարի մեր բարոյական բնութեան : Դուք և Աստուծաբաններ քննեցէք և զննեցէք , որչափ որ կ'ուղէք ձեւ նախասիրած նիւթերը , յաջողութիւն կը մաղթենք ձեղ : » Պրցը կ'ըսէ . Կարող զիստւններէ շատեր կը հետազօտեն թէ մարդ ո՞ր ճամբայէն հասած է ներկայ վիճակին . բայց ինձ համար ա՛յնքան կարեւոր չէ զիսնալ թէ ուսկի՞ց եկած եմ , որքան կարեւոր է զիսնալ թէ ո՞ւր պիտի երթամ . . . Եթէ Փաթակոնիացիներու կամ Նութքա Սամբդ Խստիաններու և կամ Հիւսիսային Եսկիմացիներուն ակնարկ մը նետեմ , անոնց և ստորին

անտառուններուն միջեւ իրբիւ նախահայր բնարելու մեծ
տարբերութիւնն մը չեմ ասեաներ : Անցեալին վրայ այսուսի
հոգ չեմ ըներ , որչափ ապակային . . . Հող չեմ լներ թէ
ուսկի՞ց եկած եմ , սակայն կ'ուզեմ գիտնալ թէ ուր կեր-
թամ : Եթէ անտառունի հետ միայն հոգ դառնալու բախ-
զին արժանացած եմ , յուսահատական բան մէ առա-
բայց եթէ բազմութիւ երկնային մարմններու վրայ իշ-
խող երկնային ձգողութիւնն մը քեզ և զիս իրեն քաշե-
լու զմեզ Աստուածային բնութեան հազորդակից պիտի
ընէ , կ'ուզեմ գիտնալ զայն : Այն վայրին մէջ , ուր կ'եր-
թամ , եթէ կան եկանք , անմտաթիւն , անպատճելի
բերկրութիւնն և աներեւակայելի վասաք , հոգ չեմ ըներ
բոյն ին համար , որուն մէջ բնակած եմ . վայթս չէ այն
մոռթիւն համար , զոր գարեր առաջ օձերը իրրիւ շապիկ
գործածած են . . . Կր հետաքրքրութիւն գիտնալ թէ աղաս
ինց կերպով կիբակի օր առւն եկառ . բայց անոր ո՛ր ձամ-
բայէն գալը գիտնալէ աւելի շահեկանն է ճանչնալ անոր
տան մէջ գտնուիլու : Կ'արժէ գիտնալ թէ բարերար մը
ի՞նչ կերպով վճարեց պարագերդ , սուկայն աւելի կ'արժէ
գիտնալ թէ մուրհակներդ ջնջառած են : Մարգուն հա-
մար ալ այսպէս է : Ի՞նչ կերպով ալ որ աշխարհ եկած
րվայ , այսօր գոյութիւն ունի ան : » Մարզը ուր կ'եր-
թայ :

1. Դիպ ի մահ . — Երբ Աստուած հովեն շինուած
մարդուն մէջ զրաւ կենդանի հոգի մը , մարդը եղաւ ա՛լ
ազատ , և մեղանչեց իր Արարիչին գէմ , հետեւ արար Աստ-
ուած դրոշմեց մարդուն ճակատին վրայ մահուան դա-
տակնիքը , բակով , «Հող էիր և ի հող գարձցիս (Ծնդ .
Գ . 19) : «Եւ գարձցի հողն յերկիր սրպէս և էրն , և հո-
զին դարձցի առ Աստուած որ զնոս «(Փող . ՓԲ . 7) :

Այն օրէն ի վեր մարդուն ճակատագիրն ևղած է մահը : Եկեղեցին նախսկին հայերէն կիպրիանոս կ'ըսէ թէ սմէն մարդ՝ երբ աշխարհ կուգայ, չուան մը կ'ունենայ կապուած իր վիզին վրայ, որուն միւս ծայրը ամրացուած է գերեզմանին, և մարդ իր ամէն քայլափոխին կը մօտենայ գերեզմանին : Որքաններ կը մոռնան մահը, կը մոռնան թէ դէպ ի մահ կ'երթան, հետեւաբար կ'ապրին անհոգ և անտարբեր, այսպիսիններ պիտի կորսուին վերջապէս : Մարիամ Թերիզա կայսրուհին պատրաստած էր իր գերեզմանը և յաճախ կ'առանձնանար հոն : Ան կ'ըսէր իր գաւակներուն, «Հնա՞ր է հպարտանալ միշտ աշքի առջեւ ունենալով այս վայրը : որ պիտի ըլլայ կոյսրերուն վերջին բնակարանը :» Մահը անխուսափելի է : Այնքան կարեւոր չէ քեզ համար գիտնալ թէ ուսկի՛ց կուգաս, բայց մեծապէս կարեւոր է որ գիտնաս թէ ո՞ւր կ'երթաս . դէպ ի մահ կ'երթաս, խորհած ևս երբէք մահուան վրայ :

2. Դեպ ի անմահութիւն . — Թէև մարդուն մարմինը օր մը հող պիտի դառնայ, ինչպէս հող կը դառնան ծառը ծաղիկը և անասունը, սակայն մարդուն հոգին անմահ է, և յաւիտեան պիտի ապրի : Անհաւատաներ կ'ուրանան մարդուն հոգին, հետեւաբար կ'ըսեն թէ չկոյ անմահութիւն, թէ մահը վերջակէտը կը դնէ մարդուն կեանքին : Անհաւատութիւնը մարդուն հոգին ջնջելով կը նուաստացնէ մարդը և կը հաւասարեցնէ ստորին անասուններու : Մարդը անասուն չէ, ան ունի հոգի, քանի որ ունի զիտակցութիւն, ազատ կամք, և այնովիս կարողութիւններ՝ որոնք չեն գտնուիր անասուններու մէջ : Համայնաստուածեան կրօնքներէ զաս գրեթէ բոլոր ուրիշ կրօնքներու մէջ կայ հաւատք հոգի անմահութեան : Ուսկի՛ց մտաւ հոգիի գաղափարը մարդուն մէջ, եթէ չկայ հոգի :

Մարդը սննմահաւթեան տեսնչն ունի . ի՞նչպէս պիտի իրաւգործուի մարդուն այդ տեսչը , եթէ չկայ հոգի : Վիքիթոր Հիւկօ կ'րսէ , «Զարժեր ապրիլ , եթէ սնէկացումն է մեր բաժինը : Ի՞նչ բան կը մեղմացնէ աշխատանքը և կրնէ մարդը իւսաստուն , զօրաւոր . համբերող , արդար , հեզ և տենչալի , բայց եթէ մշտնջենսական տեսաւթիւնը լաւագոյն աշխարհի մը , որուն լոյսը կը փայլի ներկայ կեանքի խաւարի մէջ : Ես կը հաւաստամ այդ լաւագոյն աշխարհին :» Մարդը եր հոգիով անմահ է : Անհաւասներ կ'րսեն թէ մարդը իր մահէն վերջ սոսկ իր գործերով և յիշատակներով պիտի ասպիրի : Այն ատեն մատնիչ Յաւդան կ'արդարանայ :» Սյն ատեն Երոսդրատ Արտևմիրաի հրաշակերաւ ստաճարը , և ուրիշ մը Հռոմը այրելու իրաւունք ունէին : Վասնզի չարերն ալ կրնան ապրիլ իրենց գործերով և յիշատակներով : Գործեր և յիշատակներ անմահութեան գրաւականները չեն : Մարդը ո՛չ թէ իր գործերով և յիշատակներով , այլ իր հոգիով անմահ է : Յիսուս կը գոչէ , «Ես իսկ եմ յարութիւն և կեանք . որ հաւատայ յիս , թէպէտ և մեռանի , կեցցէ» (Յովհ . ԺԱ . 25) : Ուրեմն մարդն իր հոգիով կ'երթայ դէպ ի անմահութիւն :

3. Դէպ ի դատաւան .— Մահէն անմիջապէս վերջ մարդուն հոգին կը ներկայանայ Աստուծոյ . արդար Դատաւորին , և կը ստանայ իր վճիռը . «Կայ մնայ մարդկան մի անգամ մեռանել և յետ այնորիկ դատապտան» (Եբր . Թ . 27) : Հայ եկեղեցին հայրերէն Գրիգոր Նարեկացին կը գոչէ . «Վայ ինձի , անարժան հոգիիս եղկելի մարմինէս բաժնուելէն վերջը ի՞նչպէս ճշմարիտ Դատաւորին առջեւ պիտի ելլեմ :» Բայց կայ նաև ընդհանրական դատաստան մը : Վերջին օրի Յիսուս պիտի գայ դատելու համար

բարոր մարդերը : Այն օրը Յիսուսո պիտի ցաւցնէ բավանդակ աշխարհի իր յայտնած տէրը մարդոց հանդէս, և իր արդարաւթիւնը ամօթահար լնելու . և պատմելու համար անհաւասները և մեղաւորները : Հին հեթանոս ազգեր սիզամ կը հաւասարին դատաստանի : Մեսնող մարդուն հոգին կը ներկայանար դատաւորներու . և կը ստանար իր վճիռը : Ուր կ'երթաս , պատրա՞ս ևս ներկայանալու Յիսուսի , ահեղ Դատաւորին :

4. Դեպ ի դժողվ . . . Սր . Գիրքը կը ներկայացնէ դժողքը իրը հանդերձեալ աշխարհին մէջ պատիմի աեղ մր : Դժոխքին տանջանքներն են զրկում Աստուծոյ աեսաւթենէն և սէրէն, զրկում երջանկութենէ և հանգիստէ , մշարնչենաւոր մեղք , խզախայթ , եւային Շատ անգամ գժոխքը սխալ ներկայացւած է եկեղեցիներու պատկերներուն մէջ . ինչպէս՝ ստանաներ հալած կազար կը լեցնեն ստախոսին բերանը , հրաշէկ երկաթով կը խարսնեն գողին ձեռքերը , ցանկական նայուածք ունեցող աչքերը կը փորեն սրածայր դանակով , և այլն : Սր . Գիրքին համաձայն չկայ այսպիսի դժողք մր : Դժողքը . սակայն , իրականութիւն մէ : Այցելեցէ՞ք զինհմոլի մր տունը , և հոն պիտի զանէք դժողքին կատարեալ պատակերը : Դժողք չէ չնացոլի մր տունը : Նայեցէ՞ք Կայէնի , իր եղբայրը սպաննելէ վերջ իրապէս դժոխքի մէջ յի՞ գանուիր : Դիսեցէ՞ք մասնիչ Յուդան , դժոխքի մէջ չէ՞ր իր մատնութենէն վերջ , մինչեւ որ յուսահաւաելով անձնասպան կ'ըլլայ : Դժողքը իրականութիւն մէ նոյն իսկ այս աշխարհի վրայ : Անհաւասների զուր կը մերժէն դժոխքը : Ազօթաժողովի մր մէջ անհաւատ մր բառը . «Բարեկամներ , այս ազօթաժողովին մէջ քարոզուածներուն ես չեմ հաւատար , ևս զժոխքի զոյութեան վրայ կը կասկածիմ դատաստանը և

չեմ բնդունիք Աստուծոյ գոյութիւնը, վասնզի անոնցմէ և ո՞չ մին աեռած եմ կեանքիս մէջ : » Անդիէն կոյր մը պատասխանեց, «Բարեկարմներ, գուշ կ'րոէք թէ մեր քաղաքին մօտէն զետ մը կ'անցնի . սխալ է : բնաւ զետ մը չ'անցնիք : Կ'րոէք թէ մեր շուրջը ծառեր և կանաչութիւններ կան, երբեք ծառ և խոտ չկան : Կ'րոէք թէ երկինքի երեալ արե և առավեր կան, ևս չեմ բնդունիք այսպիսի բաներ : Ես ի ճնէ կոյր եմ, և աեռած չեմ զետք, ծառեր և խոտեր, արեր և ասաղերը : Սակայն երբ ես կուրանամ անոնց գոյութիւնը, այս կը ցուցնէ թէ ես կոյր եմ և չեմ տեսներ զանոնք, բայց ասկաւին անոնք գոյութիւն աւնինու եւ եթէ այս անհաւաալ կ'ուրանաց կրօնական բաներու գոյութիւնը, վասնզի չի տեսներ զանոնք . ինք հոգեւորապէս կոյր մը ըլլալէ տարբեր բան մը չափայուցաներ : » Դժոխքին գոյութիւնը ուրացողներ կ'ապացուցանեն թէ իրենք կոյր են հոգեւորապէս : Դժոխքը կայ, և մեզաւորներ դէպի հոն կը դիմեն :

Ոմանք թէեւ կ'րնդունին գժոխքին գոյութիւնը, սակայն կը մերժեն գժոխքին մշտնշենաւորութիւնը, և կ'րսեն թէ մնզաւորներ ժամանակ մը պատժուելէ վերջ երկինք պիտի երթան, և այսպէս թիսուս պիտի ըլլայ «ամէնը ամէն բանի մէջ : » Ասոնց կարծիքով գժոխքին տանջանքները ուղղութեան համար են, ինչպէս հայր մը կը պատժէ իր անհազանդ զաւակը, որպէս զի ուղղուի, նոյնպէս . կ'րսեն, Աստուծ կը պատժէ մեզաւորները ուղղութեան համար . և երբ մեզաւորներ ժամանակ մը գժոխքին մէջ տանջուելէ վերջ կ'ուղղուին, կ'աղաւախն գժոխքէն և կ'երթան Աստուծոյ քավ, վասնզի, կ'րսեն, Աստուծոյ արդարութեան դէմ է մեզաւորին այս կարծ կեանքի մէջ դորձած մի քանի մեզքերուն համար յա-

վասեան առնջել զայն։ Սակայն երբ Յիսուս կը խօսի երկնացին կեսնաքի և դժոխքին առնջանքներուն վրայ, յաւիտենական բառը կը գործածէ։ և կ'լսէ մնղաւորներու համար թէ «Եւ երիխոցն նոքա ի առնջանան յաւիտենաւկան», և արդարքն՝ ի կեսնան յաւիտենաւկան» (Մատ. ԻԵ. 46)։ Եթէ երկինքի կեսնաքր յաւիտենաւկան է, ուրիշն զժոխքին առնջանքն ալ յաւիտենաւկան է, քանի որ միենոյն յաւիտենական բառը դործածուած է երկուքին համար ալ։ Դանիէլ մարգարէն կ'րսէ, «Եւ բազումք ի ննջեցելոց ի հող երկրի՝ յարիցեն, սմանք ի կեանան յաւիտենաւկանա, և սմանք ի նախատինա և յամօթ յաւիտենաւկան» (Դ.ԱՆ. ԺԲ. 2)։ Յաւիտենաւկան բառին Երբայցերէնն է օրամ, որ Երբայցերէն Ար. Գիրքին մէջ զրեթէ 500 անգամ զործածուած է, և կը նշանակէ ժամանակի անտահնմոն տեւողութիւն։ Եսայի մարգարէն դժոխքին կրակը կը կոչէ «յաւիտենաւկան բոց», և կ'րսէ, «Երկեան ի Սիոն անօրէնք, զողումն կալցի զամպարիչտու։ Խոկ արդ ո՞ բանակեսցէ ի մէնջ ի հուր որ ուտէ, ո՞ յնակեսցէ ի մէնջ ի հրդեհի յաւիտենից» (Ես. ԼԳ. 14)։ Այս պէս դժոխքին առնջանքները յաւիտենաւկան են։ Եւ ըսել թէ Աստուծոյ արդարութեան գէմ է մնղաւորը յաւիտենաւկան պատժել, կը նշանակէ շրմբւնել մեղքին իւկութիւնը։ Ո՞վ է Աստուծած, — սիրոյ և գթութեան Աղբիւր, — որ ստեղծած է մարդը Իր պատկերին համաձայն, և ինկած մարդը վերականգնելու համար նոյն իսկ տռւած է Իր սիրելի Որդին։ Աստուծոյ այս անհուն սիրոյն և գթութեան հանդէպ մնղանչողը արժանի չէ յաւիտեան պատժուելու։ Աստուծոյ արդարութիւնը կը պահանջէ որ մնղաւորը՝ որ այս կեանքիս մէջ մերժած է ամէն շնորհքի միջոց, առնջուի յաւիտեան։

5. Դեպի իւ երկինքը .— Երկինքը կեանք է , յասիաւենաւուն կեանք , վասաք , վրեւութիւն , հանգխառ , երջանեկութիւն , խաղաղութիւն , ուրախութիւն : Արգարին մարմինը երբ հազ կը վասնաց , հազին կ'երթաց երկինք . Աստուծոյ քոյլ՝ որ առուառ զայն (Փող . ՓԲ . 7) : Երկինքի մէջ չկայ խաւար կամ վիշեր , վասն զի Գաւանուկն է երկինքի Արեր . չկայ արցունք , վասն զի Աստուծած սիափ սրբէ արցունքը մարդոց աշքերէն : Կեանքը կատարեալ իրազսրծում մը ունենալու է : Բնութիւնը կիսկատար ծաղիկ կամ ծառ չչիներ : Աստուծած անսուարս չի թողուր եր գործը : Թէստոք Փարքը կ'րաէ թէ ինք իր կարողութիւններուն կէսր միայն գործածեց : Ուր սիափ զործածէ Փարքը իր կարաղութիւններուն մնացած կէսր , եթէ չկայ երկինք , յաւխանական և կատարեալու Կեան հասած կեանքը : Ուր է , սակայն , երկինքը : Յարեւորշատ Ակովացիի մը հացաւեցաւ թէ կը յասաք թէ երկինք սիափ երթար : Ակովացին պատասխանեց «Ի՞նչ կ'րաես մարդ , ես արդէն խակ երկինքի մէջ եմ» : Աստուծոց թոգուսութիւնը ձեր ներախցին է » : կ'րաէ Յիսուս : Կարելի չէ երկինք երթար , առանց հաս արգէն երկինքի մէջ ըլլարու : Ուր ես , ուր կ'երթառ երկինք թէ զ'ւիր :

Անգամ մը անհաւաս մը իր քավէն անցնազ ձերակ ձկնաւորի մը կ'րու . «Հայրիկ , ի՞նչ խոլծալի սիճակի մը մէջ կանախա , եթէ մառն վերջ չկայ արթիշ աշխարհ՝ մը» : «Ճշմարժաւ է որդիս» : իր պատասխանէ՝ ճկնաւորը . «սակայն ի՞նչ սիափ լլայ քա կ'ձակդ , եթէ կայ հանգերձեալ աշխարհ՝ մը» : ես կը հաւասար հազիի զայութիւնն ե . հանգերձեալ աշխարհին , ի՞նչ իր կառապնեմ իմ այդ հաւասարախս , եթէ նոյն խակ չկայ հազի ե . հանգարեալ կեանքը : Ասկայն , ո՛վ անհաւաս : ի՞նչ սիափ լլայ

դուն՝ որ չես հաւատաք հոգիի և հանդերձեալ կեանքի,
եթէ կան իրապէս հոգի և հանդերձեալ կեանք :

Վ Ե Ր Զ



ՑԱՆԿ



Եջ

1. Արդի Անհաւատութիւնը.— Եբր. Գ. 12 1
2. Անզգամին Դաւանանքը.— Սաղմ. ԺԴ. 1 13
3. Ովկ և Քրիստո
Կարծիքներ Քրիստոսի Վրայով.— Մատք. ԻԲ. 42. . 24
4. Ինքնակամ Կրօնի. — Կող. Բ. 23 40
5. Սուրբ Գիրքը՝ Աստուածաւունչ.— Բ. Տիմ. Գ. 16 . . 50
6. Մարդուն Մեծութիւնը.— Սաղմ. Ը. 5. 62
7. Ուսկից — Ուր — Սնդ. ԺԶ. 8 72

Վ. Բ Ի Պ Ա Կ

Տպագրական սխտվներէն միտյն կագեւոր նկատուածները ուղղուած են սոյն վրիպակիյն մէջ :

Էջ	Տող	Սխալ	Ուղիղ
7	19	միտիկն	միտիկն
7	21	Նենազն	Նենազն
12	16	նախազան	նախազանահան
16	13	շարժումներ	շարժումներ
16	31	ցորենահացին	ցորենահացին
28	2	արուեցաւ	սուլլեցայ
32	7	վերֆեն	վերֆեն
32	21	զողցած	զողցած
33	6	եղած	եղան
33	9	վերֆենը	վերֆենը
43	7	Զուղացի	Զուղացեցի
52	16	մարթեր	մարթ եր
58	20	չզի-	չզիսեր
62	9	հայեցիս	հայիցիս
63	17	հաստատեցիր	հաստատեցեր
63	20	պատկեցիր	պատկեցեր
74	6	պատկուի	պատկուիս
75	30	որ	որ եւ զնա»
80	18	բնակեցնեցի	բնակեցնեցի
80	22	յաւիտենական	յաւիտենական